



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9(47,925)

力-24

Յ. Կ. ՃԱՆԿԻՒԼԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԳԽԱԺԱՄԵՆ

Տառ 9.



Կ. ՊՈՂԻՄ

Տպարան «ԳՈՀԱԳ»

Պատ Ալի Էպուստուլ նամակ, թիւ 27

1913

Գրք 4 շրմէ
ԱՄԵՐԻԿԱ 20 սենթ

Վահագման կեղրոնատեղին է «ԳՈՀԱԳ»ի
խմբագրատունը :

Դիմել՝

استانبول بسته قوطوی نومر ۱۲۵ غواص غرّہنے
Rédaction «GOHAG» B. P. Centrale 125, Constantinople
Խմբագրատիւն «ԳՈՀԱԳ» 125 Փանակիլ, Ա. Պոլիս.

605 MUL 05

Յ. Կ. Ա. Խ. Կ. Ի. Լ. Ե. Ա. Ն.

ՅիշաՏԱԿՆԵՐ



ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՆ

(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ՄԱՍՆ Գ.

Կ. ՊՈՂԻՄ

Թպարան և ուսումնական

Պապէջմինչ էպուստուուս նաստէսի, թիւ 2)

12449

1913

20 JUN 2013

11969

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՆ

Ա. - ԿԱՐԵՒԹՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Մուսա պէյի անպարտ արձակուելուն լուրը երբ
ամբողջ թերթերը հրատարակեցին, չենք կարծեր որ
այլ ևս գտնուէր Հայ մը որ համոզուած չըլլար թէ
Հայաստանի մէջ տեղի ունեցած և շարունակուած
հարստահարութիւնները որոշ խորհուած ծրագրի մը
գործադրութիւնն էին:

Վարիչ Մարմինը կը խորհէր, երբ Մուսայի նման
ոճրագործ մը՝ կեդրոնէն անպարտ կ'արձակուի և կը
խորհուի Սեբաստիոյ ճամբով կրկին Մուշ զրկել: Հա-
պա Հայաստանի անկիւնները գտնուած դատարաննե-
րէն ի՞նչպէս կարելի է ոճրագործներու և աւազակնե-
րու պատուհասումը սպասել. այլեւս Հայաստանի մէջ
գտնուած չարագործները ի՞նչպէս չքաջալերուին և ան-
վախ ու սանձարձակ իրենց սիրագործութիւնները չը
շարունակեն:

Վարիչ Մարմինը այս պարագան Հայութեան հա-
մար սոսկալի ճգնաժամ կը նկատէր և անոր միակ դար-
մանը կը գտնէր ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ:



10/8-2002

Տէրօյեան որչափ որ ժամանակին աշխատած էր վարիչ Մարմինը միացնել Հնչակի Խմբագրութեան հետ, վարիչ Մարմինը յայտնի պատճառաւ մերժած էր և չէր ուղած Արմենիայէն բաժնուիլ. Տէրօյեան Պոլսոյ անցուղարձերուն մօտէն տեղեակ էր իր ճարպիկութեամբ և միշտ մեզ հետ շիման մէջ էր. մենք պատճառ մը չու-



Գարդիլ Կամեան (Շմանոն)

նէինք Տէրօյեանի նման անկեղծ գաղափարակիցէ մը նոյն իսկ սկիզբի օրէն ծածկել Փօրթուգալեանի հետ մեր ունեցած խոռումը:

Տէրօյեան այդ լուրը իսկոյն հաղորդած էր Հնչակի խմբագրութեան և թելագրած էր իրենց կողմէ պատուիրակներ զրկեն Պոլսո, մեղի հետ բանակցելու համար Տէրօյեան օր մը մեզի իմացուց թէ՝ քանի մը օ-

րէն Ժընէվլէն եկող հիւր մը պիտի ունենանք: Տէրօյեան օր մ'ալ մեզի կը ներկայացնէր Տփղիսի յայտնի վաճառականներու եղբայր Գաբրիէլ Կաֆեան (Շմաւոն), որ Հնչակի խմբագրատունէն կուգար:

Մենք ուրախութեամբ ընդունեցինք հիւրերնիս՝ և իրեն համար ապահով բնակարան մը որոշեցինք:




Ռուբեն Խան Ազատեան (Խօսն Կարապետեան)

Քանի մը օր վերջ Պոլսո կը հասնէին Տրապիզոնէն Ռուբէն Խան Ազատեան, Պաթումէն՝ Յակոբ Մեղաւորեան և Պարսկաստաննէն Սիմէռն Դանիէլեան: Մեր հիւրերուն մէջ կը զանուէին մեզմէ անհամեմատ կարող և մտաւորական և թէ միւրենոյն ժամանակ համալսարան աւարտողներ:

Մեր հիւրերը առաջարկեցին ժողով մը գումարել,

որուն մէջ պիտի ներկայացնէին Հնչակեան կուսակցութեան կողմէ ունեցած վկայականին, որոնցմով լիա-



Հնչակեան զինանշան

զօրուած էին մեզ հետ բանակցելու : Մինչեւ այն ատեն մենք Հնչակը իրթ ձրի թերթ մը կը նկատէինք, ոչ թէ կուսակցութեան մը ուկան, ու այդ կուսակցութիւնը մասնաճիւղեր ունէր Կովկասի . Պարսկաստանի և արտասահմանի մէջ :

Ժողովին մէջ յայտարարեցին թէ՝ իրենց պաշտօնն է մեզ հետ բանակցիլ և Հնչակեան կուսակցութեան հետ միացնել .

Հնչակեան կուսակցութեան ծրագիրն արդէն շատոնց կարդացած և ուսումնասիրած էինք :

Բանակցութեան սկսուեցաւ պաշտօնապէս և Վարիչ Մարմինը պնդեց իր տեսակէտին վրայ թէ Սոցիալիզմի վարդապետութիւնը և գաղափարը մեզ համար անմարսելի է և մեր երկրին մէջ դեռ հող չունի :

Բանակցութիւնը տեսեց մօտաւորապէս երկու ամիս և վիճաբանութիւնները երբեմն շատ բուռն եղան : Ժողովատեղերնիս Բանկալթի էր ու շատ ապահով տեղ մը : Բանակցութիւնը վերջ գտած էր, ծրագրին մէջ մը : Բանակցութիւնը վերջ գտած էր, ծրագրին մէջ էկարեւոր փոփոխութիւն մը մտցնելով համաձայնած է :

Սոցիալիզմը հեռաւ որ նպանակ թուլով : Հետեւնք, Սոցիալիզմը հեռաւ որ նպանակ թուլով :

Աւրեմն Հնչակեան կուսակցութիւնը որչափ որ 1887ին հիմնուած էր, բայց Թուրքիոյ մէջ պաշտօնապէս իր հիմը կը գնէր 1890ին : Ծրագրէն վերջ կազմուեցաւ կազմական կանոնագիրը : Ժողովին Գոնֆերանս կամ պատգամաւորական ժողով անունը տալով, հետեւեալ կարեւոր որոշումները տրուեցան .

Խմբագրութիւն մը ընտրուեցաւ : Հնչակը հրատա-



Աւետիս Նազարեէկեան (Լեռենց)

քակելու համար Ժընէվի մէջ, որուն խմբագրապետ ընտրուեցաւ Աւետիս Նազարեէկեան :

Հնչակեան կուսակցութեան կեղրոնը որոշուեցաւ Տրապիզոն, Կեղրոնական Վարչութիւնը պիտի բաղկանար երեք անդամներէ և որ ընտրուեցան Պետրոս Մաքրիմեան, Հմայեակ Խուշպուլեան, ևն . : Կեղրոնը պիտի հրատարակէր Մարտ անունով թերթ մը, իսկ Հնչակ պիտի ըլլար ուկան և զուտ գաղափարական :

Պոլիս կը մնար Վարչական կամ նորէն Վարիչ Մարմինը : Արչափ որ իր գործունէութիւնը սահմանափակ չպիտի ըլլար , բայց նորէն պիտի ենթարկուէր Պոնտոսի Կեղրոնական Վարչութեան . Կեղրոնական Վարչութիւնը գաւառի մէջ հաստատելը արդէն այն նկատումով որոշուեցաւ որ երկրին և Պոլսոյ մօտ էր և հարկ չէր մնար որ երկրին մասնաճիւղերը ամիսներով սպասէին Եւրոպայէն եկած իրենց նամակի պատասխանին կամ իրենց տրուած հրահանգներուն :

Կերոնական Վարչութիւնը Պոլսոյ Վարիչ Մարմոզն հետ համախորհուրդ պիտի գործէր միշտ :

Մրագրական և կազմակերպական գործեր այլ ևս վերջացած էին : Վարիչ մարմինը սկսաւ իր ներքին գործերով զբաղիլ , իր մէջ ունենալով իրը օժանդակ կամ հիւր Խան Աղատեսն , Շմաւոն , Մեղաւորեան և Սիմէոն ընկերները : Խոկ քանի մը օրէն Շմաւոնը դէպ ի Փոքր Հայք զրկելու որոշումը տուաւ :

Մուսա պէյի դէպի Մուշ վերադառնալը ստուգուոծ էր այլ եւս :

Վարիչ Մարմինը նկատելով որ Մուսա պէյի անպարտ արձակուիլն ինքնին որոշ էր որ կառավարութիւնը սիսթէմարիք կերպով Հայերու դէմ հալածանք ստեղծած է և Հայերու բնաջնջման ծրագիրն է որ կը գործադրուի , նկատելով որ Հայաստանի մէջ ոճրած գործութիւններ , առեւանգումներ և աւարառութիւններ օրէ օր կը սաստկանան , նկատելով որ Հայաստանի մէջ ինչքի , կեանքի և պատույ ապահովութիւնք բնաւ գոյութիւն չունի , նկատելով որ Հայաստանի մէջ տեղի ունեցած հարստանարութեանց մասին Հայերու կողմէ տրուած բողոքներ անլսելի կը մնան և ոճրագործներ չեն պատժուիր , և վերջապէս նկատելով որ Մուսա

պէյ վերստին Մուշ վերադառնալով՝ Հայաստանի Հայարնակ քաղաքներու և գաւառներու վիճակը սոսկալի տագնապի պիտի մասնուի , և արդէն մօտաւոր և հետաւոր գաւառներու մէջ ալ , ինչպէս հետզհետէ համոզ տեղեկագիրները ցոյց կուտային , Կարմոյ 1890 Յունիս 18ի արիւնոտ դէպքին թողած ազդեցութիւնը և տպաւորութիւնը միեւնոյն էր ինչ որ մայրաքաղաքինը :

Ամէն տեղ մէծ պիտի ըլլար լքումն և յուսահատութիւնը , եթէ երբեք Կառավարութեան հարուածին Հայոց կողմէ բուռն հակահարուած մը չյաջորդէր , եթէ Հայութեան լնդհանուր ժողովրդային զայրոյթը չգտնէր իր հզօր արտայայտութիւնը : Ահա այդ զայրոյթին արտայայտութիւնը պիտի ըլլար Պոլսոյ մէջ ցոյց մը ընել , և այդ ցոյցին գաղափարը գլխաւորաբար հետեւեալ հիմանց վրայ կայացած պիտի ըլլար .

1. Հայաստանի մէջ պատահած կոտորած մը եթէ Պոլսոյ մէջ հրապարակային բողոքի և զայրոյթի տեղի չտայ Հայաստանցիները կը վհատին , տեսնելով որ իրենց վրայ մտածող ու կարեկցող չկայ և բոլորովին անյոյս և անօգնական թողուած են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքք : Այս աննպաստ գաղափարին ձուլումը յեղափոխական նորածագ ոգիին ձուլման դէմ մէծ արգելք մը պիտի հանդիսանար . ցոյցը յարմար կը դատուէր Պոլսոյ մէջ , քանի որ Հայերու մտաւոր , բարոյական և ազգային դիմաւոր կեղրոն մը կը նկատաւէր ևն . ևն :

2. Հայաստանի մէջ կատարուած կոտորած մը կը նար Եւրոպայի աչքէն վրիպիլ կամ տարբեր գոյնով ներկայացուիլ անոր , կամ դարձեալ Եւրոպական շահերւն հետ այնչափ մէծ առնչութիւն չւնենալով՝ անհերան առաջարկան դիմուիլ Եւրոպայի մէջ : Եւրոպական տարբերութեամբ դիմուիլ Եւրոպայի մէջ :

բողոք մը , աւելի կը նպաստէր Եւրոպայի ուշադրութիւնը հրաւիրելու երկրին կացութեան վրայ . միջազգային շահերու հանդէպ Կ . Պոլսոյ բացառիկ կարեւութիւնը անծանօթ չէր ոչի :

3 . Եթէ Հայկական յուզումը սահմանափակուած մնար միմիայն Հայաստանի մէջ , գլխաւորաբար Ռուսիոյ ուշադրութեան առարկայ պիտի ըլլար , աւելի մօտէն շօշափելով անոր շահերը իբրև սահմանակից պետութիւն և կրնար անոր պատրուակ մը ընծայել օրին մէկը յանկարծ գրաւելու Հայաստանը , մինչդեռ շարժումը աարածուելով Հայաստանէն դուրս թուրքիոյ միւս կողմերը և մասնաւորապէս մայրաքաղաքին մէջ , միւս մեծ պետութիւններուն ալ ուշադրութիւնը կը դարձնէր Հայկական խնդրին վրայ մասնաւորապէս Անդլիոյ , զոր կը նկատէինք մեր դատին աւելի համակիր քան Ռուսիան : Հայկական խնդիրը պետութեանց միջեւ խնդիր մը գարձնելը աւելի նպաստաւոր կ'երեւէր մեր ազգային շահերուն :

4 . Մեր ազգին ցրուած վիճակը և մայր երկրին մէջ բազմաթիւ օտար ցեղերու խառն բնակութիւնը՝ կրնային անյաջողութեան մատնել միայն մայր երկրին մէջ կատարուելիք Հայկական շարժում մը : Հայութեան այս բացառիկ վիճակն ալ կը պահանջէր որ Հայկական շարժումը Հայաստանի սահմաններէն դուրս կատարուէր . այդ պարագային Պոլսը կարելի չէր անտես ընկել , ուր 200000է աւելի Հայեր կը բնակէին , պահանջուստներով միամին :

5 . Զարիքին աղբիւրը Պոլիս ըլլալով , յայտնի կը նշարուէր թէ բնաջնջման ծրագիրն է որ կը գործադրուէր . նպատակայարմար կը գտնէինք որ առաջին բողոքն ալ պէտք էր ըլլար Կ . Պոլսոյ մէջ , նոյն ինքն Պալատին քթին տակ . . . :

6 . Հինգ վեց դարերէ ի վեր գերութեան մէջ հեծող և մասամբ սարկացած ժողովուրդի մը մէջ , երբ հանգամանքներու քերմամբ ոգեւորութեան և յեղափոխական տրամադրութիւն կը ծագի , յեղափոխականները պարապական են օգտուիլ այդ հանգամանքէն ու ոգեւորութենէն , Յեղափոխութեան ոգին աւելի հաստատ . աւելի գիտակցական ու գործնական դարձնելու և ընդհանրացնելու ժողովրդին խաւերուն մէջ . և յեղափոխական գաղափարը ծաւալելու ու արծարծելու ամենէն արդիւնաւոր ու աղղեցիկ միջոցը յեղափոխական գործունէութիւն է :

7 . Երբ թուրք կառավարութիւնը և թուրք ժողովուրդը տեսնէին միանգամ Հայերուն մէջ աիրող համերաշխութիւնը և համոզուէին թէ Հայաստանի մէջ իրենց կողմէ արուած հարուածը անպատճառ կը ընայ ունենալ իր հականարուածը ուրիշ տեղ մը , և մասնաւանդ այդ ուրիշ տեղը ըլլար Կ . Պոլիս , միջազգային շահերու այդ խիտ կերպոնը , կ'ենթադրուէր աւելի զգուշաւոր քաղաքականութեան մը կը հետեւին և չեն զգուշաւոր քաղաքականութեան մը հիջոցին դեռ ուրիշ զանազան աեսակէաններ ալ մէջ բերուեցան , բայց մենք զանց կ'ընենք :

Ցոյցի առթիւ տեղի ունեցած այս երկարատեւ վիճարանութիւններու միջոցին դեռ ուրիշ զանազան աեսակէաններ ալ մէջ բերուեցան , բայց մենք զանց կ'ընենք :

Մուսա պէյ որչափ որ կ'աշխատէր և կը կարծէր իր հետքը կորսնցնել , շատ կը սխալէր , որովհետեւ վերջին օրերը նոյն իսկ կը աեղեկանայինք թէ՝ ի՞նչ կ'անցնի կը դառնայ Սկիւտար , Պահրի փաշայի ապահանքին մէջ : Շատ որոշ էր , Մուսա պէյ Սեբաստիոյ ճամբով Մուշ պիտի վերադառնար :



Բ.՝ ԳՈՒՄ ԳԱՐԱԿԻ ՑՈՅՑԸ

Շմաւոն Փոքր Հայք պիտի մեկնէր, կազմակերպական գործով։ Շմաւոն հետաքրքիր անձ մ'էր։ Բաւական էր որ քանի մը օր տեսակցէր ո՛ւ և է մէկու մը հետ, անոր հոգեբանութեանը կը թափանցէր խոկոյն։

Տարակոյս չկար թէ Շմաւոնի նման ընկերէ մը և մանաւանդ գուշակէ մը զատուիլը այնչափ հեշտ չէր. այդ պատճառաւ իրեն ողջերթի դացած էինք շոգենաւ և ամենքս ալ առանց բացառութեան տիսուր էինք։ Իմ տիսութեանս հետ խառնուած էր այն փափաքս որ կ'ուզէի Պոլիսէն դուրս երկրին մէջ գործել, մանաւանդ Շմաւոնի նման ընկերոջ մը հետ։

Շմաւոն յանկարծ դէմս ցցուեցաւ և ըստւ.

«Իմ մեկնելուս առթիւ արդէն տիսուր ըլլալդ գիտեմ, բայց ինչու կը մտածես որ ինծի հետ երկիր մտնելդ և գործելդ քու փափաքներուդ աւելի գոհացում կուտայ։ Այդ որոշումը Վարիչ Մարմնէն կախում ունի և չպիտի տայ, ինչպէս որ ալ չտուաւ։ Դուն Պոլիս պիտի մնաս և աւելի մեծ գործ մ'ընելու կոչուած ես. քեզ պիտի վիճակուի այդ գործը, և որուն պատճառաւ սոսկալի տանջանքներու պիտի ենթարկուիս, բայց չպիտի մեռնիս այդ տանջանքներուն մէջ և պիտի ազատուիս։»

Շմաւոնի լսածը ճիշտ էր. կը մտածէի իրեն հետ երկիր երթալ և Վարիչ Մարմնը չպիտի թողարքէր. իսկ իր գուշակութեան մասին չէի կրնար բան մ'ըսել, քանի որ չէի գիտեր թէ ապագան ի՞նչ պահած էր ինծի համար։ Շմաւոն արդէն Պոլսոյ մէջ ցոյց մ'ընելու համամիտ էր, ուստի Սամսոնէն մինչեւ Մարզուան իր նամակներով ցոյցի անհրաժեշտութիւնը կը չեշտէր։

Մեղաւորեանի փափաքին համաձայն 1890, Յուլիս 12 Հինգշարթի օրուան ժողովը իր տան մէջ գումարել ու բոշած էինք. ժողովին օրակարգն էր ցոյցին ո՞ւր և ո՞ր օր ըլլալն որոշել։

Ճիշտ ժամուն ընկերները ներկայ էին ժողովին։ Ժողովը միաձայնութեամբ որոշեց որ ցոյցը տեղի ունենայ Գում Գաբուի Մայր Եկեղեցւոյ և Պատրիարքարանի մէջ, Յուլիս 15 Կիրակի, Գուրապան Պայրամի առաջին օրը։ Հակառակ մեր երեք ընկերիս փափաքին, մեծամասնութեամբ որոշուեցաւ ցոյցը խաղաղ ընել, ո՛չ թէ զինեալ, որոշուեցաւ պահանջմանագրով մը արդի վիճակը մեր մէկ ընկերոջ հետ Աշբեանի միջոցաւ ներկայացնել։ Համիտին։ Որոշուեցաւ որ ցոյցին գլխաւոր լիազօր զեկավարները ըլլան երկու ընկերներ։ ընկերներէն մին «Առաքելոց»ի ժամանակ պահանջմանագրը կարդայ Մայր Եկեղեցւոյ աւագ Խորանէն և միւս ընկերը Աշբեանը առնելով Պալատ երթայ և պատրաստուած պահանջմանագիրը ներկայացնէ, իբր Հնչակեան կուսակցութիւն ներկայացուցիչ։ Ցոյցին սկիզբէն մինչեւ վերջը ցուցարար ընկերները պիտի ենթարկուէին երկու գլխաւոր զեկավար ընկերներու հրահանգներուն։ Իսկ Խան Ս.զատ, Մեղաւորեան, Սիմէոն և Ռափայէլ չպիտի մասնակցէին ցոյցին, որպէս զի հակառակ պարագային եթէ ձերբակալուէին։ Թուրք կառավարութիւն՝ օտարանպատակ Հայերու մասնակցութեան տեղեակ չըլլար։ Երկու զեկավար ընկերները պէտք էր վիճակով լսարէինք, որուն համար 15 վայրկեան դադար արուեցաւ։

Պահանջմանագիրը կարդացողին և Սուլթանին ներկայացնողին սահմանուելիք պատիժին Մահ ըլլալուն ամենքս ալ համոզուած էինք, ուստի Վարիչ Մարմնոյն

իւրաքանչիւր անդամ լոիկ մնջիկ իր տեղը նստած, իր հոգւոյն և սրտին հետ կը խօսէր. Սրտեր և հոգիներն էին որ պիտի քաշէին մեզմէ երկուքը դէպի մահը և դէպի կախաղանի գերանը:

Տրուած դադարը ուրիշ ժողովներու դադարներուն բնաւ չէր նմաներ. ամէն ոք լուռ ու մունջ կը մտածէր. Սենեակին մէջ գերեզմանային լուռթիւն կը տիրէր ճանձի թոփլը լսելու աստիճան: Կարծիքի և գաղափարի փոխանակութիւն չկար: Ես արդէն վազուց հաշտուած և համաձայնած էի սրտիս հետ, հետեւարար այս մասին չէր որ որ կը մտածէի, կը խորհէի թէ, եթէ երբեք մինակը ինձ չելլէր. չէ՞ որ խղճիս հետ չպիտի կարենայի հաշտուիլ և խիղճս զիս պիտի տանջէր. չէ՞ որ վիճակը քաշուելէն վերջ ըրած առարկութիւնս հակատիսիրլինական պիտի ըլլար. ուստի խղճիս ձայնը, հոդւոյս անձկութիւնը և սրտիս տրոփումն իրար խառնած՝ կը մզէին զիս տիրող գերեզմանային լուռթիւնը խզել. քանի որ արդէն տրուած դադարն ալ լրանալու մօտ էր:

Խօսքս ժողովին ատենապետին և ընկերներուն ուզգելով ըսի.

«Ընկերներ, շատ կը փափաքիմ ցոյցին մէջ դեր մը ունենալ, եթէ երբեք զիս յարմար կը տեսնէք, և եթէ կարելի է առանց վիճակ քաշելու այդ գերերէն մէկն ինծի տաք: ասիկա պարզ առաջարկ մ'է որ գեռ ժողովը չբացուած կ'ընեմ:»

Ատենապետն իսկոյն ժողովը բացաւ և առաջարկու ժողովին դրաւ:

Ժողովը միաձայնութեամբ ընդունեց առաջարկս, բայց ուզեց գիտնալ թէ երկու գերերէն ո՞րը կ'ուզել ատանձնել:

Մատածելու և տատամսելու պէտք չունէի, ուստի իսկոյն պատախանեցի.

Սշրջեանը Պալատ տանիլ և պահանջմագիրը Սուլթանին ներկայացնել:

Ժողովը նորէն միաձայնութեամբ ընդունեց: Ես այլ եւս ուրախ էի, քանի որ նպատակիս հասած էի, իր Հայութեան և ժողովուրդին յետին և աննշան մէկ զաւակը ազգիս և հայրենեացս հանդէպ ունեցած պարտականութիւնս կատարելու ժամը հասած էր այլեւս ...

Համբարձում Պօյաճեան (Մուրատ) դէմս նստած էր. կարծես որոշ կերպով իր սրտին մէջ հղած անցուդարձը կը տեսնէի:

Վիճակ պիտի ձգուէր պահանջմագիրը կարդացող ընկերը որոշելու:

Մուրատ առաջարկեց.

«Եթէ յարմար կը տեսնէք. առանց վիճակի պահանջմագիրը կարգալը ինծի յանձնեցէք:»

Միաձայնութեամբ ընդունեցինք Մուրատի առաջարկը, որով վերջացած կը նկատուէր ժողովը, քանի որ մնացեալ որոշումները գործադրողներ Մուրատ և ես պիտի ըլլայինք:

Ամբողջ ընկերներով գիրկընիսառնուեցանք, տաք տաք համբոյըներ դրոշմելով իրարու ճակտին. քանի որ վերջին պաշտօնական ժողովիս էր, և քանի որ Յուլիս 15ի այդ պատմական օրէն վերջը յայտնի պիտի ըլլար թէ մեզմէ որո՞նք ողջ պիտի մնային, իսկ ձերբակալութեան և բանտարկութեան մասին մտածելն աւելորդ էր և նշանակութիւն ունենալէ բոլորովին զուրկ էր:

Ժողովը արդէն գիշերուան մեծ մասը խղած էր. թէեւ մինչեւ կիրակի պաշտօնական ժողով չպիտի ու-

Նենայինք, բայց անխտիր ամէն մէկ ընկեր իր բաժինը պիտի ունենար պէտք եղած պատրաստութեանց մէջ, ուստի պէտք էր մեր տեղերը վերադառնայինք:

Արդէն մեզի սովորութիւն ըրած էինք ժողովասրահներու և մեկնելու ատեն խմբովին չերթալ. իսկ երկու ընկերներ քով քովի քալելը այնչափ ուշադրութիւն չէր գրաւէր արդէն:

Մեղաւորեան կը բնակէր Բերայի երրորդական փողոցներէն օսարահպատակի մը տունը. հազիւ թէ 10 քայլ հեռացած էինք, ճանապարհին գիշերուան այդքահուն երկու տարօրինակ մարդիկ տեսանք. այդ բարձր այնչափ հաճելի չժուեցաւ. Մուրատը ինձմէ նը մեզի այնչափ հաճելի չժուեցաւ. Սնապարձեան, Գըլըճքանի մը քայլ առաջ կ'երթար. Սնապարձեան, Քայլեան և Աչըգպաշեան մեզմէ առաջ մեկնած էին. Քայլերս արագացուցի. Մուրատին հասայ և հարցուցի.

— Ո՞վ էին այս մարդիկը. ինձի տարօրինակ թուեցան:

— Ինձի ալ այնպէս պատասխանեց Մուրատը: Քայլերնիս արագացուցինք և փոխանակ շիտակ ճամբան ելլելու. ուրիշ փողոց մը դարձանք. քիչ մը վերջ շիտակ ճամբան ելլելու համար:

Մարդիկ մեզի կը հետեւէին. Կառք նստելը խունմութիւն չէր. բայց ինչո՞ւ մեզի չէին ձերբակալեր. այդ բանը մեզի զարմանալի կը թուէր. կամ ինչո՞ւ կը հետեւէին մեզի, արդեօք մեր տուները գտնելո՞ւ համար, հանելուկ մ'էր ասիկա:

Խան Ազատեան. Մեղաւորեանի տունը թողուցինք. իր Սիրքէնի պանդոկը չբերինք, ուր կը բնակէր իր լուսանկարիչ:

Քամի որ անոնք մեզի կը հետեւէին, պէտք էր ստուգէինք և խոյս տալու աշխատէինք, որոշեցինք

Ղալաթիոյ հրդեհի աշտարակին անկիւնը իմորեղէն ծախողի մը խանութը մտնել, և հոն գիտենք թէ մեզ հետեւողները ներս պիտի մտնեն. եթէ երբեք զան, զիրենք յանկարծակի բերելով ելլենք տարբեր ճամբով մը կամուրջին վրայ զիրար գանենք կամ կառքով Պոլս անցնինք: Մեղանին քով նստած իսկոյն մեր խմորեղէնները կերած և դրամը վճարած էինք, ու այս տեսակ ձեւ մը առած էինք որ դուրսէն եկող նորեկ մը պիտի կարծեր թէ դեռ բան մը կերած չենք ու ապավորուածին կ'սպասենք:

Մեր մարդիկը ները մտն և մեզ այդ դիրքին մէջ գտան, և որովհետեւ մենք դրան քով գտնուած սեղանի մը առջեւ նստած էինք, ստիպուեցան մեր գիմացի կարգը գտնուած սեղան մը նստի: Երբ կոնակնին մեզի գարձուցած դէպի սեղանը կը մտնեային, առանց շշուկի տեղերնէս ելլել ու դուրս ցատկենիս վայրկենական եղաւ. դէպի աշտարակ տանող փողոցը գարձանք. վանդակէն փախած թոշունի նման անյատացանք ու հետքերնիս կորմնցուցինք:

Մուրատի տան քով հստած էինք և ինքովինքնիս ապահով կ'զգայինք այլեւս. քանի որ հետքերնիս կորմնցուցած էինք, առանց հանելուէկը լուծելու թէ այդ մարդիկը ինչո՞ւ մեզի չձերբակալեցին: Իրարմէ բաժնուելով տունո գացի քնանալու.

Մուաւոտուն դեռ անկողնէս չելած. տանտիրունիս, որ մեր տաննապետներէն Խաչատուր Պամորիկեանի կինն էր, ծրարին վրայ «ատիպազմական» գրուած Ըլլալուն համար. քունէս արթնցուց և ծրարը ձեռքս տուաւ. Մեղաւորեան կը գրէր.

«Զեր մեկնելէն գրեթէ երկու ժամ վերջը բնակարանս պաշարել տուին. օսարահպատակութեանս պատ-

ճառաւ ներս մտնելնին ու շացաւ, առիթէն օգտաւելով
ետեւի դուռանէն յաջողեցայ փախչիլ : Խան ազատեանը
ապահով տեղ մը դնելով, ես կառքով Պէօյիւքտէրէ
կ'երթամ :»

Անմիջապէս եղածը Մուրատին և մօտակայ լնկեր-
ներու իմացուցի :

Կէս օրէն առաջ Խան Ազատ յանկարծ գունատած
խանութիս առջեւ կեցաւ և ըստու .

Ետեւէս եկող մարդը զիս կը լրտեսէ :

Դիղին մազերով . «Մուհամբէր»ի հագուստով ծպա-
եալ մ'էր ջուր ուզեց խմեց ու սիկառ մը դնեց և ոս
կիի մը մանրուք դրամ տոնելէ և զիս լաւ մը դիտելէ
վերջ գնաց :

Մեր լնկերներէն մին՝ Ս. Վարդանեան Վարդանը
իսկոյն կանչեցի խանութս նստեցուցի . պէտք էր ա-
ճապարել, Խան Ազատեանի թուղթերը կային որ պէտք
չէր ձեռք անցնէին և կարգ մը բաներ պանդոկէն
պէտք էր առնել . ոլացանք դէպի պանդոկ, երկու օրէ
ի վեր մեզի կասկածելի երեւցած Հրեայ սպասաւորը
հոն չէր, իսկոյն վեր խոյացանք . անպէտ թուղթերը
ճեմին ծակէն վար ձերլու կը պատրաստուէինք, իսկ
կարեւորներն առնել ու մեկնիլ :

Պանդոկը փայտաշէն էր, եթէ վարէն մէկը վեր
ելլէր պիտի իմանայինք, ես դրան ետին կեցած էի,
յանկարծ դուռը հրուեցաւ, դարձայ Հրեայ սպասաւորը
տեսայ որ առանց շշուկի մինչեւ հոն եկած էր : Կշտամ-
բեցի զինքը որ առանց խմաց տալու յանդզնած էր
դուռը հրեւու : Հրեան գլխիկոր հեռացաւ, հսկ է մատ-
նողը ինքն էր, պէտք էր աճապարել . Հրեան կարելի
էր պահականոց գնաց լսւր տալու, բայց գիտէր որ
Խան Ազատ Ռուսահպատակ էր :

Խան Ազատի մանր մունր իրերը բեռնակրին կո-
ղովին մէջ լեցուցի և փողոցի հասցէն տուի բեռնա-
կրին . հոն Խան Ազատ իմ մատնանշած տունս պիտի
երթար և անկէց ուրիշ տեղ մը պիտի փոխադրուէր :

Խանութէն հեռացած պահուս Վարդանին պատ-
ուիրած էի «Եթէ անծանօթ մէկը կուգայ ինծի հար-
ցընելու րաէ որ Ռուսաց հիւպատոսարանը գնաց :»

Խանութիս վրայ նայող Ապուտ էֆ.ի խանի սեն-
եակներէն այն պատուհանին քով նստայ՝ ուրկից կա-
րելի էր տեսնել թէ ո՞վ կուգաւ խանութս, ծպտեալ
ոստիկան նորէն պիտի գա՞յ, ծպտեալը չգիտէի քանի-
երորդ անգամն էր որ խանութէս կ'անցնէր, ոստիկա-
նին հետ Վարդանին մօտեցաւ և Վարդանէն առած
պատասխանը իրենց հաճելի չխուելով՝ դիմիկոր դէպի
պահականոց գացին :

Գիշերուան հանելուկր գրեթէ լուծուած էր . գեր .
հաստանդամ երկար մազերով և մօրուքով Մեղաւոր-
եանը ինչպէս նաեւ կարճահասակ, նիհար, փոքրիկ
մօրուքով կուզ Խան Ազատեանը կը վիճուէին :

Ուրեմն անոնք մատնուած էին և այդ պատճառաւ
էր որ գիշերը զիս ու Մուրատը չէին ձերբակալած և
մեզմէ վերջ Մեղաւորեանի տունը պաշարած էին: Բայց
թէ մատնին ո՞վ էր :

Խան Ազատեանի պատճառաւ ես ալ վտանգուած
էի, թէև խանութս ու տունս եթէ խուզարկէին վտան-
գաւոր բան մը չպիտի կարենային գտնել, իսկ Վար-
դան իրը խանութիս դրացի և հայրենակից կրնար
միշտ խանութս մնալ : Վարդան Ապուտ էֆ.ի խանին
մէջ սրճեփ էր : Վարդանին պէտք եղած պատուէրները
տրուած էր : Ցերեկները ես թագստոցիս մէջ կրնայի
ընդունիլ ընկերներ, իսկ եթէ պէտք զգացուէր՝ գի-

շերները կարող էի ընկերներուս քով երթալ, ըլլալիք կարգադրութեանց հսկելու համար. մրակ վախս էր կիրակիէն առաջ չձերբակալուիլ. ստանձնած դերս չը կատարելլ ինծի համար մեռնելէ աւելի ծանր կը թուէր:

Տասնապետներէ զատ ունէինք հարիւրապետներ և յիսնապետներ, որոնք իրենց արամագրութեան ներքեւ ունէին տասնական և հինգական ասանապետներ. հրահանգները անոնց միջոցաւ կը տրուէր տասնապետներուն: Անատօլուի հեռագրաթելեր պէտք էր կիւրա-



Թորոս Մելիքնեան (պատուելի)

կէ գիշեր կտրուէին որպէս զի ջարդի համար արուած հրամանը իր տեղ չհասնէր այդ պաշտօնը յանձնուած էր Տիվրիկցի մեր տասնապետներէն Թորոս պատուելին որ իրեն յանձնուած պաշտօնը Շարաթ գիշեր կատարելէ վերջ կիւրակէ առաւօտ դալով ցոյցին մասնակցած էր:

Առ ի զգուշութիւն տասնապետները չէին գիտեր գործադրուելիք ծրագիրը, միայն հրահանգուած էին կիրակի առաւօտը Մայր եկեղեցին պատրաստ գտնուիլ իրենց տասնակներով, և բառ առ բառ չեշտելով ըսուած էր. ունեցողները կարող են իրենց զէնքերը վրանին կրել գաղտնի:

Պահանջմնագիրները պէտք էր քանի մը հարիւր օրինակ պատրաստել ձեռագրով, ինչ որ այնչափ դըժուար չէր, որովհետեւ այնչափ երկար չէր. Հայաստանի մէջ տեղի ունեցած հարստահարութեանց վերջ արուիլ օր առաջ, խստացուած բարենորոգմանց ձեռանարկել շուտով, իսկ հակառակ պարագային ընդվզում, քանի որ ներկայ վիճակն այլեւս մնաւանելի էր, և այլն, և այլն:

Գիշերուան ժամը եօթն էր (Ը. թ.) երբ գործերնիս աւարտեցինք Հասան փաշա խանին մէջ Գրլըճեանեանց սենեակը: Սնապարճեանը հետս առնելով մեր տունը տարի, այդ վերջին գիշերը ինծի հիւր ընելու համար: Անպարճեան շուտով քնացաւ, իսկ ես հակառակ առջի գիշերուան քնատութեանս, չկրցի իսկոյն քնանալ. պատճառը շատ պարզ էր:

Սնոնք որ կ'որոշեն և որոնց համար որ կ'որոշուի կամ վճիռ կը տրուի՝ քանի մը ժամէն մեռնիլ, շատ բնական է որ այդպիսիները իրենց մնացած քանի մը ժամուան կեանքէն առաջ սկսին մտածել: Թէեւ դատապարտալի մը և իմ վիճակս բոլորովին կը տարրերէր, թէեւ ես սիրայօժար և ինքնարերաբար ընդունած և փափաքած էի մեռնիլ, բայց նորէն նոյն եղաւ ինձ համար. յանկարծ միտքս իր ամբողջ էութեամբ մտածմունքներու մէջ սուզուեցաւ:

Նախ յիշեցի սկիզբէն ի վեր ինծի ցաւ պատճա-

առղ պարագան, պատամնեկութեան հասակէս որբ և անպաշտպան մնալով՝ հակառակ կամքիս զրեթէ երկու տարուան դպրոցական կեանքս թողած լնտանեացս օքրապահիկ հայթայթելու գործի մը կամ արհեստի մը ծառայած էր. (թէեւ ժամանակին գերգաստանս նշանաւոր եղած էր և թաղերնիս մեր գերգաստանին անունով «Ճանկլւեան թաղ» կը կոչուի դարերէ ի վեր և մինչեւ այսօր). երբ այդ ժամատիարակութենէն զըրկուիլս և անուս մնալս յիշեցի, քանի մը անգամ սրտէս հառաջներ դուրս եկան: Կը յիշէի այն պարագան որ զիս Յեղափոխական ասպարէզ նետերու պատճառ դարձած էր և քանի որ համոզումսվ այդ ասպարէզը մտած էի, այս կէտերը հրճուանքով և սրտի բերկրանօք յիշեցի: Հայրենիքիս մէջ ընկերներուս հետ ունեցած կեանքս յիշեցի: Դաշտեր, ձորեր ու լեռներ կը պատկերանային աշքիս առջեւ. այդ վայրերը որ վաղուց ի վեր սրտիս մէջ քաղցր ու տիսուր յիշատակներ պահած էին: Կը յիշէի մանուկ հասակի մէջ թողուցած երկու արու զաւակներս, կը մաղթէի որ անոնք ալ իրենց ժամանակին զգան թէ՝ ինչո՞ւ ծնան ու ինչո՞ւ կ'ապրին և օր մը դէպի Սոգ և Հայրենիք իրենց ունեցած պարտականութիւնը կատարեն:

Կը յիշէի այն պարագաներն որ ենթարկուած հիւանդութենէս յուսահատած էին ընտանիքս. ընկերներս և բարեկամներս: Կը մոտաբերէի այն դէպերը և գործերը, որոնց մէջ մասնակից ըրած էին զիս ընկերներս: Կը յիշէի այն տարտամ վիճակս և անստոյդ կացութիւնը որ լոկ յոյսէ մը մղուած, ըսած էի ինքնիրենս. «Պիտի յաջողի՞մ հասնիլ նպատակիս» և վերջին հրաժեշտս տուած էի հայրենիքիս և ընկերներուս ու հեռած էի ծննդավայրէս:

Ոյրոսս ուրախութեան մէջ սկսաւ լողալ, երբ կը մտածէի թէ տարիներէ ի վեր ունեցած փափաքս քանի մը յամէն պիտի իրականանար, առիթը պիտի ներկայանար որ իբր ժողովուրդի զաւակը առ Ազգս և Հայրենիքս ունեցած պարտականութիւնս կատարեմ կարողութեանս չափով. ուստի ինքզինքս բարեբախտ կ'զգայի որ քանի մը ժամէն սիրելի ընկերներուս հետ ուրախ զուարթ պիտի դիմէնքս հն, ուր կանչուած էինք մեր պարտականութիւնը կատարելու . . .

Քանի որ ինքզինքս չատ երջանիկ և բարեբախտ կ'զգայի, որոշեցի աշքերս փակնլ և քնանալ, բայց յանկարծ յլողութիւնս դարձաւ դէպի ի ծերունի մայրիկս և յիշեցի իր քանի մը անգամ կրկնած սրոշ և շեշտակի խօսքերը, զորս զանտզան դիպուածներէ վերջ ինծի ըսած էր.

— Զաւակս. դուն քու բնական մահուամբդ չպիտի մեռնիս :

Ուրեմն մայրէկիս ըսածը ճիշա է եղեր մտածեցի, և արդէն իր ըսածին և իմ ընելիքիս մէջ շատ քիչ տարբերութիւն կայ. այսինքն ես յօժարութեամբ մեռնելու կ'երթամ: Ուստի ճնողքիս այդ խօսքերը յիշելս շափէն աւելի ուրախութիւն պատճառեց ինձ. սրտովին որդիւկան խոնարհ յարգանոք վերջի հրաժեշտս դրկեցի իրեն. «Մնաս բարեաւ սիրելի մայրիկս» լսելով աշքերս փակեցի և քնացայ . . .

Առաւաստ էր, սինեակիս վրայ կ'արծես մահուան սեւ քօլ մը պարզուած էր. ինչ որ ալ ըլլար, սէտաք էր վերջին հրաժեշտս տայի այդ խօրհրդաւոր սենեակին. այն սինեակին որ մէկէ աւելի մեր բուռն վիճարանութեանց թատրն եղած էր. շատ անգամներ մեր ընկերական ժողովներուն վայրն եղած էր, և մեր ընկերական քանդցր և տիսուր յիշատակներուն խուլ հանդիսատես և գե-

րեզմանն եղած էր, վերջապէս այն սենեակին՝ որ կը լքէր զիս և որոշած էր այլ եւս զիս չլադունիլ իր ծոցին մէջ, և ես սիրով համակերպած էի իր որոշումը գործադրել:

Անպարձեանի հետ տաք տաք համբոյրներ փոխանակեցինք. գոնէ ինձ համար վերջին համբոյրներս էին ժամը հասած էր, պէտք էր իրարմէ բաժնուէինք, ու բովհետեւ Անպարձեան ստիպուած էր կարեւոր գործի մը պատճառաւ քիչ մը ուշ զալ Մայր եկեղեցի և թերեւս այլեւս վիրար չտեսնէինք:

Եատ դառն պէտք էր րլլար հրաժեշտու, քանի որ երկուքիս մէջ շատ քաղցր և ախուր յիշատկներ կային և իրր ընկեր շատ բան պարտ էի իրեն . . . :

Անպարձեան սկսաւ ախրիլ և աչքերը լեցուիլ. գործայ և իրեն լսի.

Մի լար, ես ուրախ եմ որ այս բերկրառվիթ ժամը տեսնելու բարերախտութիւնն ունեցայ:

Կրկին համբուրուեցանք և իսկոյն սենեակիս դրան մօսեցալ. և դարձայ իրեն լսի:

Գրիգոր, հայրենեացս սէրը զիս կոռույ դաշտը կը կանչէ պարտականութիւնս կատարելու, ու կ'երթամ, «մնաս բարեաւ». ըսելով սանդուխներէն վարիչայ, փողոց եւայ և վերջին անգամ ըլլալով դարձայ ակնարկ մը նետեցի սենեակիս պատուհանին ու հեռացայ:

Գումգաբուի երկաթուղիի կայարանին սրճարանը նստած Մուրատին կ'սպասէի: Հարիւրապեսնիս Նազարէթ Լուսիկեան լուր բերաւ թէ երկու ծագուալներ Մայր եկեղեցի ներսէս Վարժապետեանի գերեզմանին քով կեցած են, լուրն ինքնին շանթահարիչ էր բայց պէտք էր պաղարիւնութիւնը չկորսնցնել և գործը վարել:

Իրենց վրայ լաւ հսկել տուր, եթէ երբեք ընկերու

ներէն մէկը զրկես որ իրենց խօսակցութիւններէն քանի մը բառեր լսէ, աւելի լաւ կ'ըլլայ, ըսկա իսկոյն փութացի այդ գէշ լուրը Մուրատին տալու որ իր սենեակին մէջ բժշկական համազգեստներու փոխարէն պարզ և սովորական հագուստով կը ծատուէր: Պէտք եր անապարել ու եկեղեցի իջնել և անցուդարձերուն տեղեակ ըլլալ:

Դեռ եկեղեցի չհասած Նաղարէթէն լրաբնը եկաւ, Լրտեսները մեկնած էին. անշուշտ աեսնելով ժողովուրդը իր հանդարա և սովորական վիճակինմէջ, ըստ էին. «Եթի անք, սխալ ըլլալու է, այդ տեսակ բան մը չերեւիր, անդամ մ'ալ այսպէս սխալ տեղեկութիւն տուաւ»:

Որոշեցինք ցոյցը փութացնել, մընչեւ «Առաքելոց»ի ժամանակ չսպասել, կարելի էր լրտեսները դիտմամբ այդպէս ըսած ու մեկնած էին տարբեր կարգադրութիւններ ընելու նպատակաւ, և Առաքելոցէն առաջ գալով ցոյցը վիժեցնել տան: Առաքելոցէն առաջ սկսելու պատասխանատուութիւնը Մուրատ և են պիտի ստանձնէինք:

Պահանջմանագիւներն գրեթէ ամէն տասնակետներու քով կը գտնուէին, որպէսզի Սեղանէն կարդացուած միջոցին իրենք ալ ժաղովուրդին մէջ սփոքին:

Պաղարեամբ և սովորական ձեւով Մուրատին հետ գացինք աջակաղմեան դասը կեցանք. լրտեսներու մեկնիլը և գուցէ վերագառնալնին սրտիս վախ կ'աղցէր որ մը գուցէ ցոյցը վիժեցնել տան:

Եատ ստիպեցի և համոզեցի Մուրատը որ իսկոյն սկսինք. «Մուրատ դեռ շուտ է» ըսելով կը ջանար զիս համոզել:

Դերերը փոխելու պատասխանասուութիւնը յանձն առնելու որոշումով, երբ Աշրգեան ու դպիրները առեան կ'երթային «Փառք ի բարձունս» սկսելու . Մուրատին «Գուն առ Աշրգեանը» բաելով անմիջապէս սեղան ցատկեցի և սկսայ պահանջմանագիրը կարդալ : Դպիրները միայն «Փառք...» կրցան բաել ու ժամերգութիւնն լնդհատեցաւ :

Պահանջմանագրին ընթերցումը դեռ չվերջացած՝ ետեւէս ձեռք մը յափշտակեց թուղթը ետիս դարձայ լուսարարապետ Տէր Սուրբիաս քահանան տեսայ, որ Խաչկալին ետին փախաւ . իսկոյն վեցհարուածեանս հանելով ետեւէն վազեցի , բայց Խաչկալին ետեւի դուռ ուց գտայ :

Արդէն պահանջմանագիրը ժողովուրդին մէջ ցրուած էր, հարկ չկար պակաս մնացածը կարդալ :

Մուրատ և Աշրգեան չկային մէջտեղ, կարծելով թէ Մուրատ արդէն Աշրգեանը առած տարած է, ուս զեցի Ս. Յարութիւն եկեղեցիէն դուրս ելլել, այդ պահուն մեր ընկերներէն միոյն հարցուցի թէ Աշրգեան Պատրիարքարանն է թէ Մուրատին հետ գնացին . քուվերնիս գտնուող պատանի մը ըստ :

Աշրգեան փախաւ հոս մտաւ . (շապիկներու տեղը ցոյց տալով) : Իսկոյն դուռը բացի ներս նայեցայ, հոն չտեսայ . պիտի վերադառնայի, յանկարծ ականջիս երկաթի շիրթոցի ձայն մը հասաւ : Անմիջապէս կրկին ներս մտայ : Աշրգեան պարտէզը հանող դրան ետին կծկուած երկաթի կտորով մը կ'աշխատէր փականքը բանալ ; պարտէզ ելլելու համար :

Ի՞նչ կ'ընես հոս պոռացի . սարսափեցաւ , իսկոյն ոտուըներուս փաթթուեցաւ և պաղատական ձեռով մը ըստ :

— Ի սէր Աստուծոյ կեանքիս խնայէ . մեղք եմ : Ինչպէս կ'երեւէր, ձեռքս գանուած ատրճանակն էր որ զինքը կը սարսափեցնէր : Մօրուքն բանելով ոտքի հանեցի և ըսի : Ե՛ւ հետեւէ ինծի :

Ա՛խ անկարելի է : չեմ կրնար Պալտա երթալ . ի սէր կարգիս խնայեցէք ինծի :

Աշրգեանի թեւէն բռնած կը քաշքշէի և ինքը կ'ընդդիմանար, Ուրեմն կեցիր քեզ սպաննեմ ըսելով ատրճանակս դէպի զինքն ուղղեցի օդին մէջ պարպելով՝ Աշրգեան զետին փոռուած էր : Բայց կարելի չէր, պէտք էր որ հետեւէր :

Ս. Յարութիւն եկեղեցիէն դեռ նոր դուրս ելած էինք : Յանկարծ Մայր եկեղեցին հրշէջներու խումբը մեր վրայ խուժեց և Աշրգեանը ձեռքէս առնելով սկսան զիս գանակոծել կուրով գաւազանով և բիրով :

«Մխալ էք, սխալ էք» ըսելս կարեւորութիւն չունէր, խօսք մտիկ չէին ըներ այլ շարունակ կը հարուածէին : Ի՞նչ կարող էի ընել այդ հուժկու հրշէջներուն . անհնար էր անսնց ձեռքէն ազատիլ . արդէն գլխէս, ճակտէս և ձեռքէս վիրաւորուած էի և արիւն պատիլ . աշակերծ ու ատամներէս երկուքը կոտրած էին : Մտածեցի մեռնիլ կեղծել, որպէս զի կարենամ ձեռքերնէն ազատիլ . աշքերս գոցելով նուազելու ձեւ մը առի՝ վիզու ծռած գալկահար : «Ալ մի՛ ծեծեք մեռաւ լմնցաւ» վիզու ծռած գալկահար :

իսկոյն ծեծելէ դադրեցան և սկսան ետքաշուիլ . իբր անշնչացեալ զիակ մը գետին փոռեցայ և հրշէջները ցրուեցան : Ատրճանակս . դաշոյնս . փամփուշտներս և ժամացոյց տարած էին :

Բնականաբար ժողովուրդը շուրջս պիտի իսկնուէր տեսնելու թէ՝ ո՞վ է մեռնողը : Երեսի վրայ գետին

փռուած էր, անգամ մը աչքս բացի տեսայ որ մեր Սեբաստացի Յովակիմ տասնապետն դլիւս քովնաստած էր, զիտէի որ ինքը ատրճանակ ունէր : «Եռուով ատրճանակդ ինձի տուր» ըսելով ոտքի ելայ : Իսկ երբ կ'ուզէի Մայր Ակեղեցիէն դէպի Պատրիարքարան երթալ, լուսարար Յովհաննէս բարձր ձայնով պօռաց .

«Սուտ է, մեռած չէ եղեր, նորէն եկաւ, փախէք» :

Սկսուած ժամերգութիւնը նորէն ընդհատուեցաւ, քահանաները և դպիրները զիս տեսնելնուն պէս միւս դասը խուժեցին : Յովակիմ առաջս ինկած «Ճամբայ բացէ՛ք» կը պօռար : Ո՞վ կրնար ճամբայ չբանալ, չէ որ լուսարարին արձակած բացագանչութիւններէն ամենքն ալ սարսափով լեցուած էին :

Եկեղեցին մէջ դէմս ելաւ Երուսաղէմի Փոխանորդ Աէֆէրեան Սիմէոն եպիսկոպոս : Զեռքն ունեցած հաստ բիրն ուզեց գլխուս իջեցնել «Դո՞ւն ես այս ամենը ընողը» ըսելով : Անմիջական շարժումովս իր բիրը բոլորովին պարապս գնաց փոխանակ գլխուս գալու : Ատրճանակիս բունով վեղարը լաւ մը գլխուն իջեցուցի և կից մը տալով գետին տապալեցի դինքը ու մեղք է գնդակիս . ըսելով ճամբաս, շարունակեցի դէպի Պատրիարքարան :



Գ.՝ ՍՔԵՄԻՆ ՆԵՐՔԵՒ ՄԱՑՆԻՉ

Մայր Եկեղեցին զանգակներու անընդհատ զօլանցումն այնչափ ժողովուրդ պատանի, երիտասարդ, ծեր, կին ու աղջիկ լեցուցած էր՝ որ գաւիթին փողոցին ու Պատրիարքարանի անցքին մէջ ճտմբոյ գտնել

դժուար էր, եթէ Յովակիմի և իմ բարձրագոչ «Ճամբաց բացէ՛ք» բացագանչութիւնը չըլլար :

Վաղած արիւնը լուացուելէ և կարելի եղածին չափ մաքրուելէ վերջ Մուրատը գտաց, որ չէր յաջողած Աշրկեանը համոզել ու Պալատ տանիլ :

Երկուքս միասին Աշրկեանին քով գնացինք . Աշրկեան զիս տեսնելուն պէս ուժաթափ ինկաւ . բարապաններ երեսին քիչ մը ջուր սրսկելէն վերջ սթափեցաւ :

Աշրկեան չէր համոզուել և մինչեւ վերջը իր յամառութեան վրայ կեցած կ'ուզէր մեզ համոզել թէ մրւս օրը չնորհաւորութեան առթիւ Պալատ երթալու ժամանակ մեր պահանջմանգիրը Սուլթանին անձամբ պիտի ներկայացնէր :

Աշրկեանի այս տեսակ խաբուսիկ և խուսափողական խօսքերը մեզ կը գրգոէին և աւելի կը զայրացնէին . ինձի ընկերանալու և Պալատ երթալու բնացիտաւորութիւն չունենալը արիւնիս գլուխնիս ցատկեցնել կուտար :

Քանի մը վայրկեան վերջ կրկին Աշրկեանին քով դրկեցի Մուրատը, նորէն սպարդիւն :

Աշրկեանի սենեակին դուռին վրայ մեր զինուած երկու ընկերներէն կեցուցած էինք իբր պահապան որ առանց Մուրատի և իմ արտօնութեան ոչ ոք ներս չպիտի մտնար : Պատրիարքարանի փողոցի դուռին վրայ չորս ընկերներ և սանդուխի ստորոտներուն քով նորէն ընկերներ կեցած էին և հրահանգուեած էին կասկածելի և լրտես կարծուածներուն մուտքն արգիլել և հակառակ պարագային տեղն ու տեղն սպաննել :

Մուրատի ձեռնունայն վերադառնալէն վերջ զայրացած նորէն ներս մտայ, ատրճանակս իրեն լուղ-

դած սպառնական ձեւով Աշրգեանի վրայ վազեցի , իսկոյն ինծի հետեւելու և զիս Պալատ տանելու : Նորէն կարելի չեղաւ զինք համոզել :

Յանկարծ երկու իրերայաջորդ անկարգութիւններ պատահած էին վերի դահլիճին մէջ : Նախ գաւիթին վրայ եղած բոլոր ապակիները ջարդ ու փշուր եղած էր , և երկրորդը մերիններէն մէկը առանց հետեւանքը նկատի ունենալու ատրճանակ մը բացած էր միւսներն ալ անոր հետեւելով սկսած էին ատրճանակներ բանալ դէպի դահլիճի ձեղուն ուղղած , մինչեւ որ կարգ հաստատեցինք արդէն ամբողջ ապակիները փշրուած էր և ձեղուն 30—40 տեղէ ծակծկուած էր , բարեբազութիւնը հնա էր որ հրդեհ յառաջ չեկաւ :

Մուրատին հետ կրկին Աշրգեանին գացինք . երբ Աշրգեանը իր սենեակը չգտանք , բոլորովին յանկարծակի եկանք . իսկոյն դարձայ դրան վրայ կեցող մեր ընկեր պահապաններուն ըսի .

— Ո՞ւր գնաց , ո՞վ տարաւ Աշրգեանը :

— Բարապանները քովի սենեակը տարին զինքը , և գլուխը աւազանին մէջ դրած ծորակէն ջուր կը վազնեն վրան :

Պահապաններուն ըսածը ճիշտ էր . Աշրգեան երբ դուրսի ատրճանակներու ձայները կր լսէ , «Աման զիս սպաննելու կուզան» ըսելով կը նոււազի :

Բարապաններէն մին Աշրգեանի այդ վիճակը մեզի ցոյց տալով ըսաւ .

— Ա՛ւ հերիք է , դթացէ՞ք , ողորմեցէ՞ք ասոր վիճակին , ահա կը մեռնի :

— Բնաւ փոյթս չէ ըսի , ուսերս թօթուելով , եթէ ինծի հետ Պալատ երթալու չցօժարի , արդէն պիտի մեռցնենք զինքը :

Աշրգեանը այդ վիճակին մէջ ձգելով դուրս ելանք և ընդունելութեան սրահին դրան առջեւ զինեալ երկու պահապան ընկերներ կեցուցինք , որպէս զի առանց մեր հրամանին ոչ օք չթողուն ներս մտնէ , որովհետեւ Մուրատ և ես առանձինն պիտի խորհրդակցէինք :

Աշրգեանի վարմունքը արիւնս գլխուս մէջ եռացնել կուտար . դահլիճէն ներս մտնելով ճակատը տեսայ այն թուղրան զոր Աշրգեան ժամանակին խունկերով մոմերով . շուրջառներով ու խաչվառներով դիմաւորած ու բերած հոն կախած էր : Այդ թուղրան նուրիրող Հայաստանի մէկ ծայրէն միւսը Հայոց արինը վազցնել կուտար , ինչո՞ւ ուրեմն այդ թուղրան հնա մնար . անմիջապէս պատէն վար քաշեցի և ջարդ ու փշուր ըրի Գլուխ գործոց ըլլալով , Մուսայի նման արիւնկզակ ոճրագործ մը «անպատիծ պիտի մնայ» հրաման տուող Համիտի պատկերն այլ եւս ինչո՞ւ պիտի մնար Մուսայէն խողխողուած Հայերու Պատրիարքարանի դահլիճին մէջ . մէկ ցայտումով պատէն վար առի և բզիկ բզիկ ընելով դրան հտեւ ձգեցի

Դահլիճին մէջտեղ դրուած կանանչ չուխայով ծածկուած սեղանին քով նստանք և ատրճանակնիս առջեւնիս դրած Մուրատի հետ խորհրդակցութեան սկսած էինք : Կը խորհեինք հակառակ պարագային Աշրգեանը սպաննել և ցոյցը վերջացած յայտարարել : Ես այս կերպին համոզուած էի , իսկ Մուրատը Վարիչ Մարմնոյն քով եղած պատասխանատուութիւննիս մէջ կը բերէր : Ես այդ կ'ստանձնէի :

Յիսնապետ Կարապետ ընկերնիս ներս մտաւ և Տաճատ վարդ . Ուկաննեանի մեզ հետ տեսնուելու փափն յայտնեց : Տաճատի մասին աննպաստ տեղեկութիւն մը չըլլալը աչքի առաջ ունենալով արտօնեցինք ,

Տաճատ Վարդ, Մուրատի և իմ մէջտեղ նստեցաւ, իսկ մենք գլուխնիս ձեռքերնուս մէջ առած արմուկնիս սեղանին կնթնցուցած Տաճատ վարդը կը լսէինք:

Տաճատ վարդ, կ'ուզէր իմանալ թէ երկուքս ո՞րն է որ պահանջմագիրը կարդացած է, թուղրան և պատկերը խորտակած է:

Մուրատ պատասխանեց.

— Եթէ այդ էր ձեր փափաքը, մեզի արգելք եւ զաք, որովհետեւ ստիպողական գործի մը մասին կը մտածենք, ուրիշ բան մը պիտի ըսէ՞ք:

— Զէ՛, այնչափ ուրախացայ որ փափաքեցայ գիտալ թէ երկուքնէդ ո՞րն է:

Մուրատը՝ Տաճատը վայրկեան մը առաջ ճամբելու նպատակաւ, զիս ցոյց տուաւ Տաճատին: Տաճատ իսկոյն գլուխս դարձնելով ճակատս համբուրեց «կեցցե՛ս» ըսելով, իսկ երբ ճակատս համբուրելէ վերջ ուզեց առունս գիտնալ, անմիջապէս սիրտս տրոխեց և կանխագգացում մը ունեցայ, աննշմարելի կերպով Մուրատին հասկցուցի թէ կ'ուզեմ Տաճատը սպաննել, Մուրատ ժխտեց:

Տաճատ երբ կը պնդէր իր պահանջին վրայ, այլ ալմէ եղած Տաճատին ըսի. «Անունս Մահ կամ Ազատութեան է, այսօր կամ պիտի մեռնինք կամ պիտի ազատենք Հայ ժողովուրդն իր այս դժոխային կացութենէն: Հիմա անունս հասկցար: Ինչո՞ւ դուք ալ մեզ զի հետ չէք աշխատիր: Ինչո՞ւ ժողովուրդի այս անտանելի դրութեան մասին չէք մտածեր:

Տաճատ զիս ընդհատելով ըսաւ.

— Պատրաստ եմ, ի՞նչ կ'ուզէք որ ընեմ հիմա:

— Գնա Աշրգեանը համոզէ որ ինձ հետ պալատ գայ, ըսի:

— Ծա՛տ լաւ ըսելով, գուրս ելաւ:

Մուրատի հետ որոշ եղբակացութեան յանդած էինք, Աշրգեան չնամակերպած պահուն զինքը պիտի ոպաննէինք ու ցոյցը վերջացած պիտի յայտարարէինք:

Աշրգեանի սենեակը կ'երթայի տեսնելու թէ՝ Տաճատ ի՞նչ կրցած է ընել: Երբ Աշրգեանը առանձին տեսայ, իսկոյն Մուրատին քով վազեցի ու ըսի:

— Զթողուցիր որ Տաճատը սպաննեմ. ուր է, տեսո՞ր ինչպէս փախաւ և անպատճառ մեզի մատնելու գնաց.

Նազարէթ միջամտելով ըսաւ.

— Երդէն Տաճատը Աշրգեանի քով չգնաց և ձեզմէ հրաման չառած ինչպէս կարելի էր պահապանները ներս թողնէին, Տաճատը ձեր քովէն դուրս ելլելով սանդուխներէն վար իջաւ ու գնաց:

Տաճատը մեզմէ զատուելով ուղղակի Սպարապետութեան Դուռ կ'երթայ. Գուրպան Պայրամի հանդէսին պատճառաւ գլխաւոր սպայ մը մնացած էր հազարապետ իսմայիլ պէջ և մէկ վաշտի չափ զօրք: Տաճատը քրտինքներու մէջ թաթախուած իսմայիլ պէտին կը ներկայանաց ու կ'րսէ.

— Ի՞նչ կ'սպասէք հոս, Հայ յեղափոխականները Պատրիարքարան կոխած են և թուղրան ու Նորին Վեհափառութեան պատկերը կոտրած են. ես անկէ կուգամ: Յեղափոխականները Դատական նախարարութեան, Ոստիկանսւթեան, Բ. Դրան վրայ յարձակելով, հոս ալ պիտի գան և մէկ մասն ալ պալատ պիտի երթայ, հետեւաբար ամբողջ Պոլիս տակնուվրայ պիտի ընեն: Ահա ես եկայ ձեզի լուր տալու:

Հազարապետը Տաճատի խօսքերը առասպել կը նկատէ, իսկ երբ Տաճատ երդում կ'ընէ, հազարապետը

կ'ստիպուի Պալատ հեռազրել, քանի որ իր հրամանին ներքեւ զանուած զօրքով չէր կարող Տաճատի նկարագրած յեղափոխութեան առաջքն առնել: Իսմայիլ պէյի հեռագիրը պալատ կը համար այն պահուն երբ նաև խարարները սկսած էին Համիտի քղանցքները համբուրել: Արարողութիւնը կ'ընդհատուի և խերին միջոցներուն վրայ կ'սկսին խորհիլ:

Իսկ ասդին Պատրիարքարանի մէջ ոգեւորութիւնը շափ ու սահման չունէր մերինները մեզի կը դիմէին և պաղատելով կ'ըսէին: լոէք ինչ ընհնաք. մեռնինք թէ մեռցնենք. երկուքին ալ պատրաստ ենք և յօժար:

* * * Աշրգեան անդրդուելի կը մնար ու կը յամառէր: Որչափ որ զինքը համոզեցի թէ: ինքը զիս պալատը առնելով որ և իցէ պատասխանատուութիւն հրափրած չպիտի րլայ իր վրայ, որովհետեւ հա Սուլթանին պիտի լոէ զինքը ճնշման ներքեւ հետո առած պալատ բերած եմ: Աշրգեանին խնդրեցի որ համակերպի, որովհետեւ եթէ զինքը պալատ չը տանիմ հանդէպ ընկերներուս ծանր պատասխանատուութիւնն ներքեւ պիտի մնամ, հետեւարար պէտք է անպատճառ երթանք, երբ առայ Աշրգեան նորէն չը համակերպիր սենեկէն դուրս ելայ:

Նազարէթի հետ չորս զինուած ընկերներ առի Աշրգեանի սենեեակը մասյ և կարգաւ կեցուցի, ատրճանակները դէպի Աշրգեանն ուղղած, և դարձայ Աշրգեանին ըսելու.

— Ասիկա վերջին դիմումս է, առնք տուածնշանիս կ'սպասուն (Նազարէթը իր ընկերներով. «Այո՛, ճիշդ է» բախն), եթէ պիտի համակերպիս զիս հետդառնելով Պալատ տանիլ Սուլթանին ներկայացնել, լաւ, եթէ կրկին պիտի յամառիս, տուած նշանէս յետոյ ա-

սոնք (դառնալով դէպի ընկերներս) քեզ պիտի սպանանեն չարաչար կերպով, ուստի երկուքէն մէկն լնտրէ, ժամանակնիս սուզ է, եթէ պիտի գաս ոտքի ել, եթէ ոչ՝ խկոյն նշան կուտամ:

Աշրգեան պաղատական ձեւով թեւերը տարածած, «Ամա՞ն, ի սէր Ասառուծոյ կուգամ», ըստ և ոտքի ելաւ:

Աշրգեանի հետ սենեակին դուռնէն դուրս ելեւնիս՝ ընկերներուս ոգեւորութիւնը ելեկտրականացուց. սկսան ծափահարել և «Կեցցէ Ճնշակեան կուսակցութիւն» պօռալ:

Պատրիարքարանին դռնէն դուրս ելած պահուն Աշրգեան մեր ընկերներուն ատրճանակները և դաշնաները տեսնելով խսկոյն բացականչեց.

— Ամա՞ն, ասոնք զիս պիտի սպաննեն:

Իսկոյն զինքը ապահովուցի և լսի.

— Բացարձակապէս վստան եղէք որ ձեզի չոլիտի սպաննեն և վտանգ մը չպիտի գայ ձեզի:

Քանի մը ընկերներով շրջանակ մը կազմել տուի և Աշրգեանը այդ շրջանակին մէջ առնելով ճամբայ ելանք:

«Կեցցէ Ճնշակեան կուսակցութիւն, կեցցէ Հայ Ազգը. կեցցէ Հայաստան, կեցցէ Ազատութիւն» և այլ բացաբանչութիւնները ականջներ կը խուլցնէին, իսկ պակաս չին վայնասուններ, տղաքներու հառաջներ, որոնք այդ ծովածաւալ բազմութեան մէջ ոտքերու տակ կը կոխկռասուէին. բազմութիւնն այնշափ խիտ ու շատ էր և հետաքրքրութիւնն այն աստիճանին հասած էր որ մեր կորովի հինգ վեց ընկերները սպառնալիքներով խսկ հազիւ կրնային ճամբայ բանալ որ փողոցին ծայրը համնէինք և կառք նոսէինք, որովհետեւ կառապանը

Հէր կարողացած ճամբայ բանալ ու մինչեւ Պատրիարքարանի դուռը գալ, կառապանը կ'երեւի թէ վտանգաւոր նկատած էր այդ տեսակ գեպքի մը առթիւ Աշըգեանը իր կառքին մէջ առնել, հետեւաբար հեռանալ աւելի նպատակայարմար տեսած էր: Ընկերներն իսկոյն փութացած էին ուրիշ կառք մը բերել, և կառքն կ'ուշանար:

Տաղիստանցի քօմիսէր Մուսթաֆա պէյ որ Գում Գարուն ահ ու սարսափի մէջ թողուցած էր, թափօրը անցած պողոտային քովի փողոցի մը մէջ թափօրէն 30 քայլի չափ հեռու՝ հինգ վեց սատիկաններով կեցած թափօրին անցքն ու բազմութիւնը կը դիտէր: Նազարէթն ու Կարապետը ձեռքով զինք ցուցուցին և կը հարցնէին թէ յարձակինք անոնց վրայ, ես չարտօնեցի, բայց Մուսթաֆա պէյ Նազարէթի ձեռքի շարժումը տեսնելով իսկոյն իր ոստիկաններով սկսեց չուել:

Աշըգեան պողոտային և պատշգամներու ու պատուհաններու մէջ եղած բազմութիւնը տեսնելով յանկարծ նուազեցաւ ու գետին փուռեցաւ: Ստիպուեցանք մօտակայ Հայ դեղաբանը տանիլ և մթափեցուցիչ դեղ մը տալ:

Աշըգեանը կառք դրինք, ես և Մամբրէ Վարդ. Գիմագը նստանք ու բարապան մըն ալ կառապանին քով: Կառքը ճամբայ ելաւ. կառապանին նուէր մը խոստացուած էր եթէ կառքին արագութիւն տար ճամբան:

Նազարէթին Կարապետին և մէկ քանիներու հրահանգեցի որ ցոյցը վերջացած է և ընկերներն այլ եւս ազատ են իրենց տեղեր երթալու:

Կառքին հետեւող դեռ ընկերներ կային և կառքը հաղիւ թէ 40—50 քայլի չափ յառաջացած էր, յան-

կարծ 50ի չափ գօրքերով պաշարուեցանք, ինչպէս նաև քանի մը հեծելազօրքերով: Զօրքերը հրացաններուն անցուցած սուլինները կառքին պատուհաններէն ներս պարզելով սպառնացան: Եթէ երբեք չնաշղանդէինք՝ մեզ պիտի սպաննէին: Յիսնապետ մը Աշըգեանին ըստ:

— Պալատէն եկած հրամանն է որ ձեզ գտած տեղերնիս դադրեցնենք, մինչեւ հրամատարին ժամանումը, անշուշտ պիտի համակերպիք:

Ստիպեալ համակերպեցանք և յիմնապետը միզի կառքէն դուրս հանելով, մօտը գտնուած Յոյնի մը տունը տարաւ և վերի սենեակը նստեցուց:

Աշըգեանի ձգձգումն և Տաճատ Վարդ գաւաճանութիւնը իրենց արդիւնքն ունեցան, Աշըգեան կարծէս շոշչ առաւ: Նուազած միջոցին փողոցին մէջ փուռած ատեն վերաբկուին վրայի փոշիները մաքրել տուաւ, սկսաւ ծխել և սուրճ ուզել:

Թէ ինչու Մամբրէ Վարդ, մէզի ընկերացած էր պալատ երթալու:

Քանի մը շաբաթ առաջ կարեւոր խնդրի մը համար Վարդի Մարմնոյն կողմէ Գուղկուննուք գացեր էի երիմեանը աեսնելու: Հայրիկը Մամբրէն ինձ ներկայացուց իրը Պայազիտի և Ալաշկերտի կողմերէն նոր Պոլիս համոնզ մէկը, Քանի մը կարեւոր անձերէ յանձնարարականները Հայրիկին ներկայացնելով՝ վաստանելի և գաղափարական մէկը նկատուած էր: ուստի Խրիմեանը յանձնարարեց որ զինքը ներկայացնեմ ընկերներուս:

Մամբրէն սկսաւ մէզ հետ շատ մօտէն աեսնուիլ և նոյն իսկ մեր քանի մը ժողովներուն ալ ներկայ գտնուեցաւ, Վերջապէս Մամբրէն մնը ներքին գոր-

ծերուն մեծ մասամբ աեղեակ էր : Աւրեմն ցոյցին օրը Մամբրէն իրը վարդապետ կամ իրը ընկեր ընկերացաւ մեզի հետ պալատ երթալու :

Սենեակին մէջ Աշրգեան մասնաւորապէս զիս իր քովը նստեցուց և Մամբրէն դիմացնիս նստեցաւ : Աշրգեանի այս կերպ վարուիլն ինծի հանելուկ թուեցաւ, սկիզբէն ի վեր իրեն կ'սպառնայի և զինքը սպառնելու հրաման կուտայի . իսկ սենեակին մէջ Աշրգեան զիս մասնաւորապէս իր քովը կը նստեցնէր : Ասիկա կատարեալ հանելուկ մը չէ՞ր :

Ապաիւլ Համիտի աւագ թիկնապահ միւշիր Տէրվիշ փաշան զինուորական ընդհ, հրամանատարը և քանի մը պալատականներ սենեակին ներս մտան :

Տէրվիշ փաշա ամենէն առաջ հետաքրքրուեցաւ Աշրգեանի որպիսութիւնով, թէ վէրք և այլ ունի : ցոյցն ի՞նչպէս սկսաւ և ի՞նչպէս վերջացաւ :

Աշրգեան ըստաւ :

— Սկիզբէն մէկը սեղանին վրայ ելաւ և սկսաւ թուղթ մը կարգալ և ուրիշ անձ մ'ալ ինծի եկաւ և առաջարկեց որ զինքը պալատ տանիմ և Նորին վեհաշիառութեան ներկայացնեմ. բնականաբար պլատի մերժէի և մերժեցի : Անկէ վերջ աեղի ունեցածը չեմ յիշեր, որովհետեւ քանիմը անդամ նուազեցայ, չափէն աւելի շարչարեցին զիս, բայց չվիրաւորեցին : Պատրիարքարանի դուռնէն դուրս երած ատեն զիս պիտի սպառնէին, այն ատեն այս էֆէնտին (զիս ցուցնելով) զիս ազատեց անոնց ձեռքէն . կեսնքս այս էֆէնտին կը պարտիմ : Եղածներէն այսափ կը յիշեմ :

Տէրվիշ և համանատար փաշաները շնորհակալութիւն յայտնեցին ինձ և ես ըսի :

— Շնորհակալութիւն պէտք չկայ, իրը Հայ պար-

տականութիւնս էր Ազգիս Պատրիարքը պաշտպանել, փոյթ չէ թէ այդ պատճառաւ . ինչպէս կը տեսնէք թեւ կերպով վիրաւորուեցայ :

Փաշաները վիրաւորուելուս համար ցաւ յայտնեցին և դէպի Աշրգեան դառնալով ըսին .

— Սնչուշտ սեղանին վրայ ձառ կարգացողը կը ձանչնաք :

— Ո՛չ, չեմ ձանչնաք ըստաւ Աշրգնան :

Տէրվիշ փաշա ըստաւ Աշրգեանին .

— Քիչ մը հստ կեցէք և ձեր հանգիստը նայեցէք, մնաք քիչ մը վերջը կուգանք :

Աշրգեանի ըստած խօսքերը և իր տրամադրութիւնը դէպի ինձ, գոնէ առասպել կը թուէին և չէի գիտեր թէ ի՞նչ բանի վերագրեմ Աշրգեանի ընթացքը : Կատարեալ կափիւրինթոսի մէջ կը գտնուէի, որուն մէջէն ելլելու համար ուղեղս պայմելու չափ կը մտածէի և չէի կրնար որոշ եղակացութեան մը յանգիլ: Որոշեցի անզգալի աչքի շարժումով սմի Մամբրէն խօսեցնել տալ :

— Սրբազն, իրօք ձառ կարդացողը չէք ձանչնաք, հարցուց Մամբրէ :

— Իրաւ չեմ ձանչնաք, որովհետեւ այդ թշուառականը մէզի յանկարծակիի բերաւ, ձանչնամ ալ (ուսերը թօթուելով) չեմ բանը ըստաւ, Աշրգեան :

— Ի հարկէ բանը չէ, ի՞նչ պէտք կայ կառավարութեան յանձնել, իսկ քովերնիդ նստող էֆէնտին իսկապես ձեր կեանքն մահուընէ աղատած է :

— Արդէն այդ թուղթը կարգալէն յանկարծակիի եկանք, իսկ երբ մէկը եկաւ առաջարկեց պալատ երթալ՝ ինքզինքս կորսնցուցի, էֆէնտին դերը մուծ եղաւ և շատ յանդգնութիւն էր այդչափ զինուած մարդերէն զիս ազատել :

— Պատրականութիւնս կատարեցի, ըսի:

~~~~~\*~~~~~

Գ.՝ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԵՒ ՀԱՅՈՅ ԱՐԴԻՒՆՔ

Հրամանատարը բազմութիւնը ցրուելու հրամանը  
տուած էր :

Յանկարծ փողոց կոռույ դաշտ դարձաւ . մերին-  
ները դիմադրել սկսած էին , զօրքերը իրենց հրացան-  
ները կը գործածէին և մերինները իրենց ատրճանակ-  
ները : Երկուքին մէջ սոսկալի կոփւ մը սկսած էր . մե-  
րիններն այն տեսին սկսան կատաղի կերպով զօրքերուն  
վրայ վրայ կրակել երբ տեսան որ Վանեցի Մանուկ  
Նալպանտեան զօրքերու սուխններուն տակ անկենդան  
գետին փոռուեցաւ : Մերիններն առաջին Հայ նահա-



Սանուկ Նալպանտեան (Խէմ ալմազ)

ատկը և Հայ արեան վազելը տեսնելով փրփրած աջ ու  
ձափս սկսան զօրքերւն վրայ կրակել :

Զինուորները կը հետապնդէին ատրճանակ արձա-  
կողները ձերբակալել :

Երբ մերինները Սեբաստացի Յովհաննէո Ղումբիկ-  
եան տաճապետին ըրած դիմադրութեան պատճառաւ  
սպանուիլը տեսան , սկսեցին խմբովին զօրքերուն վրայ  
յարձակիլ և անոնցմէ մէկ քանիները վիրաւորել :

Օգնական զօրք համներուն պատճառաւ . կրակը  
դաղրած էր այլեւս : Փողոցին մէջ երկու Հայ նահա-  
տակներ փոռուած էին , ինչպէս նաեւ 6-7 հատ ծանր

կերպով վիրաւորուած զօրքեր : Թէեւ զօրքերէն 10  
հատի չափ տլ վիրաւորուած կային , բայց վէրքերնին  
այնչափ ծանր էր : Կառքեր բերուեցան մեր երկու  
ընկերներուն դիակները և ծանր վէրք ունեցող զօր-  
քերը անոնց մէջ լեցնելով տարին :

Պատուհանէն տեսայ սատիկան Ասորի Կարապետը  
ծպակեալ վիճակի մէջ ձեռքը տարճանակ բռնած , ան-  
շուշտ Հայերը հետապնդելու համար : Զօրքերը զինքը  
Հայ կարծելով իսկոյն վրան յարձակեցան և սկսան  
սուխնահար ընել , առանց կարեւորութիւն տալու իր  
«Ոստիկան եմ , սատիկան եմ» ըսելուն :



Ցովհաննես Ղումբիկեան

Զօրքերը հրացանի բուներով Կարապետը գէպի  
մեր սատած տունը կը քչէին : Կարապետ զիս տեսնե-  
լով վազեց պատուհանիս քովը եկաւ . արդէն սրտէն  
և ծոծրակէն արիւն կը վազէր , պազատական ձեւով մը  
ըստ :

— Ամա՞ն . զիս ազատէ ասոնց ձեռքէն :

— Երած անթիւ վատութիւններուդ վարձքն է տ-  
ափկա . ըսի . կը յիշե՞ս որ . . . ին թելադրութեամբ կ'ու-  
զէիր զիս ծուզակը ձգել , և շատ դժուարաւ օձիքս  
ազատեցի . հմմա տեսար որ ամէն ինչ ժամանակին ի-  
մացած եմ , վատերու վախճանն այս է , գիտցած եղիր :

Կարապետ յանկարծակիի եկաւ , կարծելով թէ եռ

իր լարած թակարդները չէի կռահած : Կարապետ գըլիխիկը հեռացաւ և արդէն այնչափ խորունկ էին վէրքերը որ պողոսային բերանը հասնելւն պէս գետին փոռեցաւ անկենդան :

Տէրվիշ և հրամանատար փաշաները վերադարձան և գրեթէ սպառնական ձեւով մը Աշրդեանը կ'սարպէին անպատճառ գտնալ ճառ կարդացողը , ու կ'ըսէին .

— Ճառ կարդացողը նիհար , երկայնահասակ , սրածայր մօրուքով երիտասարդ մ'է , անպատճառ պէտք է գտնել այդ մարդը , որովհետեւ թուղրան և Սութանին պատկերը կոտրողն և իր ոտքովը կոխոտողն ալ այդ մարդն է եղեր :

Աշրդեանը նորէն կրկնեց թէ ինքը չի ճանչնար , բայց ի հարկէ կառավարութիւնը պիտի գտնէ այդ մարդը ըստ :

Քիչ ետքը եկաւ Յ. Արշարունի Վարդ . և քովս նստեցաւ և չաքէթիս թեւը վար քաշեց ձեռքիս վրայի վէրքը ծածկելու համար : Հրշէջները վրաս յարձակելու ատեն ուզեցին ատրճանակը ձեռքէս առնելու , շատ ընդդիմացայ չտալու . վերջապէս ձեռքս բաւական վիրաւորելէ վերջ առին :

Պալատական թիկնապահ մը եկաւ և յայտնեց թէ՝ ինքը մասնաւորապէս կայսեր կողմէ զրկուած է Աշրդեանի որպիսութիւնը հարցնելու . և տեղեկանալու թէ Աշրդեան վնասուած և վիրաւորուած է :

Աշրդեան ոտքի ելաւ և ըստ :

— Կը ինդրեմ իմ կողմէ նորին վեհափառութեան քղանցքն համբուրեցէք և սրտագին երախտագիտութիւնս յայտնեցէք թէ չնորհիւն Վեհափառին ու է գտանդէ զերծ եմ :

Թիկնապահը չնորհակալութիւն յայտնելով մեկնեցաւ դէպի ի Երլարգ :

Աշրդեանը պալատէն հեռագիր մը ստացաւ , հեռագիրը թարգմանել տալէ վերջ իսկայն գունատեցաւ և բարապաններուն հրամայեց որ շուտով Քաղ . Ժողովին անդամներն կանչեն : Մինչեւ Տէրվիշ փաշայի վերադառնալը , կառավարական քանի մը պաշտօնեաներ ալ եկած էին , ինչպէս նաև Ոստիկանութեան նախարար Քեամիլ պէյ :

Տէրվիշ և հրամանատար փաշաները քով քովի նստած էին , խօսքը Աշրդեանին ուղղելով ըսին .

— Դուք տեղեկութիւն ունէի՞ք որ այսօր այս ցոյցը պիտի ըլլար :

— Զորեքարթի օր լսեցի որ ցոյց մը պիտի ըլլար , բայց չէի գիտեր որ այսօր պիտի ըլլայ :

— Երբ Զորեքարթի լսեցիք , ինչո՞ւ կառավարութեան լուր չոռուիք :

— Ինչպէս լուր չոռուի , անմիջապէս Քեամիլ պէյին (Ոստիկանութեան նախարարը ցոյց տալով) գացի ու տեղեկացուցի :

Սնչուշա դուք գիտէիք թէ ցոյց ընողներ որոնք էին :

— Զէ . չէի գիտեր :

Տէրվիշ փաշա խօսքը Քեամիլ պէյին ուղղելով .

— Բաթրիդ էֆէնալին ձեզի լուր տուա՞ւ :

— Այս' լուր տուաւ , բայց ես կարեւորութիւն չուուի , որովհետեւ Հայոցմէ այս տեսակ յանդգնութիւն մը չէի սպասեր :

Եւ խօսքն Աշրդեանին ուղղելով . հպատակ ազգերը (ինչպէս վերջինն է Պուլկարիա) երբ կը հարստանարուին , կը չարչարուին և կը տանջուին . երբ կառավարութեան կողմէ այդ տեսակ բողոքներուն կարեւորութիւն չի արուիր և իրենց դժոխային կեանքին

մէջ կը մնան, վերջէն այդ ազգերը կ'ըմբոստանան և կ'ստիպուին ապստամբութեան դիմել, կամ այն է կ'աղատուինք և կամ կ'ոչչանանք ըսելով։ Բաթրիդ էֆէնտի; քանի մը տարի է որ դուք հայերդ ալ այդ վիճակն ունէրք. ձերինները պէտք էր ուրիշներու օրինակին հետեւէին. անոնց նման գաւառներէն և դուրսէն սկսէին, ոչ թէ Մայրաքաղաքէն որուն նմանը տեսնուած չէ, և ան ալ այսպէս նուրիական օր մը։ Ուստի ես այս մտածումով էր որ կարեւորութիւն չտուի։

Տէրվիշ փաշա՝ հրամանատար փաշան հետն առնելով վերի սենեակը ելաւ։

Քեամիլ պէյ իր բոլոր խօսքերը լուրջ և պաղարիւն կերպով արտասանած էր։ Նոյնիմաստ խօսքեր նորէն կը կրկնէր Աշրգեանին, անշուշտ առանց կասկածելու և կարծելու թէ վերի սենեակին մէջ Տէրվիշ և հրամանատարը ի՞նչպէս կը դաւեն և իրեն համար ինչե՛ր կը պատրաստեն։ Ի՞նչ փոյթ իրեն եթէ այդպէս ալ ըլլար, չէ՞ որ իր խօսքերը իր աղնուութեան, արդարադատութեան և աղատամտութեան ապացոյցներն էին, և իր լաածները կատարեալ իրողութիւններ և ձշմարտութիւններ էին։

Վերի սենեակէն պահարան մը վար ատարուեցաւ և հեծեալ զօրքի մը յանձնուեցաւ, քանի մը վայրկեան վերջը պահարան մը եկաւ վեր ատարուեյաւ. ինչպէս կ'երեւէր զրկուածին պատասխանն էր, անշուշտ հեռագիր էր եկածը։

Տան դրան առջեւ կառք մը պատրաստուեցաւ և վերէն պալատական մը եկաւ և Քեամիլ պէյին ըսաւ։

Պալատէն ձեզ կ'ուղեն, իրատէ կայ։

Քեամիլ պէյը դրան առջեւ կեցող կառքին մէջ դրին և քովը պալատական մը ու հեծեալ երկու զօրքեր կառքին ետեւէն մեկնեցան։

Խեղճ հայասէր Քեամիլ պէյը իր արդարասիրութեան ու աղատամտութեան զո՞ն կ'երթար . . . :



## Ե.՝ ՀԱՅ ՄԱՏՆԻՉՆԵՐ

Սշրջեանի յայտարարութեանէն վերջ չատ հեշտութեամբ և անկասկած ու պատուաւոր կերպով կարող էի փաշաներէն ներողութիւն խնդրել ու հեռանալ, և թէ միշտ կրնայի մեկնիլ, քանի որ հսկողութեան ներքեւ չէի, սակայն սերելի ընկերներուս մահը տեսնելով չափէն աւելի վշաացած էի, և վերջապէս կրնայի մտածել թէ հեռանալս աւելի խոնեմութիւն էր։ Բայց ուրիշ պարագայ մը կար, չէ՞ միոր խոճիս դէմ ուխտած էի ինծի յանձնուած ծրագիրը գործադրել և ընկերներուս հանդէպ պատասխանառու չըլլալ։ Զէ՞ մի որ այդ պարագան որչափ ալ սուզ արժէր ինձ համար կարեւորութիւն չունէր, քանի որ գիտակցարար ստանձնած էի այդ զերը և մինչեւ վերջը կատարել չանայի, ուրեմն պէտք էր մինչեւ վերջը աշխատէի և ոչ թէ իրը դասալիք խոյս տայի։ Ահա այսպէս կը մտածէի և այդ պատճառաւ էր որ չէի ուզեր հեռանալ։

Երեւոյթը դեռ այնչափ կասկածելի չէր. Սշրջեանը պալատ տանելու յօյսեր կ'երեւէին, և ես կը կարծէի որ անպատճառ պիտի կասկածին թէ ես եմ իրենց վնտուած մարդը, զիս ալ պալատ պիտի տանէին Աշրեանի հետ. որով ինծի յանձնուած պաշտօնը կատարած կ'ըլլայի արդէն։

Նատած տուներին կարծես պաշտօնատուն մը դարձած էր. լրտեսներ իսկ ել ու մուտ կ'ընէին, որոնցմէ մէկ քանիները կը ճանչայի ուրիշներու ցուցմունքներով։

Տէրվիշը և հրամանատարը կրկին եկան . և այս  
անգամ քիչ մը անհանգիստ կ'երեւէին . այդ անհամ-  
գլատութեան և վրդովման պատճառը՝ ճառը կարդա-  
ցողը չգտնէլնին էր :

Նորէն նոյն նկարագրութիւնը . բայց Աշրգեան ի-  
րենց ըսած էր թէ ես եմ եղեր իրեն կեանքը մահուրնէ  
ապատղը : Տէրվիշին քանի մը խօսքերէն այնպէս կ'են-  
թագրուէր որ Աշրգեանը Պալատ տանելու պէտք չպի-  
տի ըլլայ , այլ միշտ կր անդէին թէ այդ օրը պէտք է  
ճառը կարդացողը գտնել :

Ժամերը կր սահէին , բաղմութիւնը գեռ բոլորովին  
ցրուած չէր . գործին վախճանին կ'սպասէին : Սրտիս  
մէջ քաղցր յիշատակները ելեւէջ կ'ընէին երր կը տես-  
նէի Սնպարձեանն ու Աշրգպաշեանը , որոնք իրը հան-  
դիսատեմներ և հետաքրքիրներ՝ բազմութեան մէջ ժուռ  
կ'ուգային . ակնարկներով շատ բաներ կր հասկնալինք  
և կր հասկցնէինք իրարու :

Տէրվիշին մտադրութիւնն ուրիշ կերպով կր պար-  
զուէր մտքիս մէջ . Աշրգեանը Պալատ չտանիլ և միայն  
զիս փնտուէլ . յոգնած ուղեղովս այն եղրակացութեան  
եկայ թէ հոս մնալէս և կամ հեռանալէս ո՞րը աւելի  
տրամաբանական է և հեռանալը զիս պատախանա-  
տուութեան չենթարկեր : Այս մտածումներով կ'օրօր-  
ուէի , և ուղեցի սենեակէն դուրս ելլել և ժուռ գալ  
տան միւս մասերուն մէջ կամ նոյն իսկ դուրսը : Սեն-  
եակէն դուրս ելլերէս վերջ , դէմս եկաւ մեր ընկեր-  
ներէն բարապան . . . որ և կամացուկ մը ինձի հասկցուց  
որ , զիս ձանէնալու համար Տ . Սուրբիաս քահանան պի-  
տի բերեն : Իսկոյն ատրճանակս ուղեցի , որ կառքէն  
իջնելէ վերջ իրեն տուած էի որ պահէ : Մենք այս խօ-  
սակցութիւննիս դեռ չաւարտած , սանդուխէն վեր

կ'ելլէր Տ . Սուրբիաս քահանան : Բարապանը սենեակին  
դրան քովը քաշուեցաւ և ես իր ետեւի անկիւնը  
նստայ , որպէս զի Տ . Սուրբիաս զիս չտեսնէ :

Տ . Սուրբիասին կը հետեւէին այն լրտեսները որոնք  
քանի մը անգամ եկած ու մեկնած էին : Տ . Սուրբիաս  
սենեակը մտնելէն վերջ , իսկոյն լրտեսները կանգ ա-  
ռին և դարձան ինձի նայեցան : Տ . Սուրբիաս զիս  
մասնանիշ ըրած էր , թէ վնասուածնին ես եմ :

Լրտեսները բարապանը մէկ կողմ առին և ես ան-  
տարբեր կերպով նստած կը ծխէի :

— Եքէնտի՛ , քիչ մը վեր կր հրամմէ՞ք :

— Խոչո՞ւ , վերը ի՞նչ կայ , լսի :

— Մէկը կայ որ պիտի գաց ձեզի հետ խօսելու :

— Ո՞վ ըլլալը կրնա՞մ հասկնալ ըսի :

— Վերջէն պիտի հասկնաք անշուշտ :

— Դիմագրութիւնս զուր էր ...

Վերի սենեակը ո՞չ ոք կար . դիմացը պարտէզին  
վրայ նայող պատշգամ մը կար , սենեակին պատունա-  
նէն ընկերներուս հասկցուցի թէ ձերբակալուած եմ ,  
և պատշգամին կողմը գալու նշան տուի իրենց : Պա-  
տշգամէն կտոր մը չուան կար կախուած . Պատշգամէն  
կարմիլի էր պարտէզ իջնել և պարտէզին փոքրիկ դունէն  
ետեւի խուլ փողոցը ելնել : Դիմագրութիւնս ընկեր-  
ներուս հասկցուցի և իրենք ըսին թէ պատրաստ են  
դիմագրութիւններ տալու :

Պատշգամը շատ բարձր էր և ներքեւը քարէ սա-  
լայատակ , ցատկելլ վտանգաւոր էր : Կը պատրաստուէի  
մէջքիս գօտին քակել չուանին կցել և չուտով վար  
իջնել : Ընկերներէս քանիները դունակին քով կ'սպա-  
սէին . յանկարծ սանդուխէն ուղիք ձայներ լսեցի . իս-  
կոյն առանց չչուկի սենեակն անցայ : Հայ երիտասարդ  
մը եկաւ և աճապարանօք լսաւ .

Տէրվիշը և հրամանատարը կրկին եկան , և այս  
անգամ քիչ մը անհանգիստ կ'երեւէին . այդ անհան-  
գլատութեան և վրդովման պատճառը՝ ճառը կարդա-  
ցողը չգտնելնին էր :

Նորէն նոյն նկարագրութիւնը . բայց Աշրգեան ի-  
րենց ըստ էր թէ ես եմ եղեր իրեն կեանքը մահուրնէ  
ազատողը : Տէրվիշին քանի մը խօսքերէն այնպէս կ'են-  
թադրուէր որ Աշրգեանը Պալատ տանելու պէտք չպի-  
տի ըլլայ , այլ միշտ կը պնդէին թէ այդ օրը պէտք է  
ճառը կարդացողը գտնել :

Ժամերը կը սահէին , բազմութիւնը դեռ բոլորովին  
ցրուած չէր . գործին վախճանին կ'սպասէին : Սրտիս  
մէջ քաղցր յիշատակները ելեւէջ կ'ընէին երր կը տես-  
նէի Սնապարճեանն ու Աշրգաշեանը , որոնք իրր հան-  
դիսատեմներ և հետաքրքիրներ՝ բազմութեան մէջ ժուռ  
կ'ուգային . ակնարկներով շատ բաներ կը հասկնայինք  
և կը հասկցնէինք իրարու :

Տէրվիշին մտադրութիւնն ուրիշ կերպով կը պար-  
զուէր մտքիս մէջ . Աշրգեանը Պալատ չտանիլ և միայն  
զիս փնտուել . յոգնած ուղեղովս այն եղրակացութեան  
եկայ թէ հոս մնալէս և կամ հեռանալէս ո՞րը աւելի  
տրամաբանական է և հեռանալը զիս պատասխանա-  
տուութեան չենթարկեր : Այս մտածումներով կ'օրօր-  
ուէի , և ուղեցի սենեակէն դուրս ելլել և ժուռ գալ  
տան միւս մասերուն մէջ կամ նոյն իսկ դուրսք : Սեն-  
եակէն դուրս ելլելս վերջ , դէմս եկաւ մեր ընկեր-  
ներէն բարապան . . . ը և կամացուէկ մը ինծի հասկցուց  
որ , զիս ճանչնալու համար Տ . Սուքիս քահանան պի-  
տի քերեն : Խսկոյն ատրճանակս ուղեցի , որ կառքէն  
իջնելէ վերջ իրեն տուած էի որ պահէ : Մենք այս խօ-  
սակցութիւննիս դեռ չաւարտած , սանդուխէն վեր

Կ'ելլէր Տ . Սուքիս քահանան : Բարապանը սենեակին  
դրան քովը քաշուեցաւ և ես իր ետեւի անկիւնը  
նստայ , որպէս զի Տ . Սուքիս զիս չտեսնէ :

Տ . Սուքիսին կը հետեւէին այն լրտեսները որոնք  
քանի մը անգամ եկած ու մեկնած էին : Տ . Սուքիս  
սենեակը մանելէն վերջ , իսկոյն լրտեսները կանգ ա-  
ռին և դարձան ինծի նայեցան : Տ . Սուքիս զիս  
մատնանիշ ըրած էր , թէ փնտուածնին ես եմ :

Լրտեսները բարապանը մէկ կողմ աւլին և ես ան-  
տարբեր կերպով նստած կը ծխէի :

— Եֆէնտիք' , քիչ մը վեր կը հրամմէ՞ք :

— Իւչո՞ւ , վերը ի՞նչ կայ , ըսի :

— Մէկը կայ որ պիտի գայ ձեզի հետ խօսելու :

— Ո՞վ ըլլալը կրնա՞մ հասկնալ ըսի :

— Վերջէն պիտի հասկնաք անշուշտ :

— Դիմադրութիւնս զո՞ւր էր ...

Վերի սենեակը ո՞չ ո՞ք կար . գլուխցը պարտէզին  
վրայ նայող պատշգամ մը կար , սենեակին պատուհա-  
նէն ընկերներուս հասկցուցի թէ ձերբակալուած եմ ,  
և պատշգամին կողմը գալու նշան տուի իրենց : Պա-  
տրշգամէն կտոր մը չուան կար կախուած . Պատշգամէն  
կարելի էր պարտէզ իջնել և պարտէզին փոքրիկ դռնէն  
ետեւի խուլ փողոցը ելնել : Դիտաւորութիւնս ընկեր-  
ներուս հասկցուցի և իրենք ըսին թէ պատրաստ են  
դիւրութիւններ տալու :

Պատշգամը շատ բարձր էր և ներքեւը քարէ սա-  
լայատակ , ցատկելը վտանգաւոր էր : Կը պատրաստուէի  
մէջքիս գոտին քակել չուանին կցել և չուով վար  
իջնել : Ծնկերներէս քանիները դռնակին քով կ'սպա-  
սէին . յանկարծ սանդուխէն ոտքի ձայներ լսեցի . իս-  
կոյն առանց շուկի սենեակին անցայ : Հայ երիտասարդ  
մը եկաւ և աճապարանօք ըստաւ :

— Խաչիկը ինչ որ ըսէ մի պատասխաներ :  
Դաժանադէմ քօմիսէր Հիւսնիին կ'ընկերանար  
Խաչիկ փաստաբանը և քանի մը ոստիկաններ :

Խաչիկ ինծի հարցուց .

— Անունդ ի՞նչ է :

....

— Կարնեցի՞ ես , ըսելով սկսաւ ժապտիլ .

Խաչիկի շնական ժապտումը հեգնանդ էր Կարնոյ  
գոլցին . իսկայն ոտքի ելայ և քովիս աթոռ առնելով  
ուզեցի զլխուն իջեցնել : Հիւսնին և ոստիկանները մի-  
ջամտեցին . Հիւսնին զիս հանդարտեցնելու համար նորէն  
տեղս նստեցուց , ուրկէ արդէն կրնայի տեսնել պատշգա-  
մը , որ իրենց մեկնելէն վերջ իսկոյն գործի պիտի  
սկսէի : Հիւսնին ուզեց անունս հասկնալ և ես իրեն  
ըսի չոր շեշտով մը .

— Եթէ այս մարդը հարցաքննիչ չէր , ինչո՞ւ ա-  
նունս և ուրտեղացի ըլլալս կ'ուզէր հասկնալ իսկ ե-  
թէ երբեք ես ձերբակալեալ մ'եմ , կարծեմ հոս հար-  
ցաքննութեան սենեակ չէ :

— Շատ իրաւունք ունիք այդովէս ըսելու , ըսաւ  
Հիւսնին , և զլխով Խաչիկին նշան ըրաւ որ մեկնին :

Խաչիկ՝ Հիւսնին առաջնորդեց պատշգամը , ցոյց  
տուաւ կախուած չուանը և պարտէզին դռնակը , և  
հասկցուց թէ կրնամ փախչիլ : Հիւսնին ինքինքին  
գալու պէս սկսաւ մատճել և զլխով հաւանութեան  
նշան ըրաւ . Ոստիկաններէն մէկը պատշգամը թուզուց  
և երկուքը նստած սենեակիս դրան քով : Հիւսնին  
վրաս խուզարկել տուաւ , ոչինչ չկար : Շատ կը ցաւէի  
որովհետեւ Խաչիկի ցուցմունքով փախչելուս յոյսը  
փճացած էր :

Հիւսնին ոստիկաններուն պատուիրեց որ զիս պա-

տուհամին քով չը նստեցնեն . մը գուցէ ինքզինքս պա-  
տուհամէն վար նետեմ . իր ըրած այս կարգադրու-  
թիւնը տեսնելով ըսի .

— Շատ կը սխալիս , ես քու կարծած Հայերէն  
չեմ , ի՞նչպէս մէկը ըլլալս վերջը պիտի իմանաս :

— Շատ ձիշդ է այդ խօսքդ . հինգ հարիւր տար-  
ուան Պոլիսը այսպիտի բան մը տեսած չէր , և չէինք  
կարծեր որ ձեզի պէս մէկը գանուի որ ասանկ Ազիզ  
օր մը ամբողջ Պոլիս տակնուվրայ ընէ . (զիս պատու-  
հանին առջեւ տանելով) տե՛ս այս վիճակը , տե՛ս այս  
ի՞նչ է . պատերազմի դաշտ է :

— Զեմ զարմանար՝ ձեր թուրք պաշտօնեաներուն  
խելքերն իրարմէ չեն տարբերիր բնաւ . միթէ չէ՞ք  
գիտէր թէ Հայերուն պահանջն ի՞նչ է : Թող չընէիք ու  
չգտնէիք . և եթէ նորէն շարունակէք , ասկէ աւելի  
վատթարն պիտի տեսնէք :

Քանի մը խօսքեր մւլտաց և գուրս ելաւ : Նստած  
սենեկիս պատուհամէն ընկերներուս հասկցուցի թէ  
փախչելու յոյս չկայ այլեւս և հսկողութեան տակ եմ :

Հեռագիրներն անընդհատ կը շարունակուէին , ո-  
րով վայրկեանէ վայրկեան նորութիւններ երեւան ել-  
ելու կ'սպասուէր :

Ստացուած հեռագիրէ մը վերջ անմրջապէս կառք  
մը պատրաստուեցաւ գրան առջեւ , ես կը կարծէի թէ  
Աշբեանի հետ զիս պալատ պիտի տանին :

Վարէն յիսնապետ մը եկաւ զիս վար տանելու .  
ուրախ դուարթ հետեւեցայ կարծելով թէ Աշբեանի  
հետ պալատ պիտի երթանք :

Յիսնապետը զիս առաջնորդեց Աշբեանի նստած  
սենեակը : Սենեակին մէջ այնչափ բազմութիւն լից-  
ուած էր որ հազիւ յիսնապետին հետ կենալու տեղ մը

գանուեցաւ մեզ համար : Սենեակէն ներս մտածիս պէտ  
Աշրդեանի գէմքն աչքիս զարկաւ : Աշրդեան բոլոր  
ուշադրութիւնը լարած , և ինչպէս կ'ըսեն , աչքերը  
չորս բացած , կարծես ինծի կ'սպասէր :

Սենեակին մէջ խորն լուսւթւն մը կը տիրէր .  
սմբողջի ուշադրութիւնը գէպի ինձ դարձած էր , ուստի  
սկսան կարդու խօսիլ և մտանանշել .

Տաճառ Վրդ . ըստւ . այս է որուն ճակատն համբու-  
րեցի Պատրիարքարանի գահին մէջ և իր Ընկերը ը-  
ստւ որ ճառ կարդացողը , թուղրան և սպագերը կառ-  
ողը այս է :

Սուրբիս քահանան ըստւ . այս էր ճառ կարդա-  
ցողը , որուն ձեռքէն յափշատկեցի և չիտուցի որ  
կարդար :

Աշրդեան ըստւ . այս է ճառը կարդացողը և վեր-  
ջէն ինծի սպանացողը որ գինքը Պալատ աանխմ և  
Նորին Վեհափառութեան ներկայացանեմ :

Սիմէնն Եպիսկոպոս ըստւ . այս էր որ Բաթրիգ է-  
ֆէնտին սպաննել կ'ուզէր և զիս եկեղեցիին մէջ գե-  
տին գլաորելով գէպի Պատրիարքարան գնաց :


Լուսարար Յովհաննէս ըստւ . այս էր ճառը կար-  
դացողն և ինքզինքն մեռած ճեւացնելով , նորէն ուս-  
քի ելաւ և գէպի Պատրիարքարան գնաց :

Տէրլիչ փաշա ուզեց որ խօսիմ , իսկ ևս մտախ-  
շարժումով մերժեցի :

Ես չէի ուզեր խօսիլ , սրովնեաւ կը մտածէի թէ  
Պատրիարք մը , Եպիսկոպոս մը , Վարդապետ մը , Քա-  
հանայ մը . որ Հայկական այդ ճգնաժամին մէջ մտա-  
նութիւնն և դաւաճանութիւնն իրենց համար պար-  
ձանք մը և գէպի բռնտալես կառավարութեան մը ծա-  
ռայութիւնն ընել կը համարէին , մինչ անդին Հայա-

աանի մէջ գտնուող թշուառ ժազովարդ մը իր պիճա-  
կին բարեփոխման և ազատութեան յուն սասնց վրայ  
դրած է . վախ ողբալի Հայ ժողովարդ , մանեւ երբ . . . .

Հարիւրապետ մը և յիսնապետ մը Հիւմնիին հետ  
սանդուխէն վար իջեցուցին զիս և զրան առջեւ կիյոլ  
կառքին մէջ դրին :



## Զ.՝ Ա. Բ Յ Ա Կ Ա Ր Ա Գ Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ն



Մէջի Կիւլիպար

Կառքին մէջ քովս նստած էր հարիւրապետն և  
գիմացս յիսնապետ մը , կառավապանին քով ենթասպայ  
մը և կառքին կը հետեւէին չորս կողմէ վեց հեծելա-  
զօրքեր :

Կառքը դիտմամբ կամաց քալեցնել կուտային, անշուշտ պարծենալու և կամ ցուցադրելու թէ կառվարութիւնը կարող է տեղն ի տեղը ձերբակալել յանցաւորները և կամ դէպքի պարագլուխները:

Սրտիս մէջէն կը բացագանչէի՝ «Հայ մատնիչներ», իսկ արտաքսւատ այնպէս կը ձեւացնէի թէ եղածը ինծի հաճոյք կը պատճառէր:

Փողոցներուն, պատուհաններուն և պատշգամներուն մէջ խոնուած բազմութիւնը թող տեսնէր թէ բունակալութեան դէմ պէտք է ըմբուտանալ, թէ Հայերն ալ ուրիշներուն նման ազատուիլ կ'ուզեն, Հայերը թող տեսնէին թէ այդ միջոցաւ կարելի է ազատուիլ, և վերջապէս Հայերը թող զգային որ իրենք ալ իրը Հայ պէտք էր իրենց պարտականութիւնները կատարէին:

Կառքը միշտ նոյն դանդաղութեամբ հասաւ Սպառապետութեան դուռը:

Պայազիտի հրապարակը խոնուած բազմութիւնը շատ տարօրինակ բան մ'էր. ամբողջ հրապարակը լեցուած էր առանց ցեղի և կրօնի խարութեան. իսկ Սպառապետութեան փակը զինուորներով և սպաներով լեցուն էր: Կառքերնիս երբ դուռի մը առաջ կեցաւ, արդէն տասնէ աւելի հրացանակիր զօրքեր հոն կ'սպասէին և սանդուխտէ մը վեր հանեցին: Սանդուխին երկու կողմերն և մինչեւ երթալիք սենեակին դուռը սպաներ, պաշտօնեաներ ու զինուորներ կեցած էին. երբ իրար կը հրմշտէին. լսեցի որ կ'ըսէին իրարու. զինչու զիրար կը հրմշտէք, քանի որ տեսաք անգամ մը»: Հասկցայ որ անոնք զիս տեսնելու և դիտելու համար հոն կեցած էին: Սենեակին ներս մտանք քանի մը բարձրաստիճան սպաներ նստած էին: Անունս, մականունս, ուր տեղացի և քանի տարեկան ըլլալս

հարցնելէ վերջ, հոն կեցող հազարապետին ըսին. «Վա՛ր տարէք»:

Հազարապետը Սպառապետութեան բակի գէպի մէկ անկիւնի շէնքը տարաւ զիս և սկսան գրեթէ մերկացնել. միմիայն շապիկ մը և ներքնաշոր մը թողուցին վրաս: Գոնէ քովս թաշկինակ մը ունենալ ուզեցի, բայց չսուրին:

Մըդէն առաջին անգամն էր որ այդ տեսակ բան մը կը տեսնէի և թէ բնաւ լսած ալ չունէի. ուստի որչափ որ կը մտածէի, չէի կարող եզրակացութեան մը յանգիլ, չէի զիտեր թէ զիս այդպէս մերկացնելուն պատճառն ի՞նչ է կամ մերկացնելէ վերջ ի՞նչ պիտի ըսնեն. որուեցի համբերել. կարծելով որ քիչ վերջը ամէն ինչ պիտի պարզուի:

Սալայատակ փոքրիկ խուցի մը մէջ դրին զիս, առանց նոյն իսկ խոտէ խշտեակի մը՝ երեք զինեալ զինուոր պահապաններու յանձնելով. ուրեմն այդ փոքրիկ և քարայատակ խուցը իմ բանտս էր այլեւս:

Մահուանս չափ տաելի թուեցաւ այդ խուցը ինծի, կախաղանի չուանը աւելի հաճելի էր ինծի քան թէ այդ խուցը, քանի որ ծրագիրը վիժեցաւ և գոնէ ես իմ նազատակիս չհասաց. կախաղանը աւելի լսաւ էր որ մահս վայրկենական կ'ըլլար: Փորձառուներ կրնան գիտնալ այն ցաւալի վիճակը, որուն ենթարկուած էի:

Քանի մը ժամ առաջ լնկերներուս հետ ուրախ զուարթ կ'երթայինք հոն, ուր որ պէտք էր. կամ մեր նազատակն իրագործել կամ մեռնիլ և կը յուսացինք ձեռնարկուած գործի յաջողութիւնը: Գէթ ես այն տաեն ինքզինքս շատ երջանիկ և բարերախտ կ'զգայի. քան թէ ողջ մնալով ծրագրի և գործի վիժումը տեսնելով տառապիլ և կոկծալ. ուրեմն ես ա-

բարածներուն ամենէն դժբախտն և ապերջանիկն եմ եղեր, կ'ըսէի : Մաքիս մէջ հետեւեալ խօսքերը իրենց խուլ արձագանքը կուտային . Ոչ, չպիտի ընկըրկիմ չպիտի լնկութիմ և մինչեւ վերջի օրհասական վայրկեանը բնաւ երբեք չպիտի յուսահափիմ, ինչ դրութեան ալ ենթարկութիմ և ինչ անտանելի վիճակ ալ ունենամ. անա այս մասին այս է իմ որոշումս, որսւն վրայ կառչած պիտի մնամ մինչեւ վերջը:

Վայրկեանը վճռական էր և սոսկալի ճգնաժամ կ'անցընէի. պէտք էր ժամ առաջ որոշէի և ծրագրէի ատկէց վերջ ընկելիքներու:

Դիմուս վերքերը սոսկալի կերպով կը ուաւէին . վէրքերը այդ արիւնաթաթախ վիճակին մէջ մնացած էին . առանց նոյն իսկ հարեւանցի և նախնուկան դարձանի մը : Կ'զգայի որ գլխուս կրած բռունցքներէն և բիրերու հարոււածներէն գլխուս քանի մը տեղեր ուռանալ կ'սկսէին , կոտրած ակռաներուս ցաւն ու կսկիծն անտանելի էր . բայց ես այդ տեսակ վերքերով և կակիծներով զբաղեւու ժամանակ չունէի : Գիտէի որ առաւոտուն հարցաքննութիւնս պիտի սկսէր . պէտք էր ամփոփ մտքով առտու չեղած պատասխանս պատրաստէի լուրջ և հեռատես կերպով , որովհետեւ կ'զգայի թէ անզգոյշ և սինալ պատասխան մը կարող է գործը վտանգել և ընկերներս անելանելի կացութեան մը ենթարկել : Ուստի հետեւեալ եղբակացութեան յանգեցայ և որոշեցի :

Մինչեւ վերջին վայրկեան անվհատ և վեհանձն մնալ , ինչ որ պիտի նշանակէր Յեղափոխականի մը վայել ընթացքը , և թէ սուրբ գործին և Հնչակեան կուսակցութեան պատիւը գեր ի վեր պահել :

Մինչեւ վերջին վայրկեանը ուրանալ . ուրանալ

մինչեւ այն աստիճան՝ որ Հնչակեան կուսակցութեան բրէսղիթը բարձր մնար սակայն :

Զերբակալուած լնկերներու և Հայերու վերագրուած մասնակցութիւնը , յանցաւորութիւնը և տըրուելիք պատիմը՝ իմ վրայ կեդրոնացնել և ջանալ զանոնք անմեղ զոհեր և զրագրաւեալներ ցոյց տալ : Վերջապէս անվհատ կերպով պէտք էր ջանայի որ ինձմէ զատ ուրիշ լնկերներ չլատապարառուին . և այն և այն :

Խուց մտնելէս ի վեր հետաքրքիրներու չարք մէր որ սկսեց և տեւեց քսնի մը օր , զինուորական պաշտօնեայ և Եւրոպացի . բայց ոչ ոքի արտօնուած էր ինձի հետ բառ մը խոկ փոխանակել . մրայն կը գիտէին ու կը հեռանային . որովհետեւ խցիկիս դուռը մինչեւ վերջը բաց թուղուցին : Միայն երբեմն Եւրոպացիներուն արտօնուած էր խօսիլ ինձ հետ բանափի անօրէնին ներկայութեան , թուրքերէն լեզուով :

Զնայելով որ առաւոտուն փոքրիկ նախաճաշ մը ըրած էի , երեկոյին զինուորներուն արուած կերակուրէն ինձի ալ տուին . մերժեցի . որովհետեւ ցոյցի վիժումը սիրաս խոցած էր , և Հայ մատնիչներուն ընթացքը զայրոցիս իր գագաթնակէտին հասցուցած էր , մատնիչ մը . որուն յանձնուած էր Հայութեան ճակատագիրը : Միայն կը ծխէի և միշտ կը ծխէի :

Զինուորական վերարկուի մը (եալմուրլուք) մէջ փաթթուելով քարերուն վրայ գիշերը լուսցուցի , և արդէն մինչեւ վերջը վերմակու , անկողինս և ամէն ինչ այդ վերարկուն եղաւ :

\* \* \*

Հազարապետի մը առաջնորդութեամբ , հնիտասպայէ մը և երկու հրացանակիր զօրքերէ շրջապատռած՝ (մինչեւ հարցաքննութեան վերջանալը այս ձե-

ւով կ'երթայի հարցաքննութեան) սանդուխէն վեր և լանք ու մեծ սենեակէ մը ներս մտանք :

Մէջաեղը գրուած էր կանոնչ չուխայով ծածկուած սեղան մը, որուն զլուխը նստած էր Սպարապետ Ալի Սահակ փաշա, իրմէ քիչ հեռու Տէրվիշ փաշա : Սեղանին երկու կողմերը նստած էին միւշիք, ֆէրիգ և լիվա 12 փաշաներ, սեղանին վարի ծայրը նստած էր հոչակաւոր հարցաքննիչ Հիւսէյին Սլազը և հարիւրապետ մը իրը քարտուղար : Իսկ ինձի աթոռ մը ցոյց տուին որ Տէրվիշին քովը պարապ կը մնաք :

Խօսքը Տէրվիշ փաշայինն էր, ինձ ուղեալ .

«Ինչպէս կը տեսնես արտակարգ ժողով մը կազմուած է ձեր ըրած ցոյցին պարագաները ստուգելու համար՝ ժողովին միշտ պիտի նախսագահէ Սպարապետ փաշան . իսկ ես Ն . Վեհափառութիւն Սուլթան Սպահել-Համբար Կայսեր կողմէ ամէն օր ներկայ պիտի գտնուիմ հարցաքննութեան և իրիկունը արդիւնքը պիտի ներհայացնեմ վեհ . Կայսեր :»

Երբ ներկաները ս' և է դիտողութիւն մը չըրին Տէրվիշի բաժներուն, ես այդ խօսքերն իրական պիտի նկատէի և իրօք ժողովն այդպէս և նոյն կազմով շարունակուեցաւ մինչեւ դատապարտութեանս օրը :

Սովորական պարզ հարցումներէ և ձեւակերպութիւններէ վերջ՝ կարգը եկած էր հարցնելու թէ ինչո՞ւ և ինչ նպատակաւ այդ ցոյցն ըրած էինք :

Ես բացարձակապէս ուրացայ իմ մասնակցութիւնս և պարագլուխ ըլլալս: Եղածը զրպարտութիւն մը նկատեցի և ինքս այդ զրպարտութեան զոհը :

Մայր եկեղեցին մէջ գտնուիլս ինձի համար բնաւ յանցանք մը չէ լսի, քանի որ Հայ մ'եմ :

Խօսքը Տէրվիշ փաշային ուղղելով .

Զեմ կարծեր որ գուք և հրամանատար փաշան այնչափ անսագնիւ ըլլաք որ հսս այս ժողովին մէջ չլսէք թէ Սլրգեան Պատրիարք երեք անգամ ձեզի յայտարարեց որ ես եղած եմ իր կեանքն ազատողը . իսկ չը գիտեմ թէ վերջէն Սլրգեան ինչ մաածելով իրեն ենթակայ կղերականները հաւաքելով ինձի զրպարտել տուաւ : Փաշա', գուք և հրամանատար փաշան չէիք որ ինձի չնորհակալութիւն յայտնեցիք թէ Սլրգեանը մերցնելէ ազատելու համար իրական վտանգը աչք առած էի, իսկ հիմա զիս ցոյցին պարագլուխ և յանցաւոր կը նկատէք . ահա զարմանալի կէտը հսս է . եթէ ճառ կարդացող և թուղթան ու պատկերը կոտրողն ես ըլլայի, ինչո՞ւ ձեր գալէն առաջ և վերջը չհեռանայի, երբ հսկողութեան ներքեւ չէի . և եթէ երբեք ես ըլլայի, մինչեւ վերջ Սլրգեանի հետ ծունկ ծունկի նըստած սիկառ չէի ծխեր . վերջապէս եթէ ես պլայի ապո՞չ էի որ հսկուանայի առանց իսկ կասկածանաց տեղի տալու : Քանի մը անգամներ եկաք և ճառ կարդացողը նկարագրեցիք և պահանջեցիք Պատրիարքէն որ ցոյց տայ, այլեւս տարակուսելու պէտք չէր մնար թէ գուք զիս կը վնասոէք եղեր, քանի որ երէկ 4—5 ժամ ձեր ներկայութեան մնացի ըսել է յանցաւոր ես չէի որ չէի հեռանար, կարծեմ ժողովը այս մասին տուած բացարձութիւնս բաւական կը սեպէ :

Երիմնանի մասին եղած հարցման պատասխանեցի . Երիմնան հայրենակիցս էր և իր աշխարհական եղած ատեն . եթէ հայրս հաւանէր, մեզի փեսայ պիտի ըլլար, իրը հայրենակից և նշանաւոր մէկը բնաւ վնաս մը չկար կարծեմ իրեն հետ տեսնուելէս և իրեն այցելութեան երթալէս, ինչպէս որ ինքը իր ուզած միջոցին խանութս կուգար, միթէ կարել՞ էր իրեն ըսել որ

խանութս չիգայ, ընդհակառակն հաճոյք կ'զգայի որ  
ինքնին մեծ պատիւ մը և բարեբախտութիւն մ'էր ինձ  
համար: Իսկ թէ ինձ ծանօթացուցած է Հայ հարուստ  
ներու: Ես չնորհակալ եղած եմ և պէտք էր ըլլայի,  
գալով հարուստներու անուններուն, բնաւ պարտաւոր  
չեմ յայտնելու և չպիտի յայտնեմ ալ, և դուք իրա-  
ւունք չունիք զիս ստիպելու որ հարուստներու անուն-  
ները տամ:

Այդ առաջն օրը կարգ մը այդ տեսակ հարցում-  
ներ ինծի ուղղելէն և պատասխանելէ վերջ զիս խուցս  
վերադառնուցին:

Երեկոյեան ժամը մէկին միջոցին գերհազարապետ  
մը խուցիս դրան առջեւ կեցաւ և քմծիծաղով մը ըստւ.

— Աչքդ լոյս, այսօր քանի մը Հայեր ալ բերինք,  
որոնք խոստովանեցան թէ քու ընկերներդ են:

— Ես բնաւ ընկեր չունիմ. ըստնին սոււտ է:

Գլուխը երեցնելով և սպառնական շեշտավ մը.

— Հիմա գեռ նոր ես, կամաց կամաց քեզի կը  
վարժեցնենք, քեզի խրնզը քեզի ամենքը տուտ  
կըսեն և դուն ճիշտ կ'ըսեն, ես քեզի այս գիշեր կը  
սորվեցնեմ ամէն բան:

Եւ անկից վերջ սկսաւ խիստ նախատական խօս-  
քեր ուղղել գէպի Հայ Ազգը և գէպի Հայութիւնը և  
գեռ պիտի շարունակէր իր գուհիկ խօսքերը, զինուոր  
մը եկաւ և ըստւ թէ հազարապետը զինքը կ'ուզէ:  
«Քիչ մը վերջը կը տեսնուինք», ըսելով, նեռացաւ:

Ի հարկէ գերհազարապետին խօսքերն անտանելի  
էին ինձ համար. և հաւանական էր քիչ մը վերջ վերա-  
դառնար: Ես չարչարանքէ ու խոշանգումէ չէի վախ-  
նար, այլ այդ տեսակ նախատական խօսքերն էին որ  
անտանելի պիտի ըլլային ինծի, և թերեւու չանդուր-  
ժելու պարագային՝ ուրիշ կերպ վարուէի իրեն հետ:

Վիճակս սոսկալի էր, գլուխս ուռիլ սկսած էր.  
թէեւ այդ օրը վիրարոյժը զլիսուս վէրքերուն վրայ  
դեղեր դրած ու կապած էր, բայց նորէն ցաւը ան-  
ցած չէր: Այդ գիշերը վերհազարապետը չեկաւ և ես  
մտածեցի թէ այդ նախատինքներուն վիրջ ալալու միակ  
միջոցն էր հետեւեալ օրը հարցաքննութեան ատեն բո-  
ղոքել ժողովին: Թէեւ ես հաւատացած էի այդ բո-  
ղոքս իր օգուտը չպիտի ունենայ, բայց պէտք էր բո-  
ղոքէի զոնէ անկէ վերջ ըլլալիքները քիչ մը մեղմա-  
ցընելու համար:

\* \* \*

Հարցաքննութեան գետ չսկսած ես խօսք առի ու  
ըսի:

Որչափ որ ժամանակին լսած էի, բայց չէի ուղեր  
հաւատալ. իսկ քանի որ երեկ իրիկուն գերհազարա-  
պետ մը բանտիս դրան առջեւ եկաւ և լսեցի այն  
լպիրը և զգուելի խօսքերը, այն ատեն մտածեցի  
թէ՝ քանի որ գերհազարապետ մը այսպէս կը վար-  
ուի ինծի պէս պատուաւոր մէկու մը հետ, հապա ուրիշ  
պարզ զինուորներ ինչպէս պէտք էր վարուէին: Դեր-  
հազարապետին նախատական և կոչտ խօսքերն ես իր  
անկրթութեանը կուտամ, բայց կը զարմանամ թէ դուք  
ինչպէս կը թոյլատրէք և ինչու, իսկ եթէ երբէք ձեր  
հրանագովն է եղածն, ինչ որ չեմ հաւատար, ահա ես  
ձեր ներկայութեան կ'ըսեմ:

Ես ձեր կարծած անկիրթ, սրիկա և գուհիկ գա-  
սակարգին պատկանողներէն չեմ: Ես տղայ հասակէս  
թէ՝ հայրենիքիս և թէ Պոլսոյ մէջ պատուաւոր ձանչ-  
ցուած եմ. եթէ ըստներս ձեզի անհաւատալի կը  
թուկին, կրնաք քննել և տեղեկանալ:  
Ես այսօր ձեր ներկայութեան կը գտնուիմ իրը

յանցաւոր, ես յանցաւոր չեմ, այլ թիւրիմացութեան մը զո՞ւ գացած եմ. Այս ըստածիս վորձով պիտի համոզուիք քիչ օրէն:

Դուք ազատ էք իմ ըստածներուս կարեւորութիւն չտալ և ձեր համոզումները չփոխել: Բայց պէտք է գիտնաք թէ՝ դուք մրայն իրաւունք ունիք զիս հարցաքննելու, իմ խոստովանութեամբ կամ պատուաւոր անձերու օրինաւոր վկայութեամբ ըստ օրինի դատապարտութեանս որոշումը տալու և այդ վճիռին համեմատ պէտք եղածը գործադրելու, բայց իրաւունք չունիք և քաղաքակրթութեան դէմ է որ այս վիճակիս մէջ՝ այնպիսի ընթացք մը ունենաք ինձ հանդէպ, որ անկրթութիւն կը նկատուի, Արդեօք ըստածներս դուք ալ ճիշտ չէք դաներ: Դուք պէտք է խորհիք և գիտնաք թէ՝ զիս այնպիսի վիճակի մը ենթարկած էք որ, ոչ թէ գերհաղարապետ մը, այլ նոյն իսկ անշան գօրք մը իսկ կարող է զիս խոշտանդել. չարչարել և նախատել, քանի որ այսօր ես ձեր ձեռքը ինկած գերի կը նկատուիմ:

Եթէ ըստածներս ձեզ համար կարեւորութիւն չունին և թերեւս դուք ինձ նկատմամբ այնպիսի միջոցներ ընտրած էք որ ցարդ եղածներէն աւելի սոսկալի պիտի ըլլան վստահ եղէք որ պիտի համակերպիմ և պիտի տոկամ մինչեւ վերջին շունչս, բայց պէտք է գիտնաք և հաւատաք թէ՝ (ցուցամատս դէպի երկինք բարձրացուցած) կայ ամենէն բարձր անաշառ դատաստան մը, արդարութիւն մը, և պիտի ենթարկուիք օր մը այդ արդար դատաստանին և վրէժինդրութեան. Ահա այսչափ է իմ ըսելիքներս:

Ես այնպէս կը նկատէի թէ իմ այս խօսքերս բաւական ազգած էին իրենց վրայ, և թէ իրօք մինչեւ

դատապարտութեանս օրը այլ եւս այդ տեսակ նախատական խօսքեր չլսեցի, բայցի Տէրվիչ փաշայէն:

Սպարապետը «սխալ մը եղած է» ըսելով, հրամայեց որ հարցաքննութիւնս սկսի:

Փորթուգալեանի հետ ունեցած յարաբերութիւնս և Արմենիան տարածելս անշուշա Պին մասնութիւնն էր:

— Յոյցը Հնչակեան կուսակցութեան կարգադրութեամբ տեղի ունենալը դուք ինձմէ շատ լաւ կրնաք գիտնալ. Երէկի ինձ պահանջմնագիր մը ցոյց կուտայիք որ Պոլտոյ Հնչակեաններուն կողմէ պատրաստուած էր, հետեւարար ինծի հարցնելու բնաւ պէտք չունիք. բայ:

Երկու ժամու շափ զիս հարցաքննեցին այդ օրը, և յետոյ Տէրվիչ փաշան գիւրին կերպով խոստովանցնելու սպառնալիքով խուցս զրկեց զիս:

Պէտք է գիտնալ որ այս տեսակ արտակարգ ժողովի մը ներկայութեան հարցաքննուիլը սոսկալի և շատ գժուար է:

Դատական նախարարութեան հարցաքննիչներուներկայութեան նստիլ շատ հեշտ է, որովհետեւ հարցում ընողը միայն հարցաքննիչն է. իսկ այս տեսակ ժողովներու մէջ ամէն մէկ անդամ ազատ է իր ուղածին պէս հարցումներ աւղել և թէ պարաւոր ես ամենուն ալ պատասխանել: Յանցաւորը կամ ամբատանեալը միշտ անակնկալ հարցումներու հանդէպ կը գտնուի:

Դեռ կէս զիշեր չեղած՝ բանտին անօրէնը զիս խուցէս հանելով քանի մը զօրքերով շրջապատուած, հրամայեց իրեն հետեւիլ: Գիշերուան այդ պահուն զիս ուր պիտի տանէին՝ չէի գիտեր: Յանկարծ Տէրվիչին ցերեկուան սպառնալիքը յիշեցի անկասկած զիս չարչարելու կը տանին կը մտածէի:

Սեսեակէ մը ներս մտանք : Բանտին տնօրէն հազարապետ Խսմայիլ պէյ դեր-հազարապետի և հարիւրապետի մը մէջտեղը նստեցաւ : Երկու ենթասպաները մէյմէկ անկիւն կիցած էին, այս չորս նորեկներուն դէմքերն այնչափ դաժան և սոսկալի էին որ գիրենք աեսնողին համար դժուար չէր անոնց ներքինը հասկնալ, կարծես չորսն աշ զատուած էին մասնաւորապէս : «Գործ ունիք» մտածելով, ցոյց տրուած աթոռին վրայ նստած էի :

Դեր-հազարապետը սկսաւ հետեւեալ կերպով .

Վերջը պիտի հասկնաս թէ ինչո՞ւ համար գիշերուան այս պահուս քեզ հոս բերինք, այդ բանը վերջէն չասկնալու համար, հիմա մեր ներկայութեան եթէ խոսանաս թէ բուն իրողութիւնը պիտի խոստովանիս, նոյն իսկ վաղը, այդ խոսառւմիդ քեզի նպաստաւոր լլայլը ես կ'երաշխաւորեմ, իսկ եթէ ոչ՝ կ'ուղես գործի սկսինք . ահա՛ սկիզբէն ըսելնիս մեր պարտականութիւնն է, դուն գիտես այլեւս . երկուքէն ո՛րը կուզես այս ընտրէ :

— Պէյ էֆէնափ, դուք այս եղած ցոյցը կարեւո՞ր գէպք մը կը նկատէք թէ անկարեւոր, բաի :

— Տարակոյս չկայ թէ եարեւոր : Ամբողջ Պոլիսն և Թուրքիան տակնուվրայ ըրտւ :

— Ուրեմն դուք կը կարծէք թէ այդ գէպքին գլխաւոր դերակատարն ես եմ, Քանի որ այդպէս համոզուած էք, ուրեմն ինչո՞ւ չէք կարծեր որ այդ կարեւոր պաշտօնը յանձն առնողն այն աստիճան ընդունակ մէկը պէտք է ըլլայ որ կարենայ մտածել թէ այդ տեսալ գէպքի մը պարագլուխ ըլլալը կը նշանակէ թէ ձեռք անցած պահուն իրեն տրուելիք պատիմը մահ պիտի ըլլայ : Քանի որ համար պատասխան պատասխանական է առաջարկանական, և ինչպէս ըսուեցաւ՝ յելուզալիցին կը նկատէք, ես այն ատեն սա (պատէն կախուած սուրբ ցոյց տալով) սուրբ տանելուս պէս վայրկենական կերպով անձնասպան կ'ըլլամ, և ոչ թէ թէ այդ տեսակ սրիկայական գէպքերու և կամ խռովարմներու զեկավարը կը նկատուիմ: Հիմա այլուս վերջացած է իմ ըսելքս և որոշումը ձեզի կը մնայ : Նորէն կը կրկնեմ, իթէ կը կարծէք և համոզում գոյացուցած էք թէ ես եմ, ուրեմն ձեր ամէն ըրածին տոկացող և գաղանիք մը չտուողն ալ ես եմ՝ ի՞նչ զնով որ ալ ըլլայ :

Ի՞նչպէս է, ուրեմն ինչո՞ւ չէք մտածեր որ այդ գէպքակատարն իր ընկերներուն այն վստահութիւնը ներշնչած մէկն է որ պիտի կարենայ այդ գործը գլուխ հանել . վերջապէս, ինչո՞ւ չէք համոզուիր թէ այդ գերակատարն այս գործին ձեռնարկելէն առաջ կատարեալ համոզումն ունեցած է թէ այդ վայրկեանէն սկըսեալ ինք մեռած է այլեւս, ու կեանքը՝ ապրիլը՝ այլեւս իր աչքին նշանակութիւն չունի :

Եթէ երբեք գուռք կը կարծէք թէ ես եմ այդ մարդը և զիս հոս չարչարելու համար բերած էք . ուրեմն համոզուեցէք և հաւասացէք որ ի՞նչ ալ ընէք . ի՞նչ տեսակ անուելի չարչարանքի ալ ենթարկէք, քանի մը ժամ առաջ կամ վերջ մեռնիլս ինծի համար տւելի հաճելի է քան թէ գաղանիք մը առաջ կ'ուղէք գործի սկսեցէք ու ես պատրաստ եմ: Գործի սկսելէ առաջ պարագայ մ'ալ կ'ուղիմ հասկնալ: Եթէ երբեք իմ յիշած պարագաներով չէ որ զիս հոս բերած էք ու գուռք եղած գէպքը «սրիկայական», և ինչպէս ըսուեցաւ՝ յելուզալիցին կը նկատէք, ես այն ատեն սա (պատէն կախուած սուրբ ցոյց տալով) սուրբ տանելուս պէս վայրկենական կերպով անձնասպան կ'ըլլամ, և ոչ թէ թէ այդ տեսակ սրիկայական գէպքերու և կամ խռովարմներու զեկավարը կը նկատուիմ: Հիմա այլուս վերջացած է իմ ըսելքս և որոշումը ձեզի կը մնայ : Նորէն կը կրկնեմ, իթէ կը կարծէք և համոզում գոյացուցած էք թէ ես եմ, ուրեմն ձեր ամէն ըրածին տոկացող և գաղանիք մը չտուողն ալ ես եմ՝ ի՞նչ զնով որ ալ ըլլայ :

Ի՞նչպէս ըսի, արդէն սենեակին մէջ գտնուած այդ գաժան դէմքերը և մանաւանգ անկիւնները կեցած երկու «զպանուուա» ենթասպաները բաւական էին պէտք

եղած վախն ու սոսկումն ազգել : Դերհաջարապետը խօսքը հազարապետին ուղղելով ըստ .

Սառը լսածներէն այնպէս կ'երեւի թէ ասիկա ծառ դիկ մ'է որուն նմանը շատ քիչ կը գանուի . քանի որ ինքը տեսած չէ՝ պէտք է տեսնէ թէ զի՞նքը ի՞նչ միշտ ջոցներով շատ դիւրութեամբ պիտի խոստովանցնենք :

Հազարապետը և հարիւրապետը ջանացին զիս հասողել և սպառնալ , իսկ երբ տեսան թէ այդ խօսքերէն բերաւ չաղդուեցայ , իբրեւ վերջին խօսք ըսին .

— Ի՞նչ կ'ըսէք , կո՞ւզէք որ գործի սկսինք :

— Ի՞նչ որ սկիզբէն լսի նորէն նոյնը կ'ըսեմ , ես պատրաստ եմ :

Հարիւրապետը ենթասպաներէն միայն նշան տուաւ : Ենթասպան գուրո ելլելով՝ երեք ուժեղ և հաստանդամ զօրքերով ներս մտաւ . քանի մը հաստ բիրեր և աքցան մը բերաւ սեներակին մէջտեղ դրաւ :

— Սկսեցէ՞ք , լսաւ հարիւրապետը :

Զօրքերն իսկոյն վրայիս վերարկուն առնելով՝ զիս գետին պառկեցուցին : Նորէն խօսիլ ուզեցի :

— Թողուցէք որ խօսի , լսաւ դերհաջարապետը :

— Հիմայ հասկցայ որ զիս ծեծելու և կամ չարչարելու հրաման պիտի տաք : Կո՞ւզէք այդպէսով զիս խոստովանցնել տալ կամ ինձմէ գաղտնիք մը առնել , այնպէս չէ՞ եթէ ծեր սիալը հիմայ չէք զգար , քիչ մը վերջը պիտի զգաք , ահա ես ծեզի վերջին խօսքս ըսեմ . պատոյս վրայ կ'երդնում որ ինձմէ ո՛չ զաղտնիք կրնաք առնել և ոչ ալ զիս խոստովանցնել տալ :

Թերեւս անշունչ դիակէս կարենաք գաղտնիք մը առնել , ըսելով գետին պառկեցայ :

Քանի մը փայտերու հարուածներէ վերջ յանկարծ գագրեցան :

Կարելի է իրենք համոզուած էին որ այդպէսով չպիտի կրնան գաղտնիք մը կորպել ինձմէ և թերեւս հրահանգուած էին որ աւելի յառաջ չերթան :

Հազարապետ իսմայիլ պէյ զիս առնելով խուցս բերաւ :

\* \*

Սպարապետ Ալի Սայիալ փաշան զիս քովը կամ չեց և ձեռքը ունեցած թուրքերէն գրութեան մը ներքեւ Հայերէն ստորագրութիւն մը և կնիք մը ցոյց տուաւ . ստորագրութիւնը և կնիքը Տաճատ Վրդ . Ուկանեանին էր :

Տաճատ Վարդ . , որ առաջին անգամ ըլլալով Պատրիարքարանի դահլիճին մէջ Յուղայի դեր կատարած էր և երկրորդ անգամ ըլլալով Յոյնի տան մէջ Տէվրիշին , հրամատարին և այլոց ներկայութեան բացագանչած էր թէ «Այս է , որուն ճակատն համբուրեցի» , կարծես Տաճատը իր երկու անգամն կատարած դաւաճանութիւնը բաւական նկատած չէր . այս անգամ կուզար երկարապատում զազրելի գրութեամբ մը կը նկարագրէր զիս , անունավ . մականունով , զբաղմունքով և այլ բոլոր մանրամանութիւններով . Տաճատը իր այդ գրութեամբ կը աւէր ու կը դաւաճանէր նաեւ ընկերու . նկարագրելով անոր դէմքը , տարիքը ևն . ևն . (ակնարկութիւնը Մուրատի մասին էր) և անկէ վերջը ցոյցը կը նկարագրէր . չմոռնալով նաեւ դահլիճին մէկ անկիւնը ձգուած թուրքային և պատկերին շրջանակին ու ապակիին կտորները , իր խորին ցաւը կը յայտնէր զանոնք ջարդ ու փշուր վիճակի մէջ տեսնելուն համար , և իբր իր գրութեան եղբակացութիւնը՝ գրեթէ անուղղակի կերպով Կառավարութեան խորհուրդ կուտար և կը թելագրէր թէ ի գործ գրուած չարչարանք-

ներն և խոշտանգումները մրակ միջոցը կրնան ըլլալ զիս խոստվանցնելու և մատնանիշ ընել տալ ընկերա (Մուրատ), թէ ինքը մինչեւ այդ օրը հակառակ իր բուռն ջանքին և աշխատութեան, չէր կարողացած այդ ընկերս գտնել և կառավարութեան յանձնել, ինչ որ իր պարտականութիւնն էր հանդէպ 0սմ. կառավարութեան, իրը ապացոյցը իր հաւատարմութեան :

Սպարապետը կարծելով թէ չպիտի ուրանամ Տաճատի ինքնութիւնն և Պատրիարքարանի մէջ իրեն մեր քով գալը, գրութիւնը կարդացուելէ վերջ ըստ .

Անչուշտ ձանչցաք Տաճատ Վարդը և թէ այս գրութեան պարունակութեան մասին գիտողութիւն մը չունիք, այնպէ՞ս չէ :

— Քանի որ Տաճատը տեսած չեմ և զինք չեմ ձանչար, հետեւաբար այդ գրութեան պարունակութիւնն որ ինձի չի վերաբերիր, ինձ համար առասպել մը կրնայ ըլլալ, ուրիշ ոչինչ :

— Ի՞նչ, միթէ կ'ուրանա՞ք Տաճատը ձանչնալ :

— Ուրանալու ինդիր չկայ . միայն Տաճատ Վարդ . անունով մէկը լսած եմ, բայց ոչ զինքը տեսած եմ և ոչ ալ կը ձանչնամ:

— Զէ՞ս որ իր նկարագրածը դուք էք :

— Քանի մը օր առաջ ես արդէն ձեզի լսած եմ որ ինձի կը համանի այդ ձեր փնտռած անձը :

— Տաճատը ձեր նկարագրութիւնը ընելէ վերջ անուննիդ, մականուննիդ գործերնիդ և հայրենիքդ ու Պոլոյ մէջ սկզբէն մինչեւ ետքը ո՛ւր բնակիլդ, ինչպէս կրնար գիտնալ, եթէ երբէք ձեզ ձանչցած չըլլար :

— Փաշա՛, կը զարմանամ որ այդչափ բան չգիտնալ կը ձեւադնէք, այդ գէպքը այսօր ո՛չ թէ միայն Հայոց, այլ գրեթէ Պոլոյ ամբողջ բնակչութեան ծաւ-

նօթ է, և քանի որ այդ գէպքէն ի վեր մէկ քանի օր անցած է, այսօր փորձի համար առանց խարութեան դէմիրնիդ ելլոզ հետաքրքիր ո՛ր և ից անձի մը հարցուցէք և պիտի տեսնէք թէ Տաճատէն աւելի լաւ պիտի նկարագրէ զիս և իմ բնակալարը, զբաղումս, ևն : Հետաքրքիր գասակարգը շատ հաւանական է որ նոյն իսկ ցոյցին առաջին օրն իսկ հասկցած և ձերբակալուղի մասին տեղեկութիւններ առած է, հետեւաբար քանի որ ցոյցէն մէկ քանի օր վերջն է որ Տաճատ Վարդ . կուգայ այդ գրութիւնը ձեզ յանձնելու, ուստի իր ըրածը մեծ գիւտ մը չէ, որովհետեւ այսօր ամբողջ Պոլիս գիտէ որ ես եմ ձերբակալուղը :

— Եթէ վկաներ գան և Տաճատին ծանօթ ըլլալդ վկային, անոր ի՞նչ պիտի ըստ :

— Պատուաւոր և օրինաւոր վկայութեանց մասին ոչինչ չունիմ ըսելու, կրնաք այդ վկաները բերել եթէ երբեք կան :

— Եաւ լու, հիմա ըսէք ձեր ընկերոջ անունը և հացէն :

— Եկրողութիւն վաշա, ես ձեր ըսածները՝ չեմ կրնար լմբանել, անա բառ առ բառ նորէն կ'ըսեմ. ես ոչ Տաճատը կը ձանչնամ և ոչ տեսած եմ. Տաճատի ըրածը ամենասատոր զրպարտութիւն մ'է, հետեւաբար ձեր փնտռած մարդը չեմ, և ոչ ալ ընկեր ունիմ որ ձեզի ցոյց տամ, անա այսչափ :

Սպարապետ վաշան նկատելով որ չպիտի կարողանայ այդ գրութեան մասին բառ մը իսկ առանել ինձմէ, իրեն կողմէ ըլլալիք հարցումները վել թշնամալուն համար նշան մը ըրաւ, և հրամատարն սկսէ ց :

— Մանգումէ լրագրին տէք Կարապետ սէքէնտին կը ձանչնա՞ս :

— Գիտեմ որ այդ անունով մէկը Մանգումէ թեր .  
թը կը հրատարակէ , բայց անձամբ ճանչնալու պատիւն  
ունեցած չեմ :

— Զէ՞ որ ինքը ականաւոր մէկն է : ի՞նչպէս չես  
ճանչնար :

— Թէ՞ ականաւոր և թէ պատուաւոր մէկն է կ'ը-  
մեն , բայց կը ցաւիմ որ ծանօթանալու բախտն ունե-  
ցած չեմ :

— Խրիմեանի հետ գիշեր մը անոնց տունը գըտ-  
նուած էք , քանի մը ընկերներով :

— Այդ խօսքն առաջին անգամ ըլլալով ձեզմէ կը  
լսեմ , ըսի զարմացական ձեւով մը :

— Եթէ նոյն գիշերը ձեզի հետ հոն գտնուողը  
գայ և քու ներկայութեանդ վկայէ :

— Այլ եւս խնդիրը կը վերջանայ , ըսի , և ինծի  
այլ եւս հարցնելու պէտք իսկ չի մնար :

Տէրվիշ փաշան Լոնտոն հրատարակուած Հայաստան  
թէրթին մասին հարցում ըրաւ և իրը թէ ես անոր  
գործակատարն ըլլամ :

Այս մասնութիւն՝ նորէն Պէն ըլլալը հասկցայ  
իսկոյն :

— Թիրթի մը գործակատարն ըլլալը միթէ մե՞ղք  
է ըսի :

— Այդ թէրթին թաւրքիա մուտքին արգիլուած  
ըլլալը չէ՞՞ր գիտէր :

— Եթէ մուտքն արգիլուած է , ուրեմն ես ի՞նչ-  
պէս անոր գործակատարը կ'ըլլայի :

— Գայլանի կերպով բերել կուտաք և կը ցրուէք  
եղեր :

— Փաշւու , քանի որ կ'ըսէք թէ մուտքն արգիլ-  
ուած է , և թէ գաղանի կերպով կ'ստանայի և կը

ցրուէի , այդ ձեր ըսածին ամենէն դրականն այն կ'ըլ-  
լար որ առած և ցրուած միջոցիս ձերբակալէին զիս .  
քանի որ այդպէս բան մը եղած չէ , ըսել է բոլորովին  
անհիմն են ձեր ըսած խօսքերը :

Ամենէն վերջ Տէրվիշ փաշա գրպանէն թուղթ մը  
հանեց ու կարդացնել տոււաւ :

Գումգարուի պահականոցին գօմիսէր Տաղիսանցի  
Մուսթաֆա պէյի տեղեկագիրն էր : Նատ ծիծաղելիք էր  
այդ տեղեկագիրը ինծի համար . ցոյցին օրը նազարէթի  
և Կարապետի ձեռքի շարժումներէն իսկ՝ իր հետ ու-  
նեցած քանի մը սատիկաններով չուած էր , իսկ այդ  
օրը տեղեկագիր մը պատրաստած էր , կէս մը ցոյցի  
նկարագրութիւնն ընկելով , և իրը թէ ինքը այդ օրը  
զօրքերը դեռ չհասած . մեզի պիտի ձերբակալէ եղեր ,  
բաց իր քով շատ սատիկաններ չգանուելուն պատճա-  
ռաւ չէ կրցած ձերբակալել :

Ես եթէ երբեք Տէրվիշ փաշային և ժողովին պար-  
զէի Մուսթաֆա պէյի պարագան թէրեւս կասկած  
հրաւիրած րլլայի իմ վրայ . բայց երբ Տէրվիշ փաշան  
տեղեկագրի մասին իմ դիտողութիւնս ուղեց զիտ-  
նաւ , ըսի :

Մուսթաֆա պէյը ո՞չ տեսած և ոչ ալ ճանչցած եմ ,  
և ոչ ալ իր մասին բան մը լսած եմ : Քանի որ Գում-  
գարուի գօմիսէր մ'է , իմ թաղս Կէտիք փաշա ըլլալով ,  
ընական է որ զինք ճանչցած ալ չըլլամ . թէրեւս ինք  
ալ Տաճատ Վարդ էն ներշնչուած այդ տեսակ տեղե-  
կագիր մը պատրաստած է : Այդ մասին լսելիքս այս-  
չափ է :

Հարցաքննութիւնս վերջայած էր : Հարցաքննու-  
թիւնս մասին կանխօրօք պատրաստած ծրագրիս մէջ  
նկատողութեան առած չէի թէ՝ Հայերն իսկ կրնան իմ

մասիս վկայել, ինչ որ արդէն երեւակայել իսկ աւելորդ պիտի ըլլար: Բայց այդ օրը երբ Հայ կղերականը թէ կը վկայէր գրաւոր կերպով և թէ շատ աշխատած էր Մուրասու գանել և կառավարութեան յանձնել, ու միանդամայն կը թելադրէր զիս չարչարել և խոշտանգել, ահա այս և մանաւանդ վերջին պարագան էր որ զիս կը յուղէր և արիւնս երակներուն մէջ կ'եռացնէր:

Տիսուր էի և գառն կերպով կը մտածէի. Հայ ժողովուրդը ի պահանջել հարկին կարող էր պարձենալ թէ Տաճատի նման վարդապետ մը ունի և Պոլսոյ եկեղեցիներէն միոյն քարոզիչն է, և կ'սպասէ որ օր մը պէտք զգացուած միջոցին իրը հովիւ գաւառներն երթայ և Հայէրը պաշտպանէ ու անոնց հանդէպ եղած զրկանքներուն դիմադրէ. ինչ որ իր պարտքն էր արդէն:

Արիւնս փրփրելուն պատճառն այն էր որ Տաճատը շատ լաւ գիտէր և դուշակ ըլլալու պէտք չկար թէ ինձի տրուելիքը մահուան վճիռէն ի զատ ուրիշ բան մը չէր կրնար ըլլալ: Գիտէր թէ անձնական փառքի և բախտախնդրութեանս պատճառաւ չէր որ այդ վիճակին ենթարկուած էի, և վերջապէս Տաճատ շատ լաւ գիտէր որ Հայ ժողովուրդին վիճակին անտառնելի կացութիւնն էր որ զիս և ընկերներս նղած էին յանձն առնել այդ չարչարանքներուն ենթարկուիլ և ինքնինիս մահուան գիրկը նետել:

Տաճատ իրը կղերական փոխանակ ինձ նմանները բռնապետութեան ճամկէն աղատելու, և կամ տառապանքներս մեղմացնելու միջոցներ ձեռք ըերելու, ընդհակառակն ճիշդ մասնիչի գերին մէջ մտած էր, զիս մասնելէ վերջը ափսոսալով որ չէ կրցած ընկերու գտնել և կառավարութեան յանձնել, որպէս զի այն ալ ինձ նման տառապի և ծանր պատժոյ մը ենթարկուի.

Կարծես այս ամինը բաւական չըլլալով, իսրհուրդ կուտար և կը թելադրէր կառավարութեան, զիս չարչարէր և խոշտանգել: Անա այս մտածումներն էին որ այն գիշերը իմ վրայ շատ գէշ կը ճնշէին: Մանաւանդինքին քայլու շատ գմբախտ կ'զգայի որ գոնէ երկտողով մը անկարեցի էր իրողութիւնն իմացնել ընկերներուս:

Թէև Տաճատի այդ ընթացքը շատ վհատեցուցիչ և յուսահատական կրնար ըլլալ ինձ համար, բայց ևս նորէն վճռեցի և որոշեցի մինչեւ վերջը տոկալ և հանգուրժել այդ աեսակ զգուելի պարագաներուն՝ առանց յուսահատելու:

\* \* \*

Նորէն ինդիրը գերակատար ըլլալուս շուրջը կը կը դաւնար, որուն աալիք պատասխանս նորէն նոյնն էր, տարօրինակ հարցումներու տարափ մ'էր որ կը թափուէր վրաս և կ'ըսէի.

— Եկեղեցի երթալս չեմ ուրանար. ի՞նչ միթէ ինձի աղդաբարարուած էր որ նոյն օրը եկեղեցի երթալն արգիլուած է: Ես ալ կ'ըսէմ թէ ճառ կարդացողը ճիշդի կը նմանէր և եթէ երթէ ձերբակալուէր հիմա երկուք չպիտի կարենայիք իրարմէ զանազանել: Զեմ ճանչնար որպէս զի ձերբակալել տաք: Ինչպէս որ ձեր փաթթուցաւորները ենթակաց են ձեր Շէլի-իւլ-Խոլամին, նոյնն է մեր կղերականներուն համար Աշրդեանին ենթակայ ըլլալը: Եթէ կան պարկեշտ մարդիկ, թող գան վկայեն:

Հարցաքննութեանս ներքեւ ինձի ստորագրել տալէ վերջ, զիս խուցս կը զրկէին. ևս կարդալ տալու և ստորգելու պէտք չէի զգար, կ'ստորագրէի և գուրս կ'ելլէի: Իմ ուշադրութեանս առարկան էր ինձի վերագրուածներն ուրանալ և ընաւ չխոստովանիլ. քանի

որ ցոյցը վիճեցաւ . ազատիլ եւ զործել կ'ու զեմ կը  
մասձէի:

Դրանս առջեւ կեցող պահապանները զիս քնացած  
կարծելով . կ'սկսէին իրարու հետ խօսիլ , բայց ցաւա-  
լին այն էր որ պաղ քարերուն վրայ պառկելով ական-  
ջիս մէկը խլացած էր և շատ քիչ բան կրնայի լսել  
քանի որ առ ի զգուշութիւն շատ կամաց կը խօսէին :  
Քեամիլ պէյը ինձմէ առաջ բանտարկած էին . ինձմէ  
առաջ կամ վերջը զինքը կը հարցաքննեն եղեր և նոյն  
իսկ շատերը գիշերները կը հարցաքննեն եղեր : Դէպ-  
քէն ի վեր փաշաններն իրենց ճաշը Սպարապետութեան  
Դրուը կ'ընեն եղեր : Ամբողջ Հայ բանտարկեալները  
խիստ հսկողութեան ներքեւ են եղեր , բայց ոչ թէ ին-  
ծի պէս , որ երեք պահապան ունէի : Հայ բանտարկ-  
եալներուն մէջ կը գտնուին նաեւ երկու Յոյներ , որ  
մասնակցած են եղեր ցոյցին : Արդէն զօրքերէն երեքը  
մեռած ու չորս զօրքերու առ վէրքերը ծանր են ե-  
ղեր . այնպէս որ բժիշկը ապրելու յոյս չիտար : Վիրա-  
ւորուած զօրքերուն թիւն տամներեք է եղեր : Պա-  
հապանները կաշառել կարելի չէր և ոչ առ սիրաշահիլ ,  
որովհետեւ ամէն մէկ ժամուն կը փոխուէին և արդէն-  
իրենց հետ խօսիլս արգիլուած էր :

\* \* \*

Տէրլիշ փաշան ձեռքը բռնած տումար մը ինձի  
ցոյց տուաւ և բաւ .

— Այս տումարին մէջ քու 200կ աւելին նամակ-  
ներդ թարգմանուած են . ասոնց մասին ի՞նչ պիտի ըսես :

— Ոչինչ չունիմ ըսելիք . եթէ թարգմանուած այդ  
նամակներուս մէջ վտանգաւոր բան մը կայ , ըսէք որ  
պատասխաննեմ :

— Ոչ , վտանգաւոր բան մը չկայ :

— Ուրեմն աւելորդ ձանձրութիւն մը կրած էք .  
բայց միեւնոյն ժամանակ ուրախ եմ որ այդ թարգ-  
մանութեամբ ալ անմեղութիւնս երեւան կուգայ ,

Արդէն իրենց ձեռք բերած նամակներն անձնական  
նամակներ էին և վտանգաւոր չէին ու այդ պատճա-  
ռաւ էր որ պահած և ոչնչացուցած չէինք :

Ունեցած բանալիններուս մէջ կը գտնուէր նաեւ  
այն մատուկի բանալին . որուն մէջ լեցուցած էինք Յե-  
ղափոխական գիրքերն ու թերթերը և մեր տունէն հա-  
նելով կասկած չհրաւիրող տուն մը տարած և հողին  
տակ թաղած էինք :

Գիրքերը տրամադրելի կ'ընէիք այն ընկերներուն՝  
որոնք կարող չէին գնել և այսպէսով փափաքող ըն-  
կերները կարող էին ըստ կարգի այդ գիրքերը կար-  
գալ և վերադարձնել , և քանի որ այդ գիրքերը իրը  
գանձապետ ինձի յանձնուած էին , բնական էր որ բա-  
նալին իմ քովս գտնուէր և մոռցած էի բանալին ուրիշ  
ընկերի մը յանձնելու , ուստի Տէրլիշ փաշան մատու-  
կին բանալին ինձի ցոյց տալով ըստւ :

— Այս բանալին ո՞ր մատուկին կամ դարակինն է :

— Այդ բանալին ոչ մատուկի է և ոչ դարակի ,  
քանի մը օր առաջ ատոր կղպանքն աւրուեցաւ , անոր  
տեղ ուրիշ կղպանք մը առի , մոռցած եմ այդ բանա-  
լին օղակին մէջէն հանելու և նետելու :

Մեր Հայ մատնինները զիս այնչափ յուզած էին և  
իրենց ըրածը այնչտփ գէշ ազգած էր որ կը կարծէի  
այդ յուզումն ծխելով ցրուել . զօրքերը կը զարմա-  
նային այդշափ շատ ծխելուս երբեմն սոսկալի վհա-  
տութիւն մը կը պատէր զիս . իսկ յուսահատիլ մտքէս  
չէի անցներ բնաւ . մտանտանջութիւնս սոսկալի էր . կը  
խորհիշ թէ մի գուցէ բնկերներէս ձերբակալուածներ  
շատ ըլլան :

\* \* \* Փողովասրահ մտնելով մէկը գտայ աթոռի մը  
վրայ նստած . զինքը առաջին անգամն էր որ կը տես-  
նէի . իսկ նորեկը զիս այդ վիճակին մէշ տեսնելով  
խնդաց և Տէրվիշ փաշայի երեսը նայեցաւ :

Տէրվիշ փաշան այն աստիճան կրօնամոլ և Քրիս-  
տոնէից հակառակ մէկն էր որ նմանը շատ քիչ կը  
գտնուի . ինքը վերին աստիճանի գռեհիկ մէկն էր և  
շատ անգամ փողոցային ոճով կը խօսէր . իր նկարա-  
գիրը քիչ շատ ուսումնասիրեկն վերջը բացարձակա-  
պէս իրեն ըստած էի որ մը .

— Եթէ երբեք շարունակես այդ տեսակ փողո-  
ցային խօսքեր ըսելու ինծի , պէտք է լսես ինձմէ ալ  
այդ տեսակ պատասխան մը : Քանի որ ես վարժուած  
չեմ այդ տեսակ փողոցային խօսքերու , այդ խօսքերդ  
քեզի վերադարձելս պէտք է գիտնաս այն ատեն ,  
երբ ձեզի չեմ պատասխաներ :

Տէրվիշ այդ օրուան ունեցած արամագրութենէն  
գոն երեւոյթով մը դէպի ինձ դարձաւ և ըստ .

— Այս մարդը կը ճանչնա՞ս , (նորեկը ցուցնելով) :

— Ո՞չ :

— Քեզի «ատաշ» է , և ցոյցին օրը Պատրիարքա-  
րան գտնուած է :

Յարութիւնը ապուշներու նման երեսս կը նայէր  
ու կը խնդար :

— Առաջին անգամն է որ զինքը կը տեսնեմ :

— Աւրեմն Յարութիւն այս գիշերուան ըստներդ  
ըսէ իր ներկայութեան , ըստ Տէրվիշ փաշան :

Յարութիւն նախուրեան Սեբաստացի էր , մեզմէ  
չէր , Պատրիարքարան է գտնուեր և իր ապուշ հետա-  
քըրքրութեան պատճառաւ ցոյցին օրը ձերբակալած  
և բանտ տարած էին : Պատկերն և Թուղրան կոտրած  
միջոցին Պատրիարքարան կը գտնուի եղեր , Թուղրայի .

և պատկերի կտորներէն քիչ մը առած և գրպանը  
դրած է եղեր . երբ վնաքը ձերբակալէ վերջ վրան  
կը խուզարկեն և գրգռնէն պատկերի ու Թուղրայի  
կտորներ կը գտնեն կը կարծեն թէ Նախուրեանն է  
Թուղրան ու պատկերը կուրողը : Նախուրեան իր եր-  
կարապատում պատամութիւնը կը շարունակէր . իսկ ես  
կը խորհէի որ Նախուրեանի նմաններէն ի՞նչ կրնայ  
սպասել ազգը , մանաւանդ որ անզգայ կերպով եկեր  
նստեր և ինդութեամբ կը վկայէ իմ մասիս : Տէրվիշ  
դէպի ինձ դարձաւ և յախորդանօք ըստ .

— Հիմա ի՞նչ պիտի ըսես այս վկայութեան :

— Կ'ուզէք որ պատասխանեմ այնպէս չէ : Թոյլ  
տուը ինծի ըսելու որ պարզ խօսքեր իսկ ըմբռնելու  
կարողութիւն չունիք , Միւշիր և թիկնապահ մը ՌԱ-  
լով , ինչո՞ւ չես կրնար ըմբռնել թէ այս Յարութիւնն  
իր ըրածը կը խոստովանի : Թուղրան և պատկերը կոտ-  
րած է և կտորները գրպանը պահած է որպէս զի ու-  
րիշները չտեսնեն . իսկ վերջէն ձերբակալուած տան  
գրպանէն հաներ են . անշուշտ հիմա համոզուեցար որ  
պատկերը կոտրողը սրածայր մօրուքով երկայնահասակ  
այս Յարութիւնն է եղեր . իմ և ասոր մէջ ի՞նչ տար-  
քըրքութիւն . նիհարակա՞զմ և գիրո՞ւկ ու մականունը .  
Է՞ս ատոնք ալ մեծ բան մը չեն , քանի որ Թուղրան և  
պատկերը կոտրողը մէջտեղ ելաւ ու խոստովանեցաւ ,  
ես վստահ եմ արգէն՝ վաղն ալ ճառ կարդացողը մէջ-  
տեղ կ'ելլէ ու կը խոստովանի :

Տէրվիշ իմ պատասխանս լսելէն վերջ ջուրը ին-  
կած մուկերու նման աթոռին մէջ սմքած մնացեր էր ,  
իսկ Նախուրեան սկսած էր բացագանչել , բայց ես ան-  
խռով ու անվրդով Տէրվիշի և Նախուրեանի կացու-  
թիւնը կը դիտէի : Տէրվիշ դէպի Սպարապետը դառնա-  
լով ըստ .

— Տեսա՞ր մեր մարդը, լսեցի՞ր իր պատասխանը :  
Սպարապետը քմծիծաղով մը ըստւ .

— Բասծները միայն ես չսեցի, դուք և ժողովը  
ալ լսեց :

Տէրվիշ փրփրած և բարկութենէն դող ելած ըստւ  
ինծի . ի՞նչ ընելու է քեզի և ի՞նչպէս վարուելու է չիմ  
գիտեր: Իսկոյն նստած տեղէն վեր ցատկեց և սկսաւ  
ժուռ գալ:

— Ընելիք մէկ բաներնիդ մնաց, ըսի, հիմա իրնա-  
դիրը մնաց միայն ճառ կարդացողին վրայ. շուտով ա-  
նիկա ալ երեւան կելլէ ու այն ատեն ես ալ ձեր ձեր-  
քէն կ'ազատիմ:

Նաթուրեան իր տեղը զրկուեցաւ և մէկ ժամու  
չափ հարցաքննութիւնս շարունակուելէն յետոյ զիս  
խուցս զրկեցին :

Ես սիալած չէի կարծելով որ Սպարապետ Ալի  
Սախիպ փաշան ազատամիտ և արդարասէր մէկն էր,  
անպէս որ Տէրվիշն հետ բաղդատութեան դնելն ա-  
ւելորդ էր. աչքիս առաջ էին Տէրվիշի դուեհիկ և  
փողոցային խօսքերը, նմանապէս և Ալի Սախիպ փաշայի  
լրջութիւնն և հեզանամբոյր խօսքերը:

Միլոշեան Կարապետ Ալի Սախիպ փաշայի թէ՛ բա-  
րեկամն և թէ՛ միեւնոյն ժամանակ դրացին էր: Մի-  
լոշեան ինքվինք բոլորովին պահպանողական և ոյցին  
հակակիր ձեւացնելով՝ Ալի Սախիպ փաշային կարծիքն  
հասկնալ կ'ուզէ: Ալի Սախիպ փաշա ցոյցը անկարեւոր  
չի նկատեր և թէ բաւական լուրջ ձեռնարկի մը գոյնը  
կուտայ եղեր, ի մէջ այլոց ձերբակարուածներուն կան-  
խամտածուած հրահանգ մը արուած ըլլալը կը նկատէ,  
ինդիրը չպարզելու և եղածն ուրանալու միտումներ  
կը տեսնէ: Տէվրիշի վարմունքը մասնաւրապէս դէպի

ինձ բնաւ հաճելի չի թուիր եղեր իրեն, գիտէ և հա-  
մոզուած է եղեր որ պարագլուինն ես եմ եղեր, բայց  
Տէրվիշի կոչտ վարուելուն փոխարէն, իմ ուրացումն և  
չխոստովանիլս զիս համակելի դարձուցած են իրեն,  
մանաւանդ որ պատասխաններս լուրջ և քաղաքավա-  
րութեան վայել կերպով կը տրուին եղեր, և ի վերջոյ  
կ'ըսէ.

— Պիտի դատապարտուի, բայց կը մեղքնամ իր  
երիտասարդութիւնը և իր ընտանիքն ու զաւակները .  
եթէ երբեք քեզի ծանօթ ըլլար, դուն աւելի պիտի  
մեղքընայիր:

\* \* \*

Արդէն քանի մը օրէ ի վեր հարցումներու ահա-  
գին շարք մը սկսած էր . այդ հարցումները մեր ներ-  
քին ինդիրներու մասին էին: Հարցաքննութիւնս սոս-  
կալի կերպով սկսաւ այդ օրը, այնպէս որ գլխու ցաւ  
կեղծելով նորէն չկրցայ օձիքս ազատել, Ուրիշ ան-  
գամներ մինչեւ կէս օր ճաշի միջոցին կը տեւէր, իսկ  
այդ օրը ճաշի ժամանակն եկաւ, դարձեալ զիս խուցս  
չզրկեցին, այլ իրենց համար բերուած կերակուրին զիս  
ալ մասնակից ըրին: հասկցայ որ կերակուրները նկած  
էին Ալի Սախիպ փաշայի ավարանքէն: Քանի որ իրենք  
ժողովին մէջ կը ծխէին, ինձդրած էի և ինձ ալ արտօ-  
նած էին ծխելու :

Ժաշէն վերջ նորէն հարցաքննութեան սկսան, ես  
տալիք պատասխաններէս չէր որ կ'ընկրկէի, այլ այն-  
պիտի գործերու մասին հարցումներ կ'ընէին որ Վարիչ  
Մարմոյն լնկերներս կրնային գիտնալ այդ գաղտնիք-  
ները. արդեօք անոնցմէ մէկը ձերբակարուելով ճնշման  
ներքեւ ստիպուած է եղեր այդ գաղտնիքները տալ,  
մը կրնար ըլլալ Վարիչ Մարմոյն այդ անդամը: Զէ՛

որ ուխտած էինք մինչեւ վերջը ամէն ինչ ուրանալ ։  
Ահա այս մտածմունքներն էին որ այդ օրը զիս կ'ընկ-  
ճէին և տոկալու կը տկարանացի :

Երկար և վրդովեցուցիչ հարցաքննութիւնն այն  
աստիճան ազդած էր վրաս որ գիշերն արդէն վրայ  
հասած էր և չէի կրնար քնանալ և կը մտածէի : Վա-  
րիչ Մարմնոյն ընկերներս նկատի ունենալով, չէի կը բ-  
ռար իրենց անկեղծութիւնը կասկածի ներքեւ դնել .  
չէի կրնար հաւատալ և համոզուիլ որ այդ ընկերներու  
ընեն այդպիսի յայտնութիւններ . իմ գատապարտու-  
թիւնս բնաւ փոյթս չէր . այլ յայտնութիւններն էին որ  
ընկերներուս անկեղծութիւնը կասկածի կ'ենթարկէին ,  
և ինչո՞ւ ես ժամանակին սխալած էի այդ տեսակներու  
հետ կապուելով և զիրենք գէպի գործը անկեղծ և  
անձնուէր ճանչնալով : Ուրեմն եթէ անոնցմէ մէկը չէ  
այս յայտնութիւններն ընողը . հապա ո՞վ է, կը հար-  
ցընէի ինքնիրենս : Այս և ասոր նման մտատանջ մտած-  
մունքներով չգիտէի թէ գիշերուան ո՞ր պահուն քնա-  
ցած էի . երբ արթնցայ դրան վրայ հազարապետը տեսայ  
որ եկած էր զիս քննութեան տանելու :

Գրեթէ նախորդ օրուան կրկնութիւնն էր, միշտ  
նոյն կարեւոր ինդրոց վրայ էր որ հարցումներ կ'ուղ-  
ղէին և միշտ նոյնն էր տուած պատասխաններս : Եթէ  
երբէք միշտարական պարագայ մը կար . հարցուցած  
խնդիրները անցեալին կը վերաբերէին ու մեծ մասամբ  
զիս դատապարտել տալու բնոյթն ունէին, որով գործը  
վտանգելու կասկած մը չկար . Քանի որ պատասխան-  
ներս ուրացումէ անդին չէին անցներ, զիս խուցս վե-  
րաբարձուցին : Այլ եւս որոշեցի չմտածել այդ խնդրոց  
մասին : Քանի որ կարեւոր ընկեր մը ձերբակալած էին  
և յաջողած էին զիս դատապարտելու համար պէտք

եղածներն անկէ իմանալու, այլ ևս արդէն ո՞ւշ էր և  
չէր արժէր այդ մասին յուզուիլ և մտատանջուիլ . ին-  
չի կը մնար ուրեմն աչքիս աւտօջ բերել Յուլիս 12ի  
ժողովը որուն մէջ ինքնարերաբար յանձն առած էի  
ցոյցին զեկավարն ըլլալ :

\* \* \*

Հարցաքննութեան գացած պահուս տեսայ որ  
Մամբրէ Վարդ . աննդուխէն վար կ'իջնէր . հազարա-  
պետը գարձու գէպի ինձ և ըստ :

— Այս վարդապետը կը ճանչնա՞ս :

Ես գոխանակ Մամբրէի կողմը նայելու հակառակ  
կողմը նայեցաւ :

Հազարապետը գլուխով երերջնելով րուաւ .

— Իրաւ է եղեր որ քեզի հետ գլուխ ելելը շատ  
գժուար է :

Մամբրէն աննդուխին ստորսուր հասած էր ու իր  
կօշիկներն և հավանոցը պիտի տռնէր . թէեւ աննդու-  
խէն իջած մը ջոցին զիս տեսաւ . բայց չկրցաւ ճանչնալ ,  
և ինչպէս ճանչնար : Զինուորականներէ պաշարուած ,  
զօրքի վերաբկուին մէջ փաթթուած . գլուխս բաց ,  
գէմքս դակացած , խոկ երբ հետաքրքրուեցաւ նայե-  
լու , ուղղակի նայուածքս իրեն ուղղուած էր . երբ  
ճանչցաւ՝ իսկոյն գունաթափեցաւ և ընկրկեցաւ . եթէ  
պատին չը կրթնէր գետին պիտի փոռուէր :

Հոգեկան գուարթութեամբ մը և խոճի հանդար-  
տութեամբ մտայ ժողովարահ , որովհետեւ այլեւս  
բացորոշ էր որ Մամբրէն էր մատնիչը :

Տէրպիչ փաշա՝ խոշոր թերթի մը վրայ գրուած  
թուրքերէն գրութեան ներքեւ Մամբրէի կնիքն և  
ստորապրսւթիւնը ցոյց տուաւ ինձ և ըստ :

— Այս վարդապետը կը ճանչնա՞ս :

(Տէրմիչ չէր գիտեր թէ սանդուխին քով Մամբրէն տեսած էի, որովհետեւ հազարապետը դուրսը սենեակին քով կ'սպասէր. դուրս ելած մըջոցիս զիս բանակ'առաջնորդէր. ուրիշ պաշտօն չունէր) :

Ո՞չ չեմ ճանչնար :

— Բայց անիկա ձեղ լաւ կը ճանչնայ :

— Ինծի շատ մարդ կը ճանչնայ. ատէէ ի՞նչ կ'ելլէ : Ուրեմն մարիկ ըրէ, թող Մամբրէի գրութիւնը կարդան :

Խղճահարութենէ աղատուած էի այլեւս, մինչեւ այդ օրը բերանացի տուած գաղտնիքները այլեւս Մամբրէն գրաւոր կուտար : Իր գրութեան մէջ, ճարապիկութիւն և գործունէութիւն ցոյց կուտար, որոնք կրնացին ծառայել երկու բանի, իրեն խոստացուած վարձարութեան՝ կամ ապագայ ստանալիք լրտեսութեան հող պատրաստելուն :

— Հիմա ալ ըսելիք մը ունի՞ս. լսաւ Տէրմիշ փաշան :

— Իսկոյն զինք վարձարեցէք և պատուանշան մը տուէք :

— Այս լսածները պիտի յանդգնի՞ս ուրանալ :

— Հայ աղգին մէջէն վատ վարդապետ մը, ինչ պէս ձեր մէջ վատ հօճաներ :

— Դուն Հնչակի կողմը չե՞ս (Հնչակեան ըսել կ'ուղէր) :

— Եմ, և չեմ ուրանար մինչեւ ցմահ :

— Դուն անոր Պոլսոյ ժողովի անդամը չե՞ս :

— Ուրիշ անգամ չեմ ներեր որ այդ խօսքն ըսես, որով նախատած կ'ըլլաս Հնչակեան կուսակցութիւնը. քանի որ անոր ժողովին անդամները ինձմէ քեզմէ շատ բարձր մարդիկներ են :

— Այս ցոյցը Հնչակի գործը չէ :

— Հարցնելող աւելորդ է. պահանջմանգիրը ձեռք անցուցած պահած էք :

— Ուրեմն որո՞նք կազմակերպեցին և որո՞նք վարեցին այս գործը :

— Զեմ գիտեր կրնաք գտնալ :

— Ես քեզի շատ դիւրին և շուտով ըսել կուտամ :

— Սպասելող աւելորդ է:

— Քու գիտցած կամ լսած չարչարանքներդ չեն. պիտի տեսնես թէ ի՞նչ սոսկալի են :

— (Ժամուն գէմքով մը) աւելի՛ լաւ :

— Մարմինը այրել շամփուր զարնել գիտե՞ս : Քեզի նմանը չտեսնուած և լսուած չարչարանքներով պիտի մեռցնել տամ :

— (Ուրախ գէմքով մը) Այդ ալ բան մը չէ, արդէն ձեղ նմաններէն ուրիշ ի՞նչ սպասելու է :

— Դուն Բանիցայ մ'հս, ուրեմն լսա այնմ վարուելու է քեզ հետ. ողջ ողջ սոսկորներդ իրարմէ բաժնել պիտի տամ :

— Մեծ պատիւ մը բրած կ'ըլլաս ինծի, քանի որ հայրենիքիս վրկութիւնը պիտի փութացնես, այն հայրենիքս որ ամբողջ էութեամբս կը պաշտեմ և նուիրական է ինծի համար :

— Պայտագիտի հրատարակի վրայի (ծառը ցուցնելով) սա ծառէն քեզի կախել պիտի տամ, ինչպէս կախեցինք Զէրքէզ Հասանը :

— Ո՞չ, ատիկա ալ բախտ մ'է ինձ համար : Զէ՞ս որ ամենէն վերջը ման է, ա՞հ, ես ո՛րչափ երջանիկ կըզգամ ինքզինքս որ ձեղ նման բռնապետներէ Ազգիս և Հայրենիքիս համար պիտի մեռնիմ :

— Բաել է բնաւ բանէ մը և միանելէ չես վախնար :  
— Սրգէն այդ կարողութիւնը չունիս , մինչեւ այ-  
սօր ինձի ճանչցած ըլլալու էր :

— Ճանչցած եմ , սրիկային մէկն ես , բաւ Տէր-  
վիշ փաշան և փորձեց վրաս յարձակիլ .

Իսկոյն տեղէս ցատկեցի և թեւը բանելով ըսի .

— Պայմանաւ որ ուրիշները չմիջամտեն . և քեզի  
ցոյց տամ թէ սրիկան ո՞վ է . է՞ն , այլեւս չափն ան-  
ցուցիր . . . .

Իսկոյն միջամտեցին և Տէրվիշը մէկ կողմ տարին ,  
և ես ապարապետին և ժողովին դառնալով ըսի .

— Տէրվիշ փաշայի ինձի հանդէպ ունեցած այս  
վարժունքին և նախատանաց այլեւս չեմ կրնար հան-  
գուրժել , այս վիճակը այլ եւս անտանելի է . ինքը միւ-  
շիր մը , թիկնապահ մը և զիս հարցաքննելու համար  
Սուլթանին կողմէ փոխանորդ մէ , արդէն սկիզբէն ի  
վեր ինձի հետ այս ձեւով վարուիլու զիս չափէն աւելի  
զզուեցուցած է , որովհեաւ ես իրեն նման փողոցային  
լեզուներու վարժուած չեմ , Եթէ երբեք համոզում գո-  
յացուցած էք . տուէք վճիռը , մեռնելէն վախցողներէն  
չեմ . իսկ եթէ ոչ , զիս աղաս արձակեցէք :

Ժողովին կողմէ քանի մը հարցումներ եղան ,  
Մամրէի տուած գրութեան մասին , և ես պատաս-  
խանեցի .

Մամրէն Աշրգեանի աղդեցութեան ներքեւ  
կամ ինչ ինչ նկատումներով զիս կամբաստանէ , որ լոկ  
զրպարտութիւն է : Հնչակեան կուսակցութիւնն հազա-  
րաւաւոր անդամներ ունի և թիւրքիայէն դուրս ո՞ւր որ  
փնտուէք Հնչակեան պիտի կարենաք զանել , որովհե-  
տեւ ահագին ծաւալ տուացած է : Վաս Մամրէի մը  
և այլոց զառանցանքներուն կարեւորութիւն տալով

ինչո՞ւ ժամավաճառ կ'ըլլաք : Վերջապէս կը ինդրեմ որ  
վերջ տաք իննդրին , միմիայն աչքի առաջ ունեցէք որ  
անմեղ մը չդատապարտէք և վերջէն ձեր խիղճը ձեզ  
չտանջէ , ահա այսչափ :

Ժողովին տրամադրութիւններէն այնպէս կ'երեւէր  
որ Մամրէի գրութիւնն սպասուած արդիւնքը չու-  
նեցաւ : Դոնէ ժողովին մէջ անհամաձայնութիւն յա-  
ռաջ բերած էր :

\* \*

Հազիւ թէ քանի մը հարցումներ ըրած և ես պա-  
տասխանած էի . Հիւսէյին Սըտգին ստքի ելաւ և խօս-  
քը ժողովին ուղղելով ըսաւ .

«Կը ինդրեմ ինչո՞ւ կը յոգնիք . հրաման ըրէք և  
թոլլատրեցէք ինձի որպէս զի ես գործի շուտով վեր-  
ջացնեմ : Ն . Վեհափառութեան չնորհիւ արդէն ունե-  
ցած ատանգո յայտնի է ձեզ . մինչեւ այսօր հազարա-  
ւորները ձեռքէս անցած են , այդպիսիներուն հետ բաղ-  
դասմամբ ասիկա (ինձի ցոյց տալով) ոչինչ է , և կա-  
րեւորութենէ զուրկ :

Ժողովականներէն մէկ քանիները «Շա՛տ լաւ» ը-  
սելով արտօնեցին որ զիս հարցաքննէ :

Լսած էի որ իբր հարցաքննիչ Հիւսէյին Սըտգին  
համբաւաւոր է , բայց քանի որ իր յառաջաբանին մէջ  
զիս ոչնչութիւն մը նկատեց , այդ պարագան իմ վրայ  
շատ գէշ աղղեց :

Հիւսէյին Սըտգին նախ սկսեց ինքզինքը ոէքլամ  
ընել և պարծանքով ըսել թէ , եթէ երբեք մինչեւ այդ  
օրը իբրեն հետ գործ ունեցած մէկն ըլլայի արդէն ահ  
ու սարսափով լեցուած պիտի ըլլայի և հիմայ իսկոյն  
պիտի խոստովանէի եղածները : Սըտգին հարցումները  
նորութիւն մը չունէր իր մէջ . Տաճատի , և Մամրէի

Ժուրնալները և Նախուրեանի վկայութիւնը մէջ բերաւ և կ'եզրակացնէր թէ ատոնք արդէն բաւական են իմ դասապարատութեանս իր ապացոյց : Սըտգին եքր ուզեց իր լսածներու մասին առարկութիւնս լսել ևս պատասխանեցի , ինքը որ ընդհանրապէս գողերու , սրիկաներու և ռճրագործներու հետ գործ կ'ունենայ . և պատուաւոր ու պարկեշտ մէկու մը հետ գործ չէ ունեցեր , որովհետեւ այդպիսիները հարցաքննիչի հետ գործ չեն ունենար բնաւ . հետեւաբար քանի որ մինչեւ այդ օրը իրեն հետ գործ ունենալու դժբաղդութիւն չեմ ունեցած . ուստի ինքինքին չեմ ներեր և անպատուութիւն կը նկատեմ այդ օր ալ իրեն հետ գործ ունենալ : Սըտգին իր արժանապատուութիւն վիրաւ որուած զգալով բողոքեց ժողովին : Ժողովը որչափ որ ստիպեց միշտ մերժեցի Սըտգին հարցումներուն պատասխանել :

Ժողովականներէն ոմանք մէկ ժամու չափ հարցումներ ըրին և հարցումներուն պատասխանելէ վերջ զիս խուցո զրկեցին :

Բանտարկութեանս առանեւհինգերորդ օրն էր տկարութիւնս որոշ կերպով զգալի եղած էր . թէւ դատաւորներուս աչքին ընկճուած ցոյց չտալու համար կը տոկայի տկարութեանս , բայց հետողինետէ կը սաստկանար , այնպէս որ քաղելու ոյժս իսկ կը պակսէր :

Այդ տկարութեան ենթակայ ըլլալս շատ բնական էր . միայն մէկ ֆանէլայով և ներքնաշորով ինչպէս կարելի էր 15 օրէն աւելի դիմանալ այդ պաղ քարերուն վրայ : Հինգ օրէ ի վեր արդէն հաց և կերպուր չէր ուտեր :

Վերջապէս որոշեցին որ բժիշկ կանչեն և ժողովին մէջ զիս քննեն : Բժիշկը քննեց և յայտարարեց թէ ծանր հիւանդ եմ և պէտք է հիւանդանոց պառկիմ : Տէրվիշ փաշան հրամայեց որ դեղագիր մը գրէ :

Երեկոյին դեղեր բերին . մինչեւ միւս օր ոչ մին գործածեցի : Հարցաքննութեանս ժամանակ հարցուցին «Ինչու դեղերը չես գործածեր» :

(Ոտքի ելլերով ու վերարկուս մէկդի ձգելով) . այս վիճակն ունեցող և գիշեր ցորեկ այդ պաղ քարերուն վրայ նստող կամ պառկողը այդ դեղերը գործածելով ինչ օգուտ կրնայ ունենալ . ոչինչ :

Բասծիս ոչ մի առարկութիւն ըրին և քիչ մը մտածելէ վերջը սկսան հարցաքննութեան :

Յաջորդ առաւօտուն զիս տարին «Պէքիր աղա» բառած խօվուեր , որ Սպարապետութեան բանան է :

Բանալ երկու մեծ սենեակներէ կը բաղկանայ և անոր կողքը մէկ կարգի վրայ հինգ փոքր նեղ և մութ խուցեր կան . որոնց կ'ըսուի «բօլիս» . ահա զիս այդ բօլիսներէն մէկուն մէջ դրին և դրան վրայ երկու պահապան կեցուցին , բօլիսն այնչափ մութ էր որ , դուրսէն անցնող բանտարկելը զիս չէր տեսներ . շատ անգամ պահապանները լուցկի կը վառէին որպէս զիս իրենց յաջորդին յանձնէին :

Քանի մը ժամ վերջ բժիշկներէն մէկը եկաւ և ներքեւս գտնուած խոտէ «չիլթէ»ն աեսաւ և տնօրէնին պատուիրեց որ հագուստներս տան որ հազնիմ , քիչ վերջը հազարապետը հագուստներս ինձ յանձնեց :

Թէւ բօլիսը ամստակամած էր և գոնէ խոտէ շիլթէ մը ունէր , բայց ոչիլ , լու և մոռուկ խիստ շատ էին . վերջապէս ինչ որ ալ ըլլար՝ նախկին աեղէս լաւ էր գոնէ քարերու վրայ չէի պառկեր և թէ հագուստներս հագած էի , իսկ բաղնիք երթալ անկարելի էր , այդ աղտոտութեան մէջ պիտի տապլակուէի . ինչ որ ալ ըլլար՝ չէի ուզեր ինքինքս նուածուած ցոյց տալ , դիշերն հանգիստ քուն մը քաշեցի , չնայելով որ քա-

բերու և սալայատակներուն վրայ պառկելով, ֆիզիքական կազմն բոլորովին քայլայուած էր. բաւական էր որ այդ օրերը խղճի հանդարատութիւն մը ունեցած էր և հանգիստ էր և կասկածներս փարատած էին. ինչ որ կը կարծէի թէ ընկերներս ձերբակալուած էն:



## Է.՝ ՍՈՒԼԹԱՆԻՆ ՆՈՒԷՐԸ

Երեք չորս օրուան հարցաքննութեանս մէջ նշանաւոր բան մը հարցուցած չէին և ոչ ալ տեղեկագիր և այլն եկած էր, այլ միայն պարզ հարցումներ ու կրկնութիւններ էին: Ժողովարանէն ներս մտնելէս վերջ Քեամրլ պէյլ դուրս կը հանէին: Խեղճ Քեամրլ պէյը դալկացած դէմքով մը ու դողդոջուն քայլերով դէպի դուռը կը յառաջանար. հիւանդ էր, իսկապէս ցաւալի էր Քեամրլ պէյի նման ազատամիտ և արդարադատ անձնաւորութիւն մը այդ անտանելի վիճակի մը մէջ տեսնել, որուն յանցանքը իր ունեցած արդարասիրութիւնն և ուղղամտութիւնն էր. ուրիշ ոչինչ:

Տէրվիչ ձեռքէս բռնելով ինծի ժողովարանէն դուրս հանեց և սրահին քովը գտնուած փոքր սենեակը տարաւ:

Տէրվիչի այս ընթացքը բոլորովին զարմանալի թուեցաւ ինծի քսան օրուան շրջանին մէջ առաջին անդամն էր որ այդ տեսակ սիրալիր վարմունք մը կունենար դէպի ինձ, որ բնաւ սպասելի չէր: Զգիտէի ի՞նչ բանի վերագրէի այս վարմունքը, նամանաւանդ որ դիմէի թէ դատապարտութեանս օրը մօտեցած էր:

Տէրվիչ փաշա գրպանէն թղթագրամի արցակ մը հանեց որ 200 հատ է կ'ըսէր. Սուլթանն իր միջոցաւ

այդ 1000 ոսկին ինծի նուէր զրկած էր և կ'ստիպէր որ առնեմ:

Հասկցայ Տէրվիչ ծերուկ աղուէսին նպատակը, երակներուս մէջ արիւնը սկսաւ արագ արագ շրջան ընել. այդ զառամած վատոգին՝ զիս դաւաճան կարծէր, ասկէ աւելի ի՞նչ օսոկալի նախատինք կրնար րլլալ ինծի, միտքս ամփոփեցի և որոշեցի թէ պաղարիւն նախատինքներ ու սլաքներ աւելի կոկծալի կերպով կը խոցեն այդ ցածրգին սիրար. բայց բարկութենէս ամբողջ ջիղերս թոււնթ ելած էին. բայ իրեն.

— Առնեմ ի՞նչ ընեմ ասոնք:

— Քեզ կ'արտօնենք ուզած կերպովդ ասոնք աշպահով տեղ մը պահել կամ զրկել:

— Կ'ուզեմ հասկնալ թէ Սուլթանը տուած է, և թէ ինչո՞ւ:

— Կ'երդնում որ Ն. Վեհափառութիւնը տուած է. ինչպէս գիտէք ի՞նք առատաձեռն է. 1000 ոսկին քիչ դրամ է՝ քանի որ աղքատ ես: Հա՛, մուցայ ըսելու, խոստացաւ նաեւ քեզի Պոլսոյ կամ վանայ մէջ 10 ոսկի ամսականով պաշտօն մը տալ. տեսա՞ր հիմա իր չնորհները:

— Այս նուէրը տալուն շարժառիթը կ'ուզեմ գիտնալ:

— (Ռւսերը թօթուելով) Նուէր, ուրիշ ոչինչ:

— Ռւրեմն չնորհակալ եմ:

— Հիմակ մնաց փոխարինութիւնը. բաւ Տէրվիչ, յաջողութեանը աներկրաց:

— Ի՞նչ փոխարինութիւն:

— (Քա՛ն քա՛ն ինդալով) Ամա ըրիր հա՛, ատկէց աւելի գիւրին բա՞ն կայ որ չգիտես:

— (Շուարած ձեռով մը) Զիմ գիտեր:

— Այդչափ բան չգիտնալ, ընկերներուդ անունը բաել մէջէն ելլել վէսաէլամ. տեսա՞ր որչափ դիւրին դործ է. 1000 սոկի և 10 սոկի ամսականի փոխարէն :

— Եյս քսան օրուան մէջ ըսել է քու ապուշութեամբ չկրցար զիս ճանչնալ, ես աղքատ, բայց սիրտով այնքան հարուստ եմ որ բռնապետդ իսկ այնչափ միլիոններ չունի. այս տեսակ թուղթի և քուրջի կոորները մրայն ձեզ նման . . . աչքին արժէք ունին : Դուք որ բնականէն կաշառակեր ու զեղծարար ծնած էք, դուք որ անխիղճներ և մարդկութեան նախատինք էք :

Տէրվիչ աթոռին մէջ ընկղմած, այս նախատինքներու տարափին ներքեւ սմքած էր. նստած տեղէս վեր ելայ տատմներս կրծաելով լսի.

Բոչ տեսնեմ ի՞նչպէս վարուիմ քեզի հետ, զիս դուածան կը կարծես հէ :

Թղթադրամներու վրայ թքնելով Տէրվիչի քիթին բերնին նետեցի :

— Հիմա գնա այդ . . . Սուլթանիդ տեսածիդ պէտ պատմէ :

Տէրվիչ սկսաւ թղթադրամները գետնէն ժողվել, իսկ ես սենեակէն դուրս ելայ և ժողավարան մտայ, ինչպէս կ'երեւէր. Սպարաաւո Սլի Սալու փաշան տեղեկութիւն ունէր ինդիրէն, իր դէպի դուռը նայուածքը այնպէս ցոյց կուտար. դէմքս տեսնելուն պէտ ժամանաւ և սեղանին վրայէն թուղթ մը առնելով կարդալ կեղծեց :

Քանի մը վայրկեան վերջ Տէրվիչը եկաւ և իր աժոռոր նստելէ վերջ Սպարապետը դէպի զինքը ծուելով կամացուկ մը լսաւ.

— Ի՞նչ եղաւ, ի՞նչ ըրիք :

— Զե՞ս գիտեր այս ի՞նչ ծաղիկ է, ասոր հետ ուրիշ կերպ վարուելու է :

— Ես ձեզի չըմի՞ թէ մի՛ փորձէք, անօդուաւ է :  
— Ես ասկէց վերջը լնելիքս գիտեմ, լսաւ Տէրվիչ :  
Զեռքերս խաչաձեւ սրտիս վրայ դրած սպանական ձեւով մը լսի .

Ընելիքդ լսէ որ այս ժողովն ալ գիտնայ. ես գիտեմ արդէն ընելիքդ, մեղք որ այդ աստիճանին բարձրացած ես, ինձ կ'առաջարկիս որ այդ տեսակ ստորին միջոցներով ընկերներուս անունները տամ: Ի՞նչ ընեմ որ այսօր ձեռքդ ինկած եմ և դուն ուղածիդ պէս կը վարուիս հետս. պէտք է լաւ գիտնաս որ, ձեր այս ըրածները կը կայանան միայն իմ մահուանս մէջ: Ասմենէն վերջը մեռնիլ չէ, մեռնելէ ոչ թէ կը վախնամ, այլ կ'արհամարհեմ, այս գործին պատճառաւ մեռնիլն ինծի փառք և պատիւ է: Դէպի ժողով գառնալով, ահա իմ վերջին խօսքս, ուրիշ լսելիք մը ունիք :

— Ընկերներուդ անունները խոստովանիլու կը վերջացնէ ինդիրը, լսաւ հրամանատարը:

Նախ որ ես բռնապետութեան զոհ մ'եմ և այսափի օրէ ի վեր զիս անիրաւ կերպով կը չարչարէք: Իսկ եթէ կ'երազէք որ ընկերներուս անունը տալէս կախում ունի ազատութիւնս, ձեզ կը վստահացնեմ որ չարչար կերպով կը մխալիք. ձեր կարծած վատերէն չեմ և կ'զգուշացնեմ որ ուրիշ առթիւ այդ տեսակ առաջարկ մը չընէք ինծի. որպէս զի չսափառուիմ տարբեր եղանակներով ձեզ պատասխաննել:

Ժողովին մէջ առաջին անգամն ըլլալով խոր լուսեթիւն մը կը տիրէք:

Կարծեմ թէ ուրիշ հարցում մը չունիք և կ'արտօնէք որ բանաս երթամ: Ոտքի ելայ և զիս խուցս տարին:

Գիշերուան ժամը չորաք անցած էր, յանկարծ պահապանս զիս արթնցուց դրան առջեւ բանափ փոխանօրէնի տասնապետը կեցած էր:

Ահմէտ էֆ ն ձեզ կ'ուզէ լսաւ . //

իսկոյն հետեւեցայ տամնապետին , կը մասածէի թէ պիշերուան այս պահուն փոխ-տնօրէնը ի՞նչ ունի լսելիք . Զարչարանքէն զատ ուրիշ ի՞նչ կրնայ ըլլալ կը մասածէի :

Դուռնէն ներս մտայ , Ահմէտ էֆ ն աթոռ մը ցոյց տուաւ , սիկառ մը տալէ վերջ տամնապետին ապսպից որ սուրճ բերէ : Ահմէտ էֆ . երբ սկսաւ օրհասական խնդրին վրայ խօսիլ , ես իսկոյն հասկցայ որ գիշերուան այդ պահուն զիս իր սինեակը տանելուն պատճառը ինձմէ գաղտնիք մը առնել էր , իսկ երբ սնտուկին մէջէն օղիի շիշ մը և երկու գաւաթ դուրս հանեց . հասկցայ որ զիս գինովցնելու նպատակ ունի և թէ ինքը կրօնամոլ Թուրքերէն չէ :

Գաւաթներն իրարու ետեւէ լեցուեցան և պարպեցինք , ի մէջ այլոց ինքը քիչ մը իր կենսագրութիւնն ըրաւ , կ'երեւէր որ աղատամիտ մէկն էր , վերջապէս ինչ որ ալ րլար , ես իմ ծրագրէս չպիտի շեղէի :

Մէհմէտ էֆ ն պատուոյ խօսք առաւ ինձմէ , որ պէս զի եղած խօսակցութիւնները գաղտնի մնան : Պատուոյ խօսք տալէ վերջ , սկսաւ իր ըսելիքները , բայց գլուխը քիչ մը տաքցած էր օղիի աղդեցութիւնն :

Մօն Շեր Ճանկիւեան . շատ յուզուած եմ այսօր , և կը ցաւիմ որ այսպիսի դառն պարագայի մը մէջ իրարու կը ծանօթանանք , որովհետեւ դուն ալ ինձի նման երթասարդ և աղատամիտ մեկն ես , քանի որ սկիզբէն ի վեր քայլ առ քայլ հետեւած և տեղեկացած եմ հարցաքննութեանդ սկզբունքներդ կը պաշտեմ , ապացոյց կրած չարչարանքներդ , որ չկրցան ընկճել քիզ : Աղջութիւն . կրօնք ինձ համար նշանակութիւն չունի , այլ մարդկութիւն և կտրիճութիւն (իլիտիի) :

Շատ կը ցաւիմ որ բոնութեան և անիրաւութեան դէմ բողոքելով՝ վայրկեաններդ և օրերդ համրելու ասափ-ճանին հասցուցիր : Ես համոզուած եմ թէ ասկէց վերջը կարող էիր աւելի օգտակար գործեր ընել Ազգիդ և Հայրենիքիդ համար . թէեւ գժբախտութիւն մ'է ինձ համար , բայց ստիպուած եմ քիչ մը յառաջ երթալ և ներողութիւն խնդրելով լսել . Ա՛խ , մօն Շեր Ճանկիւեան , վառուած ես ...

Իր խօսքը ընդհատելուն համար երեսը նայեցայ . աչքերը արտասուքով լեցուած էին :

«Ա՛խ , մօն Շեր Ճանկիւեան . վառուած ես ացլեւս , թէեւ մահը ամենուս համար է . դու նպատակ մը և փափաք մը ունէիր , բայց աւազ չհասար . այո՛ , չհասար : Իսկ միակ բանը որ նպատակս է այս երեկոյ քեզի պիտի պարզեմ . այն է՝ ինչպէս ըսի , վերջացած է գրեթէ ամէն բան , պէտք է գիտնաս որ պատիժու մեղմացնող պարագաներ կան և թէ այդ բանին վրայ խորհութիւլ լաւ գիտեմ : Ընկերներուդ անունները յայտնել , ահա միակ միջոցը , ես հետաքրքիր եմ քեզմէ իմանալ , արդեօք ընկերներուդ անունները պիտի յայտնես :

Նատած աթոռիս վրայ սոսկում մը զգացի և խրոխագէմքով մը Մէհմէտ էֆ փ երեսը նայելէ վերջ ըսի .

Ուրախ եմ որ այս վերջին օրերուս կամ վայրկեաններուս մէջ ձեզ նման ազնիւ բարեկամ մը կ'ունենամ : Իմ նկարագրիս մասին ձեր կարգ մը արտացայտութիւնները չափազանցուած էին , բայց գալով միւսներուն , ուրախ եմ որ սիալած չէք . այո՛ այն անձն եմ որ ամբողջ էութեամբա բռնապետութեան և անիրաւութեան կատաղի թշնամի եմ : Գիտէք ձեր արտասուքները զիս ինչո՞ւ յուզեցին . անոր համար

որ բան մը չըրած կը մեռնիմ։ Գիտէք որ շատերը և նոյն իսկ ձեր ժողովին մէջ՝ պաշտօնապէս ինձ կը վերագրեն Պոլիսը տակնուվրայ ընողը։ Թէեւ ընելու նպատակաւ ճամբայ ելայ, բայց չյաջողեցայ. կ'ուզէք ճակատագիր ըսէք և կամ դժբախտութիւն այսօր անյաջողութեան զո՞ն մ'եմ և սիփուած եմ զլուխ ծռել դատավճռի մը, որ բոլորովին անիրաւութեան վրայ հիմնուած է, ըսել է եօ նահատակ կ'ըլլամ. քանի որ նպատակիս չկրցայ համնիլ։

Քանի որ իրողութեան մը հանդէպ կը գտնուիմ և քանի որ խիզճս հանդարատ է դէպի սկզբունքս, քանի որ ուտիսադրուժ մը չեմ, ոուր գնդակ, կախաղան ատոնք բոլորն ալ իմ աչքիս նշանակութիւն չունին երբեք. և ոչ սոսկում ալ կ'ազդեն։

Քանի որ ինձ համար կախաղանը որոշուած է, ես գոնէ ձեզ նման ազատամիտներէն աւելի բարեբախտ և երջանիկ կ'ըլլամ որ կախաղանի սիւներուն ներքեւ աչքերս կը փակեմ այլեւս չտերնելու այն անիրաւութիւններն, անարդարութիւնները և հալածանքները որոնք սիսթեմաթիք կերպով կը գործադրուին, հանդէպ այն ազգին որ դարերերէ ի վեր ամենահաւատարիմ հպատակն եղած է, անթիւ ծառայութիւններ մատուցած է այս Պետութեան, իսկ եթէ յանցանք մը ունեցած է իր Հայ ըլլալն է։ Դուք դժբախտ չպի՞տի զգաք ինքինքնիդ երբ տեսնէք թէ ձեր թուրք կառավարութիւնն իր այս ընթացքով դէպի քայքայում, դէպի կործանում պիտի ներթայ։ Դուք այսօր հարիւրապիտ մ'էք և այսչափ բանտարկեալներ ձեզի յանձնուած են. փորձեցէք անգամ մը այս բանտարկեալները նեղել, չարչարել խոշտանգել, վերջապէս այդ բոլորէն վերջ գործադրեցէք այն միջոցները որոնք իրենց

գոյութեան, մարդկութեան և զգացման վտանգաւոր և անտանելի դառնային. չէք կարծեր որ օր մը այդ բանտարկեալները ըմբոստանան ձեր թէմ։ Գիտէք երբ ձեր ընթացքը ծայրայեզզութեան հասցնէք անոնք ի՞նչ պիտի ըսեն «Ե՛ն, այլեւս անտանելի է այս վիճակը ի՞նչ միթէ գերի ենք. չէ՛, կ'ըմբոստանանք և մեզմէ ողջ մնացողները իբր մարդ թող ապրին . . . Անչուշտ գուք հասկցաք թէ ի՞նչ ըսել կ'ուզեմ։ Թող վիրաւորիչ չըլլան իմ խօսքերս ձեզ համար, երբ ըսի թէ ձեր այս կառավարութեան պաշտօնեաները իրենց այս ընթացքով դէպի անկում կը տանին ձեր Պետութիւնը. Թերեւս գուք ինձմէ աւելի լաւ գիտէք այս պարագաները. իսկ ես տարիներէ ի վեր հետամուտ ըլլալով՝ քիչ շատ այդ համոզումը գոյցուցած էի, բայց հիմա բացարձակապէս կը հաւտամ այլեւս։ Զէ՞ որ քսան օրէ գործ ունիմ ձեր բարձրագոյն մէկ ժողովին հետ և հիմայ կը ներէք ըսելու որ, ձեր մէջ երկրին և Պետութեան շահերը մտածող չկայ. տեսէք ձեր այս ժողովին մէջ միայն մէկ մարդ կայ մտածող. ըսել է մէկ տամներորդն իսկ չի մտածեր. ուրեմն ի՞նչպէս կ'ուզէք որ ձեր Պետութիւնը դէպի անկում չերթայ և . . .

Մէհմէտ էֆ ն ճակատս համբուրեց և բսաւ.

Ա՛խ, շատ ճիշտ են ձեր ըսածները մօն եեր Ճանկիւթեան։

Մէհմէտ էֆ ն երբեմն երբեմն օղին կը ճնկէր և այնչափ լարուած ուշադրութեամբ մը մտիկ կ'ընէր ըսածներս, որ բնաւ անգրադարձած չէր թէ առաւօտ եղեր է արդէն, ու ըսաւ.

Օհօ, առաւօտ է եղեր, ես խապար չունիմ. աման, բոլիսդ գնա մի գուցէ անօրէն հազարապետը գայ և մեզի այս վիճակին մէջ տեսնէ։ Նորէն կը տեսնուինք ուրիշ գեշեր մը։

Ես ոտքի ելած երբ ձեռքը սեղմեցի, Մէհմէտ  
էֆ. ներողութիւն խնդրեց ինձմէ (ինչպէս կ'երեւէր,  
ներողութիւն խնդրելու պատճառն այն էր որ յանդգնած  
էր ինձմէ ընկերներուս անունը հասկնալ) :

Անփոյթ կերպով և քմծիծազով մը ըսի .

Ներողութիւն խնդրելու բան չկայ, պարզ տե-  
սակցութիւն մ'էր մեր ըրածը :

Տասնապետը կանչեց և հրամայեց որ զիս «բօլիս»  
տանի :

Ընկերներուս երկառղ մը հասցնելու միջոց մը գըտ-  
նել անկարելի էր :

Կը մտածէի թէ դատապարտութենէս առաջ պիտի  
արտօնեն զիս խօսելու : Վերջապէս կը մտածէի, քանի  
որ զիս կը կաշառէին ընկերներուս անունը յայտնելու  
համար, ըսել է նաթուրեանի . Տաճատի ու Մամբէի  
վկայութիւններով բաւականացած էին և զիս դատա-  
պարտելու որոշումը տուած էին :

Առաւօտ էր . վայրկեանէ վայրկեան կ'սպասէի  
հաղարապետին գալուն և զիս հարցաքննութեան տա-  
նելուն : Հազարապետը կ'ուշանար ինչո՞ւ, չէի գիտեր :  
մինչեւ երեկոյ սպասեցի, նորէն ի գո՞ւր : Զերբակալ-  
ուելէս ի վեր առաջին անգամն էր որ զիս հարցաքննու-  
թեան չէին հաներ . ուրեմն ենթադրութիւն չէր ըրածու,  
այլ իրողութիւնը : Հարցաքննութիւնու վերջացած էր  
այլ եւս :



### Է.՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Ժողովասրահէն ներս մտած պահուս Տէրվիշ այն-  
պիսի գիրքով մը նստած էր որ, կարելի չէր աչքէ  
վրիպիլ . մինչեւ այդ օրը Տէրվիշ փաշա այդ տեսակ  
գիրք մը առած չէր, և ոչ ալ այդչափ լաւ տրամադրութիւն ունեցած էր: Թուղթ մը կար ձեռքը :

Սթոռին վրայ նստելէս վերջ Տէրվիշ ձեռքի թուղ-  
թը բացաւ և գրութեան ներքեւ գտնուած Աշքեան  
Պատրիարքի, Տաճատ Վարդ-ի, Մամբէ Վարդ-ի .  
Սուքիաս Քահանայի և Լուսարար Յովհաննէսի կնիքն  
և սարապրութիւններն ինձ ցոյց տալէ վերջ՝ քար-  
տուղար հարիւրապետին սոււաւ որ կարդաց :

Թուղթի պարունակութիւնը բաւական երկար էր,  
Հնչակեան կուսակցութեան մասին կը խօսէր՝ մանրամասն  
և նոյն իսկ չափազանցեալ, ցոյցի նկարագրութիւնը,  
վերջապէս մինչեւ հոն, ուր զիս կառք դնելով՝ Յոյնին  
տունէն հեռացուցած և Սպարապետութեան Դուռը  
տարած էին: Մասնաւոր ճիգ մը կար թափուած, Հըն-  
չակեան կուսակցութիւնը նաևմացնելու և զիս դատա-  
պարտել տալու . գրութիւնը կը վերջանար զրեթէ հե-  
տեւեալ կերպով:

Մեր այս ըսածներուն իրականութիւն և անսխալ  
ըլլալուն համար, մեր խղճի հանդարտութեամբ կը վկա-  
յենք, և եթէ պէտք զգացուի, պատրաստ ենք ան-  
ձամբ ալ վկայել :

Մեր կղերական դասին սոյն վկայութիւնն օրինա-  
ւոր և կատարեալ էր այլեւս . բնաւ փախուստի ճամ-  
բայ չունէի:

Այդ հոչակաւոր գրութիւնը կարդացուած պահուն  
և կարդացուելէն հինգ վայրկեան վերջը սրահին մէջ

գերեզմանային լուսութիւն կը տիրէր . զրեթէ ամէնքն ալ գլուխնին կախած կը մտածէին : Ինչպէս կ'երեւէր ամենէն շատ ազդուողն էր Սլի Սայիլ փաշան :

Տէրվիշ փաշա ճիշդ հնդկահաւերուն պէս փքացած, խրոխա դէմք մը առած ու աչքերը դէպի սենեակին ցեղունը յառած սկսաւ մենախօսել .

«Թող ամէն ոք չկարծէ թէ դիւրութեամբ կարելի է աստիճանի բարձրացում և պատուանշաններ ձեռք բերել, ասոնք ամենքն ալ գործունէութեամբ և խելքով կարելի են : Քա՛նի քա՛նի դժուարին գործեր երեւան հասած եմ, որ այս աստիճանին հասած եմ. այդ տեսակ գործերէն մէկն ալ այս էր . որուն համար Ն. Վեհափառութիւնը զիս իրեն փոխանորդ կարգեց, վստահելով իմ տաղանդիս և նրբամտութեանս . ուշրախ եմ այսօր որ այս դժուար գործը վերջացած է այլեւս, կը մնայ պարտ ու պատշաճն տնօրինել :

Տէրվիշ դէպի ինձ դառնալով ըստ .

— Կարդացուած գրութիւնը մտիկ ըրիր : Հիմա կրնա՞ս այս վկայութեան բան մը լսել և օձիքդ ազատել :

Տէրվիշ ոտքի ելաւ ձեռքերը եաին կապած, գնաց պատուհանէն Պայազիտի հրապարակը դիտել :

Տէրվիշ իր մենախօսութիւնը լրած միջոցին շատ բնական էր որ ես ալ ունենայի իմ ներքին մտածմունքներս . որովհետեւ ամենասոսկալի ճշնաժամ մը կ'անցունէի և ինչ որ ալ մտածէի՝ չէի կրնար որոշ եղբակացութեան մը յանդիլ : Ուստի Տէրվիշ այդ մտածմունքներս ընդհատելով ըստ .

— Քու պատասխանիդ կ'սպասեմ, ըսէ լսելիքներդ որ լսենք:

— Զեր յատկութիւններո՞ւ մասին կուզէք որ ես ալ քանի մը խօսք ըսեմ :

— Ինչո՞ւ չէ :

— Այս, ես ալ ժամանակին ձեր մասին բաներ մը լսած եմ :

— Ի՞նչ լսած ես :

— Ալպանիոյ մէջ անկարգութիւն մը պատահած է և անոնց վրայ արշաւող զօրքերու հրամանատարը եւ զած էք :

— Այս, այդ թէեւ ինձ համար աննշան, բայց շատերու կարծիքով իմ քաջագործութիւններէս մէկն է :

— Բայց ձեր կարծածին նման գաղափար կազմած չեմ այդ գործին նկատմամբ, այլ ընդհակառակին բոլորովին տարբեր գաղափար մը, ինչ որ արդէն ուրիշները ներչնչած են ինծի : Ինչպէս լսած եմ, Սլպանիս երթալով իշահ կառավարութեան ձեր պաշաօնը կիքարկելու փոխարէն, ընդհակառակն տարբեր կերպով վարուած էք այդ խեղճ Արնաւուաններուն հետ : Ամէն կողմ խողխողումի սրամմալիկ տեսարաններ պարզած էք . աւարի ու քանդումի և արհաւիրքի յայտնի ապացոյցներ ու նշաններ թողնելէ վերջ մեկնած էք . ուստի ասոր քաջագործութիւն և գործունէութիւն չեն ըսեր, այլ անգիտութիւն և անիրաւութիւն :

— Բոլորովին տարբեր պատամած են քեզի, բրածնիս բարեկարգութիւն է եղած և քանի մը ըմբաստներ ձեռք անցուցած ենք . եղածը այսչափ է :

— Ես ինձ պատմուածներն աւելի հաւանական կը նկատեմ քան թէ ձեր ըսածնիրը, որովհետեւ պարագայ մը կայ որ կը հաստատէ թէ ձեր . կողմէ գործադրուածը անգիտութեան արդիւնք է :

— Ի՞նչ է, ես չեմ յիշեր :

— Զէ՞ մի որ Առնաւուանները ձեր մեկնելէն վերջ ձեր զաւակը ձեռք անցնելով իբր վրէժինդրութիւն

անոր մոթը կը քերթեն և կաշին մէջ յարդ լեցնելով  
ձեզ կը զրկեն : Իմ կարծիքովս Առնաւուտները պիտ  
մը գործած են՝ ձեզ դէմ ունեցած ատելութեան պատ-  
ճառաւ իրենց վրէժը ձեր զաւակէն չպիտի լուծէին,  
որովհետեւ ձեր զաւակը բնաւ պարտաւոր չէր ձեր ը-  
րածին պատիժն ինք կրելու : Յաւեցայ ձեր զաւկին  
համար, թերեւս անիկա կրնար պարկեշտ մէկն բլլալ :

— Յաւեցար, հէ՞ , կը հասկնամ ըսածդ, բայց  
սուտ է, այդպէս բան չկայ :

— Ես արդէն ականատես եղած չեմ, այլ ուրիշ-  
ներէ լսած եմ.

Այս պատմութիւնս յիշելուս նպաստակն էր Տէրվի-  
շի սիրտը կոկծեցնել, եթէ ոչ բնաւ կապակցութիւն  
չունէր ինդրին հետ :

Արդէն Աշրդեանի զրկած տեղեկագրէն ազդուած էր  
Ալի Սայիս փաշա, իսկ Տէրվիշի այդ գոռոզ մենախօ-  
սութիւնն աւելի գէշ ազդեց իր վրայ, ուստի խօսքս  
իրեն ուղղելով ըսի :

— Փաշա՛ էֆէնտի, կարծեմ հարցաքննութիւնս  
վերջացած ըլլալով կարգն եկած է ինձ վերջին խօսքս  
բաելու և լսա օրինի պէտք է լսէք :

Ալի Սայիս փաշա խօսքը ժողովին ուղղելով .

— Հստ օրինի խօսքը ձանկիւլեան էֆ դն է կար-  
ծեմ, կ'արտօնէք որ խօսի :

Բացի Տէրվիշէն ամենքն ալ «Այո՛, այո՛, պէտք  
է լսենք իր վերջին խօսքերը», ըսին :

— Ուրեմն այլ ես գործս հսու վերջացած է ձեր  
միաձայն հաւանութեամբ, կարգն եկած է վերջին  
խօսքս լսելու Սուլթանին ներկայութեան, ուստի  
պատրաստ եմ Ն. Վեհափառութեան ներկայանալու :

Տէրվիշ փորձեց վրաս յարձակելու և զիս լուցնե-  
լու, ես առանց տեղէս շարժելու ըսի :

Ժողովը միաձայնութեամբ հաւանեցաւ վերջին  
խօսքս արտասանելու, գուշք բնաւ իրաւունք չունիք  
միջամտելու, քանի որ վերջին խօսքս ինձմէ կախում  
ունի . ես որոշած եմ որ Սուլթանին ներկայութեան  
խօսիմ:

— Այդ անկարելի լսաւ Տէրվիշ :

Իսկ ես կ'ըսեմ որ կարելի է :

— Դուն ո՞վ կ'ըլլաս որ Սուլթանին պիտի ներկա-  
յանաս :

Եթէ գուն մինչեւ այսօր զիս չնանչցար հոն  
պիտի ճանչնաս :

Սպարապետը միղմ կերպով մ'ըսաւ .

— Զեզի Սուլթանին տանելու համար մասնաւոր  
իրատէ մը պէտք է :

Զէ՞ մի որ Տէրվիշ փաշա փոխանորդ է, կրնայ  
զիս տանիլ :

— Ես փոխանորդ եմ ձեզ հարցաքննելու համար.  
Եթէ ուզեմ կը տանիմ . ձիերուս ուռերը չեն յոգնիր  
եա :

— Քանի որ գուշք տանիլ չէք ուզեր, ուրեմն ես  
ալ այստեղ խօսիլ չեմ ուզեր :

— Զէ՞ մի որ Վեհափառութեան պէս քեզի  
կախելու, իրատէ պիտի լնէ :

Այդ խօսքը մեռնելէ վախցողին ըսէ :

Սպարապետը ժողովին կամքն առնել ուզեց զիս  
Պալատ տանելու համար, ամենքն ալ մերժեցին :

Սուլթան անգամ ըլլալով դադար տուին ժողովին .  
մասնակի խօսքերն ու համոզելու փորձերն ո՛ւ են  
կերպով իմ վրայ չկրցան ազդել :

Հիւսէյին Սըտգին սկսած էր իրենց յաջողութեան վրայ ճառել . ինք որ քանի անդամներ հարցումներ ուղղած ինծի և պատասխանը առած , դարձայ իրեն ըսի .

Լսուած համբաւիդ չափ չես եղեր . ո՞ւր էր կարողութիւնդ , ի՞նչ կրցար ընել . զրօ ես եղեր խապար չունէինք :

Դադարը վերջացած էր , կրկին ուզեցին զիս խօս սեցնել . նորէն նոյնը պատասխանեցի . Տէրվիշ նորէն միւսներուն խօսքը ընդհատելով ըստ :

— Քանի որ կը փափաքիս վերջին խօսքդ Սուլթանին ներկայութեան ըսել , անոր մէկ գիւրին միջոցը կայ . քարտուղարին հետ քովի սենեակներէն մէկը կ'երթաք քու խօսքերդ թուղթի մը վրայ գրել կուտաս , կ'ստորագրես պահարանի մը մէջ գնելով կը փակես ինծի կուտաս և ես ալ հիմա անիկա Սուլթանին կը տանիմ ու պատասխանը շուտով կը բերեմ :

Այդ ըստ երկար և ձանձրացուցիչ կ'ըլլայ , հիմա զիս կառքը կը զնես Պալատ կը տանիս և ինդիրը կը վերջանայ :

Վերջապէս անկարելի եղաւ զիս համոզել . Տէրվիշ ստիպեալ ըստ :

— Ուրեմն ես հիմա Պալատ կ'երթամ և դիմում կ'ընեմ Սուլթանին . եթէ իրատէ ընէ քեզի Պալատ կը տանինք :

Արդէն Սըրգեանի զրկած տեղեկագրին պարունակութիւնը լսելէս վերջ ամբողջ էսւթեամբս շանթահարուած էի . միշտ կը ջանայի ներքին ատելութեանս ու կատաղութեանս պութկումը զսպել , այն աստիճան յուզուած էի որ բարկութիւնս կը պայթէր , բայց ի՞նչ օգուտ ձեռքս ճար մը չկար :

մինչեւ վերջը պաղարիւնութիւնս պահել , որպէս զի յուզումներս արգելք չըլլային զիս Սուլթանին ներկայութեան տանելուն . արգէն երբ յաջողէի Սուլթանին ելլել , այն ատեն էր որ ամբողջ ատելութեանս ու վրէժինդրութեանս մազձերը պիտի թափէի . ահա թէ ի՞նչո՞ւ ինքինքս զսպած , պաղարիւնութիւնս պահած և մրնչեւ խուցս եկած էի :

Բօլիս հասնելուս պէս ընկճուած և խիստ յոգնած վիճակով մը ի՞նքինքս խոտէ խշտեակին վրայ ձգեցի ու պառկեցայ :

Զնայելով որ տեղեկագրին ընթերցումը քանի մը ժամ առաջ տեղի ունեցած էր , մինչեւ այն ատեն կարծես տեղեկագրին ամէն մէկ բառերը շատ որոշ կերպով ականջիս մէջ կ'արձագանդէին և կը լսէի : Տեղեկագրին ներքեւ ստորագրողներուն անուններն երբ կը լիշէի , խուլ կերպով կը մռնչէի , սիրտս կը գալարուէր և ձեռքերովս կուրծքս կը տրորէի : Յուզումն և բարկութիւնս իր գագաթնակէտին հասած էր այլ եւս . տեղեկագիրն իմ վրայ այնչափ գէշ ազգած էր որ . մտածելէս ուզեղս կը պայթէր , բայց ի՞նչ օգուտ ձեռքս ճար մը չկար :

Տէրվիշի ըստ ճիշտ էր այլեւս փախուստի միջոց չկար ինծի : Եթէ ինդիրը անձնականիս վերաբերէր , բնաւ փոյթս չէր եւ այնչափ յուզուելու ու ինքինքս տանջելու բնաւ տեղի չկար . որովհետեւ ես արգէն օրեր առաջ իմ աչքիս առջեւ պատկերացուցած էի կախազանը , առւր և գնդակ , վերջապէս պիտի մեռնեի , ես այս համոզման վրայ կեցած էի՝ առանց մազի մը չափ ընկրկելու : Զիս յուզով և տանջող պարագան այն էր թէ , զիս մահուան գիրկը նետելու ջանքեր կ'ըլլային իմ ազգիս Պատրիարքէն , վարդապետներէն և քահա-

նաներէն . բնական է որ ասոնց վախարէն եթէ ըլլային քանի մը Նաթուրեաններ ես այնչափ չպիտի յուզուէի . այդ Նաթուրեանները կրնային ապուներ և վախեր ըլլալ ամենքն ալ լոկ իր անհատ իրենց անհատական կեանքին մէջ , բայց ինչպէս կարելի էր չը յուզուէլ որ այդ վկաներս Հայ աղգին պետք ու զեկավարը , Հայ աղգին հովիւները և առաջնորդներն էին :

Կը մտածէի թէ որչափ որ իմ մասիս վկայողները կը պատկանին կղերական դասակարգին այդ դասակարգին մէջ կը գտնուէին Խիլմեաններ , Սրուանձտեանցներ և ուրիշ շատ կղերականներ՝ որոնց աղգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը բնաւ կասկածի ներքեւ չէր կրնար ըլլալ , և բնական էր որ ես բացառութիւն յարգէի բառին լայն իմաստովը , և պէտք չէր որ տարուէի պահ մը ենթադրելու թէ Սշրգեանի , Տաճատի և Սուքիասի արարքները կրնային մազի չափ ստուեր ձգել միւս մաքուր և ազնիւ կղերականներու վարքին ու բարքին վրայ : Այդ մտածմունքս ինծի միիթարական կը նկատէի :

Ձերբակալուելէս ի վեր այս տեսակ ճգնաժամի մը մէջ գտնուած չէի և ոչ ալ այնչափ ինքզինքս չարչըրկած էի : Առաջին անգամն ըլլալով այլեւս չկրցայ կատաղութիւնս զսպել կիրքիս զոհուեցայ և արտասութիւնս սկսան աշքերէս վազել . կուլայի մտածելով թէ ըրած գործս ո՛չ փառքիս ոչ ալ անձնական օգտիս համար էր այլ լոկ իբր անհատ ուզած էի պարտականութիւնս կատարել : Ուրեմն , կը խորհէի ինչո՞վ մեղաւոր էի որ Պատրիարքը իրեններով որոշած էին զիս դատապարտել տալ : Կուլայի որ Սշրգեանը իր խումբով զիս մահուան դատապարտելու կաշխատէր , իսկ անդին Հայ ժողովուրդը իր դժոխային կեանքի բարե-

փոխումը , ինչքի և պատուոյ տպահովութիւնը ձեռք բերելու յոյսն իր պետին՝ Սշրգեանի վրայ դրած և ամէն ինչ անդէ կ'ապասէր ... :

Պալատ երթալու և Սուլթանին ներկայանալու յոյսով օրորուելով գիշերն անցուցած էի : Սուլթանին ներկայանալով Վարիչ Մարմայն կողմէն ինծի արուած պաշտօնը կատարած պիտի ըլլայի . թէեւ փոքրիկ չեղում մ'էր որ Սշրգեանի հետ չէի ներկայանար , այդ պարագան իր պատասխանատութիւն արգէն չէր կրնար ինծի վերագրուէլ , քանի որ կամքէս անկախ էր :

Ամբողջ 22 օր աղտոտութեան և գարշահոսութեան մէջ տապլտկուած զիս Սուլթանին պիտի ներկայացնէին : Բայց ամենէն մտահոգ պարագան այն էր որ Թուրքերէն պէտք եղած կերպով լաւ չպիտի կրնայի խօսիլ . կը մտածէի թերեւս թարգմանի միջոցաւ խօսեցնել տան :

\* \*

Փողովարահին մէջ գտնուած աթոռս նստելէս վերջ Տէրվիշ դաժան դէմքով մը հրամայեց որ խօսիմ : Տէրվիշ այդ հրամանը ունեցած յոյսիս փճացումն էր , և այնպէս ալ եղաւ : Իբր թէ բռնապետ Համբուլը բացարձակապէս մերժած էր զիս իր ներկայութեան ընդունիլ : Եթէ ժողովը յարմար կը տեսնէր վերջին խօսքերս լսել լսու , իսկ եթէ ոչ , այնչափ ալ կարեւորութիւն չունին եղեր վերջին խօսքերս Տէրվիշ իր այս խօսքերուն ճշգութեանը մասին երդում ըրաւ :

Քիչ մը եւս յամառեցայ և պնդեցի , բայց ի զուր ժողովը գրեթէ միաձայնութեամբ որոշեց իր ներկայութեան լսել իմ վերջին խօսքերս :

Ուրեմն կ'ուզէք որ հոս ըսեմ վերջին խօսքս : Այս' , ընին ամբողջը միասին :

Փաշաներ, իմ վերջին խօսքերուո անցնելէ առաջ՝ կ'ուզեմ երկու խօսք ըսել:

Տէրվիշ փաշան այս գործին յաջողութիւն իրեն վերագրեց, և հիմա կ'երապէ ըլլալիք վարձատրութեան: Այդ իրեն գործն է, ևս չեմ խառնուիր:

Տէրվիշ փաշա այս գործին մէջ բնաւ դեր մը չըցաւ իսազալ, որովհետեւ անկարող էր: Ապացոյցը կ'ուզելք:

Յոյցին օրը ամբողջ հինգ ժամ իր աչքին դիմաց նստած իր քիթին ինդացի, հետեւաբար Տէրվիշ փաշա կը սխալի երբ յաջողութիւնն իրեն կը վերագրէ:

Անշուշտ կը ներէք ինծի որ խօսքերս քիչ մը դըժուար պիտի հասկնաք կը ցաւիմ որ վազափարներս լաւ չպիտի կարենամ պարզել քանի որ թուրքերէն շատ լաւ չեմ կրնար խօսիլ:

Եեր այս յաջողութիւնը կը պարտիք Աշըզեան խումբին. որչափ որ այդպիսիներ գանուին Հայոց մէջ, և այդ կարգի վատ ու ստորին մատնիչներ գոյութիւն ունենան, բնականաբար դուք պիտի յաջողիք և ինձ նմանները կաշկանդուած պիտի տեսնէք միշտ ձեր առաջ, հիմա տեսա՞ք յաջողութեան գաղտնիքն ուրէ է: Բայց ես ձեզ բացարձակապէս կը վստանեցնեմ որ, այդ խմբակէն և ոչ մէկը անպատիծ պիտի մնայ, անոնք ամենքն ալ սսակալի կերպով պիտի պատճուին. զանոնք պիտի պատճէ այն իսւսակցութիւնն որուն պատկանելու պատիւն ունեցած եմ, մանաւանդ որ անոնց պատճուիլը դաս մը պիտի ըլլայ ուրիշ Աշըզեաններու. եթէ երբեք կը դանուին և կան:

Հնչակեան կուսակցութեան մը գոյութիւն ունենալն արդէն գիտէք: Կուսակցութիւնն որոշած էր ցոյց մ'ընել և այդ ցոյցը զեկալարելու պաշտօնն ինձ յանձ-

նուած էր, բայց չթողուցիք որ պաշտօնս լիովին կատարեմ. թէեւ ձեզի դժուար կը թուի այս կարգի գործերը. բայց ինծի և ընկերներուս շատ հեշտ և անհան են. չարչարութիւն ու մեռնիլը մեզի համար բնաւ նշանակութիւն չունին և չպիտի ունենան, քանի որ որոշած ենք օր մը չէ օր մը մեր նպատակին հասնիլ, ի՞նչ գնով ալ ըլլայ: Ուստի կուսակցութեանս և իմ մասիս այսչափ բացարձութիւն տալս բաւական համարելով գաւնամ այն կէտին թէ՝ ինչո՞ւ կազմակերպեցինք այս ցոյցն և թէ ի՞նչ կ'ուզենք ձեզմէ, որ ստիպուած էք տալու:

«Օսմ. Կայսրութեան նպատակութիւննիս կ'սկսի մեր պապերէն՝ այսինքն հինգ վեց դար առաջ. ձեր կայսրութեան ամենէն հաւատարիմ և օգտակար հպատակը մենք Հայերս եղած ենք, ինչ որ չէք կրնար ուրանալ. ամենէն նպաստաւոր և արդիւնաւոր ծառայութիւնը մենք մատուցած ենք ձեզի. աս ալ պարզ ձշմարտութիւն մ'է: Գացէք ձեր պատմութիւնը կարգացէք, հոն պիտի տեսնէք ըսածներս:

«Յանկարծ զրութիւնը փոխուեցաւ և զուք սկսաք կասկածանօք վարուիլ դէպի այդ գարաւոր վստահելի Հայ ազգը. իսկ այս բանապետ Համբար գահ բարձրանալէն յետոյ իր առաջին գործն եղաւ հալածել Հայ ազգը. ասով ալ չգոհանալով սկսաւ Հայերը բնաշինջ ընելու ծրագիր մը գործադրել: Հայաստանի մէջ գլուխուած բարբարոս և արիւնզակ Քիւրտերուն հրահանդ արուեցաւ մեր վանքերն ու եկեղեցիները պղծել. մեծէն մինչեւ փոքրը մորթել ոչխարիներու նման, առեւանգել բռնաբարել սանձարձակ կերպով, իսկ զովութեան և աւարառութեան չափն ու սահմանը չկայ արդէն. այդ մասին բան մը ըսել տեւլորդ է. մէկ խօս-

քով Հայաստանի մէջ ինչքի, կեանքի ևւ պատուոյ տպահովութիւն չմնաց, Հայ արիւնով լեռներ ու դաշտեր ներկաւեցան. բողոքեցինք, ինդրեցինք, բայց մեր այս բոլոր բողոքներն անլսելի մնացին և այդ առթիւ չարագործներէն ու ոճագործներէն և ոչ մին պատժուեցաւ, թարմ օրինակ կ'ուզէ՞ք. ահա երէկ ձեր քթին տակ ոչ միայն Հայերուս, այլ արար աշխարհի առջեւ կատարել տուիք Մուսա պէյի մը կատակերգութիւնը:

«Ինքնապաշտպանովթեան համար պարզ հացի դաշտակ մը ունենալիս չարտօնուեցաւ մեզի, քանի որ հազարաւոր զինեալ Քիւրտերէ պաշարուած էինք: Իսկ Բնչ որ անտանելի էր մեզ համար, մեր պապերէն ժառանգութիւն մնացած հողերը մեզմէ խլելով Քիւրտերուն և Մուհամեդիրներուն սկսաք տալ. ասով երկունպատակ հետապնդեցիք. Հայ շինականին միակ ապրուստի միջոցն եղող հողն առնել, որպէս զի թշուառանայ ու աղքատանայ և մէկ խօսքով ապրուստի միջոցէն զրկուի, կամ այն է զդուելով ձգէ իր հայրենիքն ու հեռանայ:

«Ուրեմն ըսել է Հայաստան գժոխքի վերածուած էր և գրութիւնը անտանելի կը դառնար. հետզհետէ բաժակը լեցուելու կ'սպասուէր և գուք այդ բանը չուշացուցիք: Արդարութիւն կայ և կը գործադրուի ըսելով միամիներու աչքին փոշի փշելու նպատակով Մուսան Պոլիս բերել տուիք դատելու և դատապարաելու համար: Մուսա պէյը անպարա արձակելնիդ ամենէն ցայտուն ու ամենէն որոշ մէկ ապացոյցն էր որ տուիք ամբողջ աշխարհն թէ այս երկրին մէջ Արդարութիւնը գոյութիւն չունի, և գուք որչափ որ ապրիք, այդ սեւ արատը ձեր ճակախն վրայ խարանած պիտի մնայ:

«Դուք կը կարծէիք (խօսքս Տէրվիշին ուղղելով) թէ ձեր իսկ մասնակցութեամբ Պալատին մէջ սարքուած դաւադրութիւնը մեզմէ գաղտնի՞ պիտի մնար. Մուսա պէյի նման հոչակաւոր աւազակ մը և ոճրագործ մը վարձաարելով կ'ուզէիք կրկին Մուշ զրկել որ համ գանուած Հայերը բնաջինջ ընէ: Ահա հրաւայս ժողովի ներկայութեան ձեզի կը հարցնեմ. Ուր է Մուսա պէյը, ուր զրկեցիք, ինչո՞ւ զրկեցիք, զրկեցիք որ ընդհատուած վայրագութիւնները շարունակէ: Մուսան ճամբայ ելած է Սերասախոյ ճամբավ Մուշ երթալու: Ձեզի կը հարցնեմ Տէրվիշ փաշա, եթէ քաշութիւն ունիք հարցումիս պատասխաննեցէք և ըսածներս հերքեցէք: Ուրեմն լսելովիդ կը նշանակէ ըսածներս կը հասաստէք. հիմա կը տեմնեմ որ քիչ մը խորհելու կարողութիւն ունիք, որովհետեւ եթէ փոքրիկ դիտողութիւն մը ընէք ըսածներուս մասին, լաւ համոզուած էք որ ամենաջախջախիչ փաստերով պիտի ապացուցանեմ:

«Մուսա պէյի դատավարութեամբ արդէն բաժակը լեցուեցաւ, իսկ Մուսան կրկին Մուշ վերադարձնելով բաժակը յորթեցաւ, և ահա այդ պատճառաւ էր որ ուզեցինք այս ցոյցն ընել և իսկոյն գործի ձեռնարկեցինք, և հիմա պատիւ ունիմ պաշտօնապէս ձեզ յայտարարելու թէ՝ ցոյցին զեկավարներէն մին ես եմ:

«Կը յիշէ՞ք քանի՛ քանի՛ անգամներ իբր յանցանք մը երեսիս զարկիք թէ մենք անդութներ, անխիզձներ ենք եղեր որ դիտմամբ որոշած ենք եղեր ցոյցը ձեր նուիրական Գուրապան Պայրամի առաւատուն ընել, ձեր հանգէսը խանդարելու և նոյն իսկ այդ մեծ օրուան մէջ ձեզի ձեր ընտանեաց հետ կամ ապարանքին մէջ ճաշել չտալու համար: Պահ մը ընդունիմ մեզի վե-

բագրուած անզթութիւնը . իսկ հիմա ձեզի հարցնեմ :  
Ուրեմն դուք չափազանց անգութ և խիղճ ու զգացում  
չունիք եղեր որ մեր նուիրական օրերուն ո՛չ թէ մեր  
հանդէսներուն արգելք եղաք , այլ հազարաւոր Հայեր  
այդ օրերուն մէջ իրենց սուզը պահեցին և իրենց  
դժբախտութիւնը ողբացին : Այդ օրերուն հազարաւոր  
Հայերը իրենց տունէն դուրս ելլելու և իրենց նուիրական  
վայրը՝ եկեղեցին երթալու յանդգնութիւնը  
չունեցան . հազարաւոր Հայեր այն աստիճան կեղեք-  
ուած և հարստահարուած էին որ այդ նուիրական  
օրերուն ո՛չ կերակուր՝ այլ դամաք հացի պատռա-  
մր չգտան իրենց տան մէջ՝ իրենց զաւակներուն տա-  
լու գոնէ : Շատ ու շատ Հայերու հանդիպեցան այդ  
նուիրական օրերը . անոնք փոխանակ ուրախանալու ,  
ոճրագործներէն յօշոտուած իրենց սիրականներուն ար-  
իւնթաթախ դիակները առջեւնին դրած ողբացին ,  
Այդ վիճակը ձեզի պատահածին նման մէկ անգամ չէր ,  
այլ հարիւրհաղար անդամներ : Եթէ կ'ուզէք ըսկմ թէ ,  
այս' , դիտմածր այդ օր ընել որոշեցինք , որպէս զի  
գէթ այդ դասնութիւնը զգայիք :

«Հնչակեան կուսակցութեան պահանջմնագիրը ձեր  
ձեռքն ունենալով հանդերձ կ'ուզէք զանիկա խեղա-  
թիւրել և անոր տարբեր գոյն տալ և այդ մասին ինձի  
ահազին հարցումներ ընելով իմ միտքս չարչրկեցիք ,  
իբր թէ մեր նպատակն անկախութիւն , իշխանութիւն ?  
և թագաւորութիւն ? ձեռք բերել է . և այդ պատճա-  
ռաւ էր որ ցոյցը կազմակերպած ենք և ըմբռատու-  
թեան դրօշակը պարզած ենք :

«Մենք մեր պահանջմնագրով մեր իրաւունքին մէջն  
ենք ու ձեզմէ կը պահանջնենք :

«Իբր Օսմանեան հպատակներ մինչեւ հիմա մեր

պարտականութիւնը կատարած ենք անթերի , ատոր  
փոխարէն ըստ օրինի կ'ուզինք որ գործադրուի և կի-  
րարկուի մեր իրաւունքը , որով Հայերս իբր մարդ-  
ապրինք ինչպէս կ'ապրին ձեր հպատակ այլազան տար-  
բեր , այսինքն մեզի արուին մեր իրաւունքներ՝ բոլոր  
լրացուցիչ պայմաններով , որով ուրիշ պահանջ մը չէ ,  
այլ Հաւասարութեան գործադրութիւնը :

Կը պահանջենք , ինչպէս ունին միւս տարրերը՝  
կեանի , ինչի եւ պատույ ապահովութիւն , նոյնն ու-  
նենանք եւ մենք :

Կը պահանջենք , իսկոյն եւեթ վերջ տալ Հայաս-  
տանի մէջ տեղի ունեցած հարստահարութեանց , ոճրա-  
գործութեանց և առեւանգութեանց :

Կը պահանջենք , մեզի արուի ինքնապաշտպանու-  
թեան միջոցներ և կամ չարագործներու խսիւ պատ-  
ճուիլը :

Կը պահանջենք վերջապէս , անմիջապէս վերջ  
արուի Հայաստանի դժոխային դրութեան . որ այլեւս  
անտանելի դարձած է մեզ համար :

«Այս ամենքը կը պահանջենք իբր այս երկրին զա-  
ւակներ և կայսրութեան հպատակներ , մեր միակ և  
միակ նպատակն ըլլալով մեր երկիրը տեանել Տեսեսա-  
կան զարգացման . բաղաբարբութեան եւ յառաջի-  
մութեան շաւզին մէջ , բան մը որ իբր երկրին տէր և  
զաւակները փառք և պատիւ պիտի ըլլայ մեզ համար :

«Իսկ եթէ երբեք մեր սոյն պահանջներուն կա-  
րեւորութիւն չտրուելով չգործադրուին և մեզ գոհա-  
ցում չտրուի , ահա այն ատեն է որ պիտի ընդվզինք ,  
նորէն կը կրկնեմ առանց անջանական գաղափար մը  
ունենալու , և պիտի պարզենք ըմբռատութեան և ա-  
պատամբութեան դրօշակը , մա՞ն կամ ազատութիւն

գոչելով ձեր զէմը պիտի ելլենք , մինչեւ վերջին շունչ չերնիս կուռելի և մեր արեան վերջին կաթիլը թափել , կամ այն է իբր ՄԱՐԴ ապրելու մեր իրաւունքը ձեռք բերել և կամ պատուաւոր կերպով մեռնիլ :

«Երկրի անհաժեշտ պէտքերէն մէկն է արմատական բարենորոգւմը , որմէ կախում ունի մեր երկրին տնտեսական զարդացումն ու յառաջդիմութիւնը . Պէտք է երկրին վարչութեան մասը այնպիսի ձեւով և կաղմով մը լլայ որ ոչ թէ միայն երկրին հպատակները օգտուին ու զարգանան և բարգաւաճին , այլ նոյն իսկ օտարներսւ նախանձը շարժեն :

«Թերեւս և հաւանական է որ Հայերուս և մասնաւորապէս մեր Հնչակեան Կուսակցութեան հայեացքները ձեզի գժուար և ըստ ձեր կարծեաց անգործադրելի թոււն : Երկրայելու և տատամսելու ժամանակը անցած է . այլ եւս շատ ուշ է . որովհետեւ վէրքը ոչ թէ թարախոտած այլ փասխատի փոխուած է , ուրեմն մարմինն միւս մասերը չվարակելու համար պէտք է գործողութեան սկսիլ և վէրքը կտրել ձգել . քանի որ ուշ չէ : Թէ ի՞նչպէս սկսելու է այդ գործողութիւնը :

«Ինչպէս մենք ամենքս մեր անհատական կեանքին մէջ գող , զեղծարար և ծոյլ ծառաներուն առաջին և երկրորդ անգամ կ'ազդարարենք որ ուրիշ անգամ եւս եթէ երբեք իրենց այդ ընթացքը շարունակեն պիտի վարուին , և շատերս նոյն իսկ սկիզբէն երբ կասկած մը ունենանք իսկոյն կը վանտենք , ասիկա ծշմարտութիւն մ'է որ ամենքդ ալ կը խոստովանիք : Ճիշդ ասոր նման և աւելի խիստ կերպով պէտք է վարուիլ անխտիր մեր կառավարական բոլոր պաշտօնեաներուն հետ , սկսեալ ամենէն բարձրէն մինչեւ ամենայետինը . զեղծարար , կաշառակեր և անպէտ պաշտօնեաները պէտք

է անմիջապէս վտարել իրենց պաշտօնէն , որովհետեւ քանի որ ամբողջ Կայսրութեան ղեկն և ժողովուրդին ճակատագիրն անոնց յանձնուած է , եթէ երբեք այս գործողութիւնը չկատարուի , Օսմ . Պետութիւնը դէպի խորխորատ և անկումն կ'երթայ և երկիրը դէպի քայլքայում և ժողովուրդը կ'ոչնչանայ : Օրինա՞կ կ'ուղէք : Սհա մեր Կայսրութեան ղիբքը , մեր երկրին հարստութիւնն և եկամուար . մեր գանձին պարապութիւնը , մեր պարտքին մէջ խրուիլն և մեր ժողովուրդի տնտեսական վիճակը , և վերջապէս ահա մեր երէկի ունեցած Յունաստանը , Սերպիան , Սեւ Լեռը , Պուլկարիան և այլն : Տեսա՞ք հիմա օրինակը :

«Մեր փափաքն է որ մեր երկիրը տնտեսապէս զարգանայ , ժողովուրդը անգորր ապրելով (ասիկա անխտիր , քանի որ մենք Սօսիպիսաներ ենք) , երկիրը յառաջդիմէ : ասոնք իրականանալու միակ միջոցը կը գտնենք , անխտրաբար պաշտօնի կոչելուն մէջ՝ անշահամնդիր , անկեղծ ու գործունեայ անհատները :

«Քանի որ ընդունուած օրէնք մ'է այս այսպէս ըլլալուն , և հարկ չկայ անգլիայ , Ֆրանսային և այլ պետութեանց կառավարական պաշտօնեաները իրը օրինակ ցոյց տալ , հետեւաբար պէտք է առկից՝ կեղծոնէն սկսի նախ այդ գործողութիւնը , որովհետեւ զեղծումներու և անկարգութեանց բոյնը և որջը հոս Պոլսոյ մէջ է , քանի որ հրահանգները Պոլսէն կը տրուին իրը կեղծոն և քանի որ Օսմ . Կայսրութեան ղեկը ձեզի յանձնուած է : իսկ եթէ դուք մեր այս մտածմունքները անկարեւոր նկատէք , ինչ որ ազատ էք , խթանի մը վրայ ձեռք զարկած պիտի ըլլաք և այս երկրին հարազատ զաւակները և անկեղծ հայրենասէրները չպիտի ըլլաք . իսկ մենք Հնչակեաններս իրը այս

երկրին զաւակները և հայրենասէրները, այն համոզումը գոյացուցած ենք թէ, եթէ ներկայ դրութիւնը շարունակէ՝ այս երկրին կործանումը մօտ է, և մննք ի սրտէ շատ պիտի ցաւինք անոր։ Այս բասծներուս շատ պարզ օրինակ մը և ապացոյցն պարզեմ։

«Սւազան մը որուն մէջ սկիզբէն ի վեր անընդհատ չորս կողմէն առատ ջուր կը վազէ, բնականաբար այդ աւազանը որ այնչափ ալ մեծ չէ, պէտք էր իսկոյն լեցուէր և ջուրը սկսէր յորդելով դուրս վազել եղերքներէն։ ընդհակառակն ոչ թէ աւազանը կը լեցուի, այլ նոյն իսկ շատ անգամ այդ վազած ջուրն իսկ աւազանին մէջ չի մնար։ Բնականաբար շատեր պիտի հետաքրքրուէին և ուզէին գաղտնիքն իմանալ։ իսկոյն աւազանը կը քննեն և զարմացմամբ ինչ կը տեսնեն գիտէք։ կը տեսնեն որ աւազանին մէջ այնչափ մեծ ու պղտիկ ծակեր կան ոչ թէ վազելիք ջուրը, այլ եթէ անոր տասնապատիկն ալ վազէ, նորէն ի զմւր, նորէն աւազանին մէջ ջուր շպիտի մնար։ Ուստի կը մտածեն իսկոյն միակ միջոցը գործադրել, ջուրը աւազանին մէջ լեցնելէ առաջ նախ անոր մէջ գտնուած մեծ ու փոքր ծակերը գոցել որպէս զի ջուրը աւազանին մէջ մնայ և իր նպատակին ծառայէ այսինքն ծառերու և բոյսերու ոռոգման գործածուի որպէս զի այդ ծառերը և բոյսերը ու ները իրենցմէ պահանջուած պտուղները տան։

«Յարգոյ ժողովականք, աւազանն Օսմ. Պետութեան գանձի դրամարկղն է, վազած ջուրերը պետութեան ուկի և արծաթ հասոյթներն և եկամուաներն են։ Սւազանին մէջ գտնուած մեծ ու փոքր ծակերը, զեղծարար և կաշառակեր մեծ ու փոքր պաշտօնեաներուն բերաններն են որ այդ հասոյթները կը կլեն և դրամարկղը միշտ պարապ կը մնայ։ Հիմա շատ որոշ է, ամենէն առաջ պէտք է այդ բերանները գոցուին...

Տէրվիչ խօսքս բնդհասելով ըստաւ.

Սամը նայեցէք, ամոր հայ յիմար հա՛, դուք և ձեր կուսակցութիւնը այդ խելքով գիտէք եղեր որ Օսմ. Պետութիւնն այս գրութեամբ դէպի քայրայում և փճացում կ'երթայ և այդ բանը ձեզի ցաւալի կը թուի եղեր և մենք չենք գիտեր թէ դէպի ուր կ'երթանք. վա՞յ ապաւչներ վայ։ . . .

Տէրվիչի մտածութիւնը չէր որ զիս զարմացուց, այլ իր ինձի և ընկերներուս ուղղեալ նախատինքն էր որ զայրացուց և գոռալով ըսի։ (Յանի որ գիտէի թէ զիս մահուան պիտի դատապարտեն, այլ ևս ի՞նչ վախ ունէի)։

Այսու որչափ որ Օսմ. կառավարութիւնը ձեզ նման զեղծարար, կաշառակեր և ապուշ պաշտօնեաներ ունենայ, միշտ իր վիճակն այս և թերեւս ասկէ աւելի վատթար պիտի ըլլայ։ Սրիւն ձեր ի գլուխ ձեր եղիցի։ Ժողովն ուզեց որ խօսքս շարունակեմ, իսկ ես ըսի։

Օսմ. Կառավարութեան Միւշիր մը. Տէրվիչ փաշտ մը երբ այս տեսակ ժողովի մը մէջ հրապարակաւ կը խոսավանի իմ ըսածներուս ձշմարտութիւնը, և կ'ըսէ թէ գուք մեզմէ լաւ գիտէք այդպէս ըլլալը։ Վերջապէս երբ այդ Տէրվիչ փաշտ այնչափ կը ցածնայ իմ աչքիս իր փողոցային խօսքերով և ես կ'ստիպուիմ այդ ձեւով պատասխանել. ուստի այլ եւս իմ վերջին խօսքս աւարտած կը նկատեմ, հետա տանելով այն համոզումը թէ գուք որ մեզմէ աւելի լաւ կը տեսնէք գալիք վանդը ոչ թէ անոր առաջքն առնելու, այլ փութացնելու կողմն էք։ Ես կ'սղբամ Օսմ. հպատակ ժողովուրդին վրայ և կը ցաւիմ որ ձեր ունեցած այս մտայնութեան պատճառաւ դեռ շատ պիտի տառապին այդ հպատակներն իրենց այս ներկայ դրութեամբ և

թերեւս աւելի վատթար դրութեան մը հնթարկուին։  
Ափսո՞ս, շատ ափսո՞ս ըսի ու լուցի։

Շարունակեց'ք, շարունակեց'ք կ'ըսէին ժողովականները։

Այո՛ գեռ լսելիքներ շատ ունէի և արդէն առանց ձեր կողմէ պահանջուելու ես պիտի խօսէի, բայց Տէրվիչ փաշայի խօսքերը վերջ առւին իմ այդ խօսքերուս, որովհետեւ ինքն անկեղծօրէն խոստովանեցածեր կառավարութեան մասյնութիւններն ու մտածելակերպ, քանի որ ձեր կողմէ Տէրվիչ փաշայի խօսքերը չերքուեցան, ես զանոնք իրողութիւններ կը ճանչամ և անոր իսկութեանն համոզուելով՝ կ'ըսեմ վերջին խօսքս։

Հիմա շատ որոշ է, դուք մեզ կ'սախպէք դիմել մեր մէկ որոշման, կամ այն է մեր արիւնով մեր ազատութիւնը ձեռք պիտի բերենք կամ այն է պատուաւր կերպով պիտի մեռինք։ Ահա իմ խօսքիս վերջաւորութիւնը։

Հրամանատար փաշան լսաւ, քանի որ ըսիք թէ գուք էք ցուցին զեկավարը, ուրեմն լսէք թէ որո՞նք են ձեր ընկերները, քանի որ այստեղ այնչափ բանարկեանք կամ, գոնէ անմերներ չպահենք։

(Զեռքովս մերժողական ձեւով մը), Այլ եւս բան մը չունիմ ըսելու և խօսելու, ես խոստովանեցայ թէ ցոյցն ընողն ես եմ ընկեր չունիմ և թէ բանտարկեալներն անմեղ են։

Երկու բառով կը վերջանայ, լսաւ փաշաններէն մին։

Ընկեր չսւնիմ ես, ահա ձեղի երկու բառ։

Ուրեմն այլեւս չպիտի խօսիք. լսաւ սպարապեաը։

Այո՛, փաշա, չպիտի խօսիմ, խօսքերս վերջաւած են։

Հրաման ըրին զիս բոլիսս տանելու։  
Բոլիսս բարձիկին վրայ երկնցած՝ սիկառէթէս վեր բարձրացած ծուխի գուլաներու մէջ կը տեսնէի կարծես շունչս ալ հետզհետէ կը պատրաստուէր ինծի տալու վերջին հրաժեշտը։

Ես շատ տիսուր չէի, որովհետեւ խիզճս հանդարտէր. այդ վայրկեանն կը դիմաւորէի թէեւ ապարդիւն կերպով, բայց ինչ կարող էի ընել քանի որ պատճառը կամքէս անկախ էր . . .

Իմ վայրկեաններս այլեւս համրուած էին. այս ճպնաժամը թերեւս ուրիշներու համար հաճելի չժուէր, բայց ինծի համար հաճելի է կ'ըսէի։ Միայն դժբախտ եմ եզեր որ ասկից վերջը տեղի ունենալիք բռնութեանց դէմ մղուած պայքարին մէջ բաժին չպիտի ունենամ։ Բաւական է որ ինձմէ վերջը տեղի ունեցած կոփւներու մասնակցողները պիտի կրեն Հայ անունը դոր ես կը կրէի, և քանի որ ասկից յետոյ ըլլալիքներու յաղթանակը վստահ եմ որ մերիններուն (Հայերուս) պիտի մնայ, ուրեմն ես այժմէն կրնամ ինքինքս երջանիկ զգալ։ Այս և ասոր նման իսել մը մտածմունքներով քնացած էի . . .

\* \* \*

Կէս օրէն վերջ բանախն փոխ տնօրէն Մէհմէտ էֆէնախն իր քով գտնուած երկու տասնապետներով բոլիսս առաջ եկաւ և զիս դուրս հանել տուաւ։

— Մօն օկր ձանկիւեան քիչ մը պարտէզ երթանք պատինք։

Պարտէզ ըսուածը փոքրիկ բան մ'էր չորս անկիւնն մէջ մէկ ծառով։ ցորեկները բանտարկեալներ դուրս կը հանէին երեք ժամու չափ այդ պարտէզին մէջ պտտեւու, բայց ոչ թէ Հայ բանտարկեալները։

Մէհմէտ էֆ.ի հետ քով քովի քալելով պարտէզ ելանք, ինչպէս կ'երեւէր այդ օրը սաստիկ տաք էր և արեւէն այդ մերկ գետինը շատ տաքցած էր. չէ՞ մի որ ես այնչափ ատեն գրեթէ արեւի լոյս տեսած չէի և միշտ մութին մէջ մնացած էի, պարտէզին դռւրս ելած հաղիւ երեք քայլ յառաջացած էինք գետնին տաքութիւնը երեսիս զարկաւ և իսկոյն գլուխս դարձաւ ու գետին փռուեցայ: Նուազած էի: Զգիաէի քանի վայրկեան, միայն թէ երբ սթափեցայ աեսայ որ Մէհմէտ էֆ.ի լանջքին մէջն էի. հագուսաներս բոլորսին թրջուած էին, աչքերս երբ բոլորսիքս դարձուցի և Մէհմէտ էֆ.ի երեսը նայեցայ բոլորն ալ շուարած վիճակ մը ունէին, եղածն հասկցայ իսկոյն:

Մէհմէտ էֆէնտին իսկոյն երկու աթու բերել տուաւ նստեցանք. սուրձերնիս խմելէ յետոյ առաջարկեց քիչ մը պատիլ պարտէզին մէջ:

Մէհմէտ էֆ.ի հետ ժուռ կուգայինք և բանտերու պատուհաններէն բանտարկեալները մեզի կը դիմէին: Մէհմէտ էֆ. ըստւ.

Մեծ սենեակ պիտի տանիմ քեզի, որպէս զի ասկից վերջը ազատ ըլլաս ընկերներուդ և բանտերու տեսնուիլ. երթանք ուրեմն:

Երբ սենեակէն ներս մտանք իսկոյն հոն դանուող Հայ և Թուրք բանտարկեալներ սաքի ելան:

Մէհմէտ էֆ.ն զիս սենեակին վերի գլուխս տարաւ և հոն դանուող հնթասպայի մը քով կեցուց ու ըստւ անոր:

Այս էֆէնտին քու և մեր հիւրն է, պէտք է լաւ նայիլ: Սենեակին սպասաւորին պատուիրեց որ անկողնոյս մաքրութեան հոգ տանի:

Մէհմէտ էֆէնտիին մեկնելէն վերջ շուրջս հա-

ւաքուեցան Հայ և Թուրք բանտարկեալները, «անցած ըլլայ» ըսելով: Առաջին գործս եղաւ խմանալ թէ քառակի Հայ բանտարկեալներ կան: 27 հոգի է ըսկն: Ներկաներուն մէջ թէ այնչափ Հայ չկար և թէ մեր ընկերներէն ոչ ոք կար, միւս սենեակներէն լուսիկեան նազարէթը և միւս Հայերը եկան, ինչպէս նաեւ Յոյն եռովանն ու Նիգոլին. միայն նաթուրեանն էր որ նրբանցքին մէջ կը ճեմէր: Նազարէթէն հասկցայ որ միայն ինքը և մեր տանեակներէն (այսինքն պարզ ընկերներէն երկուքը) կային որ ձերբակալուած էին: Իրենց ալ այդ օրը արտօնուած էր բօլիսներէն դուրս ելլել և իրաբու հետ խօսիլ, բայց ոչ մէկերնիս գիտէինք թէ պատիժնիս որքան որոշուած է. զինուորական ատեանի մէջ սովորութիւն չկայ յանցաւուրին իր պատիժն ըսել:

Զինուորական բանտերու մէջ տիրողը նորէն զինուորական սովորութիւնն է: Որոշեալ ժամուն պէտք էր քնանալ: Քոլիս ենթասպայիլն հետ սկսանք պատկած տեղէս ցած կերպով խօսիլ, զրան քով գտնուող պահապանը շլմելու աստիճան, որովհետեւ արգիլուած էր:

Ինքը կ'երեւէր որ իրազեկ էր. ուզեց հասկնալ թէ ես ևմ զեկալիան և թէ խոստովանած եմ: Ինքը լուր չունէր կամ թերեւս կեղծեց թէ ի՞նչ պատիժ անօրինած են. այլ ցաւ յայտնեց որ պէտք չէր այդ օրը ձեռք անցնէի և կամ այնտեղ գանուէիր Երբ ըսի թէ ամէն ինչ գիտակցօրէն ըրած եմ, լուց և ոչինչ չըսաւ:

Ինքը ցման գտասպարտուած էր իր զինուորութիւնը Ֆիգանի մէջ կատարելու համար և կ'ապասէր իր աքսորման օրին:

Շատ բնական էր որ օրերով սալայատակներուն վրայ և «բոլիս»ի աղտոտութեան մէջ պառկելով այդ

գիշերը հանդիսաւ քուն մը պիտի քաշէի և նամանաւ ւանդ երբ իմացայ թէ մերիններէն բրո՞նք ազատ են և կամ որոնք ձերբակալուած են:

Վաղուց անտի գիշերները քունիս մէջ խօսելու սովերութիւն ունէի սոսկալի կերպով, այնպէս որ ներկայի և ապագայի մասին խորհածներս գիշերը քունիս մէջ կը խօսէի, կը ծրագրէի և իբր թէ կը գործադրէի:

Ես չէի գիտեր արդէն իմ մասիս տրուած վճիռը, բայց հաւատացած էի որ մահուան պիտի դատապարտեն զիս. գիշերը քունիս մէջ Հայ բանտարկեալներուն կ'ըսեմ եղեր թէ «Ես բոլոր եղածներուն պատասխանատուութիւնն իմ վրաս առնելով յայտարարած եմ թէ դուք ամենքդ ալ ո՛ և է բանէ մը տեղեկութիւն չունիք, ինչպէս նաեւ ցոյցին մասնակցած չէք, բոլորովին անմեղ էք. ինչ որ եղած է ես եմ հեղինակն և ընողը. Ուստի կրնաք ապահով ըլլալ որ դուք անպարտ պիտի արձակուիք, իսկ կարծեմ զիս մահուան պիտի դատապարտեն: Ինձի համար հոգ ընելիք բան մը չկայ, ես արդէն սկիզբէն գիտէի որ զիս մահուան պիտի դատապարտեն ևայլն ևայլն:

Այս և ասոր նման խօսքերը քունիս մէջ այն ասատիճան բարձր ձայնով կը խօսիմ եղեր որ սենեկին մէջ գտնուող բոլոր բանտարկեալները քուներնէն կ'արթըննան: Թուրքերն երբ կ'ուզեն Հայ բանտարկեալներէն իմանալ խօսքերուս նշանակութիւնը, Հայերը բոլորովին տարբեր մեկնութիւններ կուտան խօսքերուս և այդպիսով թուրքերը կը համոզուին:

Առաւօտ երբ Լեւոն և ուրիշներ ինձ պատմեցին եղածները, ես իրենց ըսի թէ դժբախտաբար այդ վիճակը կ'սկսի 12—13 տարեկան հասակէս և դեռ կը

շարունակուի. ասիկա այնպիսի սովորութիւն մ'է զորչեմ կրնար ձգել և կարծեմ դարման մ'ալ չկայ: Քիչ մը վերջը մեղի աղդաբարուեցաւ թէ՝ կառավարութեան կողմէ մասնաւոր սափրիչներ բերուած են և պարտէղին մէջ մեղի կարգաւ ձրիաբար պիտի ածիլեն:

Ածիլուելէս վերջը սափրիչը հայելին ձեռքս տուաւ ըստ սովորութեան, որ կը նշանակէր իրեն սուրճի մը դրամ նուէր տալ:

Դէմքս հայելիին մէջ տեսնելուս պէս շատ գժուար ինքզինքս զսպեցի և հայելին մէկ կողմ դրի. հայելիին մէջ աեսայ որ 23 օրուան մէջ թուխ մազերս ճերմղած էին 34 տարեկան հասակիս մէջ այդ բանը շատ գէշ աղդեց, 23 օրուան մէջ արդ աստիճան փոփոխութիւն կրելս խսկապէս զարմանալի էր: Որչափ որ 34 տարեկան էի, բայց այնպէս խանդոս ու վառվուուն բնաւորութիւն մը ունէի որ, տեսնողներն հազիւ թէ 21—22 տարեկան կը կարծէին. և նոյն իսկ Տէրվիչ փաշա անգամ մը հարցաքննութեան միջոցին, իրը յանցանք երեսիս զարկած էր:

Չեր այս գործին զեկավար և գլխաւոր ըլլալուն մէկ ապացոյցն ալ այս է որ, ժամանակին խորհած ես և Օամանիէ Թէզքէրէսիիդ մէջ զիտամամբ տարիքդ միծ նշանակել առուած ես. հիմա կը կարծես թէ Օամ. Թէզքէրէդ մէջաեղ ըլլալով, կ'ուզես մեղ հաւատացնել թէ 34 տարեկան ես, շատ շատ 21—22 տարեկան ըլլալու ես:

Ի հարկէ Տէրվիչին այս խօսքերը ծիծաղ շարժելէ անդին չէին անցներ, իսկ ինքը այդ ընթացքս տեսնելով կ'ըսէր.

— Կը ինդաս ինչու չէ, ահաւասիկ քու ամէն մէկ խօսքերն և պատասխանները տարիքիդ պէս շինծու և խարդախ են, բայց աչքդ բա՛ց, մենք այդ բաներէն խաբուղներ չենք:

ինչպէս կ'երեւէր, դուրսը ամէն ոք հասկցած էր մեր մասին անցած դարձածը, որովհետեւ հայ բանատարկելոց ծնողքներն և բարեկամներն սկսան ճերմակեղններ եալն բերել և թուրքերէն լեզուով տեսակցիլ անոնց հետ :

Ամենէն առաջ մեր ընկեր տասնապեսներէն Ազարիկ Քօլուեանն էր որ քովս եկաւ. ճերմակեղններս և քիչ մը դրամ ու ծխախոտ բերած էր: Որչափ որ թուրքերէն կը խօսէինքև երկու տասնապեսները մեր խօսակցութեան կը հսկէին, ես կրցայ իմանալ և Ազարիկ կրցաւ ինծի հասկցնել թէ Մուրատ. Անպարձեան և վարիչ մարմնոյն անդամները Պոլիս են և առանց վասնգուելու կը գործեն :

Ամենէն առաջ պէտք էր աճապարէի շուտով երկտաղ մը հասցնել դուրսը գտնուած ընկերներուս, որովհետեւ իմ մասիս եղած վկայութիւնները և մանաւանդ գլուխ գործոց ըլլալով Աշրգեանի տեղեկագիրը զիս այն համոզման հասցուցած էին թէ ինծի արուած վճիռ մանուան վճիռ պիտի ըլլար :

Պէտք չունիմ պարզելու թէ, քանի որ երկու տասնապեսները մեր թուրքերէն տեսակցութեանը կը հսկէին, քանի որ թուղթ և գրիչ արդիուած էր ինձ համար և թէ քանի որ սենհակին մէջ 50է տեղի բանտարկեաներ կային, ինչպէս այդ երկողս պատրաստեցի և ընկերներուս զրկեցի. բայց իրոզութիւնն ամ էր որ պատրաստած ու դրկած էի և ընկերներուս ձեռքն հասած էր:

Անշուշտ այդ գաղատագողի և խիստ հսկողութեան ներքեւ գրածներս այնչափ իմամքով և երկար բան մը չպիտի ըլլային: Հայ մատնիչներու անունները յիշած էի և եթէ երբեք մեր ընկերական կեանքին մէջ թե-

րութիւններ և յարգանքի պակաս մը ունեցած էի այդ բոլորին հանդէպ ներպութիւն կը իմադրէի ընկերներէս, քանի որ մահուան վճիռս պիտի գործադրուէր: Իսկ կտակագիրս խիստ մանր գրերով ժամացոյցիս կտագրիչն մէջ զետեղած էի՝ որ թերեւս մեռնելէս վերջ ընկերներուս ձեւքը համելու:

Միլօշեան կարապետ բատ իր սովորութեան այցելութեան կ'երթայ Ալի Սայիպ փաշային, և փաշան խօսքը Միլօշեանին ուղղելով կ'ըսէ.

«Այսօր վերջացաւ ձանկիւլեանի հարցաքննութիւնը և զինքը դատապարտեցին մահուան, որովհետեւ ես իսր նախադահ ազատ էի իմ ճայնս տալու կամ չտալու: Դատապարտեցին զինքը, բայց ես ցաւ զգացի:

Ճանկիւլեան քանի մը անգամ ընդդիմացաւ չուզեց մեր ներկայութեան ըսել իր վերջին խօսքերը, այլ ուզեց Սուլթանին ներկայութեան երթալ ու ըսել, բայց Սուլթանը մերժեց և իրատէ ըրաւ որ ժողովին ներկայութեանն ըսէ: Ես սխալած չէի ճանկիւլեանի մասին կազմած զաղափարիս համար, մեծ յանդգնութիւն էր պնդել թէ Սուլթանին ներկայութեան կ'ուզեմ խօսիլ: Քանի որ այսօր իր վերջին խօսքերն ըսաւ, իր ըսածէն և խոստովանութենէն երեւցաւ որ շատեր սխալ գաղափար կազմած էին ձեզ Հայոց նկատմամբ, իսր թէ դուք թագաւորութիւն կ'ուզէք եղեր կամ անկախութիւն, մինչեւ Հնչակեան կուսակցութիւնն իր այդ ցոյցով կը պահանջէր հարստահարութեանց վերջ տրուիլը և Հայոց կեանքի, ինչքի և պատուց ապահովութիւն: Ճանկիւլեան շատ որոշ կերպով այս բանը կը պահանջէր կառավարութենէն և կ'ըսէր:

«Եթէ երբուք մեր սոյն իրաւացի պահանջքին գո-

հացում չտրուի , և մենք կեանքով , ինչքով և պատուով ապահովուած չըլլանք , ահա այն ատեն է որ ստիպեալ պիտի դիմենք ըմբռատութեան և ապատամ բութեան : Ասկէ վերջը ընելիքնիս այդ կը մնայ մեզ համար . ուրիշ ոչինչ , իմ խիզն հանդարա է , քանի որ ձեռնպահ մնացի , իսկ ժողովը միաձայնութեամբ զինքը մահուան դատապարտեց : Ես ցաւ զգացի ծանկիւլեանէն լսելով որ ձեր (Հայոց) պահանջները շատ իրաւացի և արդարացի էին . չէ՞ մի որ դուք իբր հաւատարիմ հպատակ ժողովուրդ ձեր պարտականութիւնները կատարելէ և նոյն իսկ այս Պետութեան շատ ծառայութիւններ ընելէ վերջ , պարտաւոր էինք մենք ըստ օրինի ձեր կեանքը . ինչքն ու պատիւը սպահովել : Այս տարրական և բնական բաները պահանջելու համար ելլել մահուան դատապարտել , ահա իմ ցաւ զգացած պարագան : Ներկայ ըլլալու և լսելու էիր ծանկիւլեանի վերջին խոսքերը , բայց ափսո՞ս որ աւազանի մը նմանութիւնը մէջ բերելէ վերջ Տէրվիշ փաշա ընդմիջեց , և ծանկիւլեան անկէ ետքը այլ եւս չարունակեց իր ըսելիքը , որչափ որ ժողովը ստիպեց : Ծանկիւլեան գիտնալով հանդերձ որ զինքը մահուան պիտի դատապարտենք և իր վերջին օրը պիտի ըլլար այսօր , փոխանակ տիտուր և մելամաղձոտ ըլլալու , բնդհակառակն ամէն օրէ աւելի այսօր ուրախ , խրոխտ և յանդուգն էր . պարագայ մը որ իր խոստովանութեան իրողութիւն ըլլալը կը հաստատէր . նաեւ թէ ինքը արդէն այդ ցոյցը սկսելէ առաջ գիտէ եղեր որ իր ըրածին վախճանը մահ պիտի րլլայ եղեր : Կը համակրէի իրեն այս խոստովանութեան համար : Մեր այս ընթացքին հետեւանքն այնչափ լաւ չեմ տեսներ . նշանաւոր առածն պէտք է նկատի ունենանք . որ կ'ըսէ . «Դա-

նակն ոսկորին դպած է այլեւս» : Ճանկիւլեանի ըստաներէն կը գուշակուի թէ կրակը տակէ վերջը պիտի բանկի : Ափսո՞ս մեզի և ափսո՞ս այս երկրին . . . :

Բնական է որ Նազարէթ և միւսները հետաքրքրուէին թէ իմ մասիս ի՞նչ վկայութիւններ եղած են և կամ որո՞նց կողմէ , և ես ալ պիտի հետաքրքրուէի թէ իրենց մասին վիրաւորուած զինուորնբար ի՞նչ վկայութիւն տուած են . որովհետեւ օր մը զիս ալ տարին հիւանդանոց և վիրաւորուած զօրքերուն ցոյց տուին հասկնալու համար թէ ե՞ս եմ զիրենք վիրաւորովք . զօրքերը ժիտական պատասխան տուին :

Ես Նազարէթէն իբր գաղանիք ոչինչ ունէի պահեւու , հետեւաբար իրեն ըսի որ Նաթուրեանն էր միայն որ երեսիս հանդէպ վկայեց իմ մասիս :

Եթէ երբեք քանի մը վայրկեան առաջ չկռահէի , այդ գիշերը ճէմիշին մէջ պիտի սպաննէին Նաթուրեանը , իմ մասիս վկայութիւն տալուն համար . որովհաստիւ արգիլեցի այդ բանը :

~~~\*~~~

Պ.՝ ՍԱՀՈՒԱՆՍ ՎՃԻՌԸ

Երեկոյեան ժամը ինն էր (լ . թ .) . լուր եկաւ որ հրամանատարը և ուրիշներ բանտր աչքէ անցըննելու պիտի գան : Բանտերը և նրբանցքները շուտով մաքրած ու աւլած էին սպասաւորները :

Հազարապետ Խսմայիլ պէջ ձեռքքը կարգ մը թուղթիր և ծրաբներ բանած սենեակէս ներս մտնելով ուղղակի իմ գիմացս եկաւ կեցաւ ու ըստաւ .

— Յարութիւն ծանկիւլեանը դո՞ւն ես :

— Այս :

— Ունեցածդ հաւաքէ որ երթանք :

Այս հազարապետը որ 22 օր ինծի հարցաքննութեան տարած բերած և բանտին անօրէնն էր, բնականաբար շատ լաւ գիտէր անունս և մականունս, ուրեմն պաշտօնական ձեւակերպութիւն մ'էր որ կը կատարէր ։ Բաց ի աղոտա ֆլանելէս և ներքնաշորէս, ունէի նաև ընկերներու բերած մեծ առևիերով ծխախոտները, ձմերուկ, սեխ և բաւական խոշոր խնձոր մը։ Կ'ուզէի գիտնալ թէ օրուան այդ պահուն զիս ո՞ւր կը տանին, վայրկեան մը առաջ իմանալու պատրուակաւ, ձմերուկները սեխները հոն գանուսղ բանարկելոց տալէ վերջ խսչոր ինձորը որ զրպան մանելիք բան չէր, հազարապետին պարզեցի և ըսի, կը խնդրեմ այս նուէրս ընդունեցէք որ ինքնին չնչին բան մ'է. հազարապետը մերժեց ըսելով. չնորհակալ եմ պահէ հետդ տար։ Ես մտածեցի թէ քանի որ կախաղան կը տանին զիս, ասոնք ինչո՞ւ միասին տանիմ և լոնչ պէտք ունի։ Այս մտածմունքս և որոշումս վայրկենական եղաւ և նորէն խնձորը հազարապետին ներկայացուցի և ըսի։

Կը խնդրեմ որ ընդունիք, քանի որ այս տեսակ խնձորներ հազուագիւտ են և ձեզ նմաններուն կը վայելէ ունենալ։ Հազարապետը դարձեալ մերժեց ըսելով։

Պահէ՛, գացած տեղդ պէտք կ'ունենաս։

Խնդրը նորէն մութ մնաց ինծի, ու ես ամբողջ բանարկելոց և մասնաւորապէս Հայոց մնաք բարեաւ» ըսելով հազարապետին հետեւեցայ։ Հազարապետը նրանցքին մէջ կը համոզէր զիս որ ընկերներուս անունները յայտնելս ինծի նպաստուոր կ'ըլլայ եալն. և ես իրեն լսի.

Ինծի նպաստաւոր եղածը կախաղանին պիւն և չուան է։

Նրանցքին դրան աջ կողմը կեցած էին Սպարապետ Ալի Սալիմ, հրամանատար և Տէրվիշ փաշաները



Համիս

և կարգ մը պալատականներ ու պաշտօննեաններ. հազարապետը զիս անոնց ներկայութեանը տարաւ։

Թիկնապահ մը իր սիրալ գրած կանանչ մնդուսէ
թղթապանակը դուրս քաշեց, համբուրեց. Տէրվիշին
տուաւ և Տէրվիշն ալ համբուրելով ու գլխուն վրայ
գնելէն վերջ ինծի երկարեց ու ըստ .

— Առ համբուրէ գլխուդ վրայ դիր և տուր :

— Չե՛մ համբուրեր, և ոչ ալ ձեռքս կ'առնեմ:

Տէրվիշ քայլ մը յառաջացաւ և հրամայեց որ պէտք
է անպատճառ համբուրեմ:

Ես առանց տեղէս շարժելու ցուցամատս շարժելով
ըսի :

Զպիտի՛ առնեմ և չպիտի՛ համբուրեմ:

Մահուանս վճիռն համբուրէի՛ . միթէ կարել՞ էր ։
Տէրվիշ ետին դարձաւ ու իր սպասաւորին ըստ .

— Տուր սա սուրս, տեսնենք թէ ի՞նչ կ'ըսէ ու չի
համբուրեր :

Քայլ մը յառաջանալով ըսի .

Առ սա սուրդ տեսնենք ի՞նչ պիտի ընես :

Սպարապետը Տէրվիշին ձեռքէն մնդուսէ պահպա-
նակն առաւ համբուրեց, մէջը գտնուած խոշոր կնքուած
ծրարը հարիւրապետի մը յահճնեց և ըստ . տարէ՛ք:

Երկար շարք մը, երկու կողմը երկու կարգով
զինուորներ կեցած էին. յիսնապետ մը առջեւէս և
հարիւրապետը քովէս կ'երթայցին: Զորս կողմս կը դի-
տէի, ահագին բազմութիւն մը կար :

Զիս կառքի մը մէջ նստեցուցին, հարիւրապետը
քովս և յիսնապետը առջեւս նստած, ենթասպայ մը
կառապանին քով և բոլորտիքս չորս սուինաւոր զօր-
քեր: Կառքը ճամբայ ելաւ դանդաղօրէն: Պայազիտի
հրապարակը ահագին բազմութիւն լեցուած էր. խա-
նութիւներու առջեւ, պատուհաններու և պատշգամնե-
րու մէջ ահագին հետաքրքիր բազմութիւն մը կար :

Սնդրադարձայ թէ կախաղանս պէտք էր ըլլար Պայա-
զիտի հրապարակը, իսկ հոս եէսիր բաղար հասած ենք .
կախաղանը առաւօտուն կ'լլայ, իսկ հիմա այս միջոցիս
ո՞ւր կը տանին զիս: Առանց մտաբերելու թէ կեդրո-
նական բանտին ճամբուն վրան ենք . կը հետաքրքրուէի
ուր երթալս հասկնալ . քովիս հարիւրապետին ըսի .

Կը ինդրեմ ըսէք ո՞ւր կը տանիք զիս:

Քանի մը վայրկեանէն կ'իմանաս :

Դարձեալ մտահոգ յինապետին ըսի .

Ինչո՞ւ չէք ըսեր .

Հոգ մի ըներ, բան մը չկայ, քիչ մը վերջ կը
դիտնաս :

Հտաքրքրութեանս պատճառը փաղոցին երկու
կողմը խոնուած բազմութիւնն էր, որ որոշ կերպով կը
տեսնուէր թէ մեր անցքին կ'սպասէին: Կառքը կեր-
րոնական բանտի գանէն ներս մտաւ և որոշեալ տեղ մը
կեցաւ: Ինչպէս կ'երեւէր կեղը . բանտի Տնօրէնու-
թեան լուր տրուած էր թէ այդ օրը մեզ կնդր . բանտը
պիտի փոխադրեն . երբ կառքէն վար իջայ բանտի մնօ-
րէն Հասան էֆ ն իր սենեակին քով աթոռի մը վրայ
նստած էր . երբ զինքը բարեւեցի տաքի ելլելով «Հրամ-
մեցէք» ըստ . իր քով գտնուած պարապ աթոռ մը
ցոյց տալով ու նստեցայ: Հասան էֆ ն սիկառ մը
տուաւ և ժպտուն դէմքով ըստ .

Անցած ըլլայ, բնաւ հոգ մի՛ ընէք, մեր Վեհ.
Սուլթանը գթասիրտ է . շուտով ներման պիտի արժա-
նանաք :

Ծնորհակալութիւնս յայտնելով սիկառն առի, որ
միանդամայն կրնար հասկցուիլ թէ սիկառէթի և թէ
իր մաղթանքներուն համար էր որ չնորհակալութիւն կը
յայտնէի :



Նազրմ պէյ

Հարիւրապետը պահարանը տնօրէնին տուաւ, իսկ անօրէնն առարկեց թէ Ոստիկանութեան նախարար Նազրմին երթալէ վերջն ինքն արտօնուած է բանալու:

Հարիւրապետն աճապարանոք զնաց, մինչեւ իր գալն արդէն հետզհետէ զոյդ զոյդ հասած էին նազարէթ, Խաչիկ, Կարապետ, Եսւլան, Եփօլի, Եաթուրեան և Պարսն: Նազրմին գացող հարիւրապետն եկաւ և թուղթը անօրէնին տուաւ: Տնօրէնը պալատէն եկած իրատէի թուղթը կարդալէ վերջ՝ անունս և մականունս տուաւ գեց և ապա հրամանն ըրտու զիս թէրսանէ տանիլ:

Բանտարկեալներուն մէջ կային սովորական յանցանքով դատապարտուած Յովհաննէս և Սրմնակ, որմնք խական զիս գիմաւորելով իրենց սենեակը տարին: ըստ իրենց պատմածին՝ մեր պատիժը մահուան և այլն չէր, այլ թեթեւ և աննշան բերդարգելութիւն: Ի հարկէ բալարափին առասպեկ և հանելուկ պիտի թուէր ինձ իրենց բատծները, քանի որ գիտէի թէ իմ տուած պատասխանս և բած խօսքերս ի՞նչ պիտի արժէին ինձ համար: Ուզեցի իրենց կարդացած Արեւելք թերթը տեսնել, քիչ մը վերջն եկան և բախն թէ ոչնչացուցած են:

* * *

Առաւօտուն բագնիքէն ելլելէս վերջը ծանօթ սեղանաւոր Գուլագսրգեան Մարգար ինձ այցելութեան եկած էր. իբր թէ ինքը սնկրադարձած չէր երէկի թերթերուն գրածներուն և չէր գիտէր թէ ի՞նչ էր պատիժս՝ կրկեղծէր: Իր գրադանը եղած թերթի մը ծայրը կ'երեւէր, իսկան գրապանէն թերթը քաշեցի, ներողութիւն բակալ: Արեւելքի պաշտօնական լուրերը աչքէ անցուցի: Ես մահուան դատապարտուած էի, ինչպէս որ կ'ապատէի արդէն, նազարէթը և նաթուրեանը 15 տարուան բերդարգելութեան. իսկ միւսները 8էն 5 տարուան բերդարգելութեան: Իսկ ամենէն վարը կ'ըսէր: «Ե. Վեհափառութիւնն իր զթարտութեամբ Յարութիւն ձանկիւլեանի մահուան պատիժը

մեղմացնելով, որոշեց ցկեանս բանտարկութիւն Ա.ք-
եայի բանտին մէջ, ևայլն»:

Որչափ որ մահուան պատիժս կարգալով ուրա-
խացած էի, ցկեանս փասուիլը կարգալով տիրեցայ.
մահուան պատիժս դործադրելով անագին ոգեւորու-
թիւն և խանդավառութիւն յառաջ պիտի բերէր մեր
յեղափոխական շարքերուն մէջ և Յեղափոխական ո-
գին աւելի պիտի տարածուէր Հայ ժողովուրդին մէջ.
ափսո՞ս որ մահուան պատիժս բարեփփոխուած էր: Վեր-
ջէն ստուգեցինք որ ուռասկան գեսպանը խորհուրդ
առուած էր Ապտիւլ Համբարին մահուան պատիժս չգոր-
ծադրել, որպէս զի Հայերուն մէջ աւելի գրգռութիւն,
և ոգեւորութիւն յառաջ չի գար յեղափոխականներուն
մէջ. չէ՞ որ Ա.քեայի զնոտանը ցկեանս դասապարտու-
թեամբ երթալու աւելի սոսկալի էր և տաժանելի պիտի
բլար ինձ համար՝ քան թէ կախաղան բարձրանալու:

Վեցերորդ սենեակի բանտարկեալները լուր զրկած
էին ինծի թէ բանտին գրան վրաց անագին Հայեր լեց-
ուած են և կը փափաքին եղեր ինծի ացցելութեան զալ,
բայց անօրէնը չի թոյլատրեր:

Քանի որ դասապարտուած էի, անօրէնը իրաւունք
չունէր ինծի եկող ացցելուներն արգիլել, ուստի ան-
միջապէս իրեն լուր զրկեցի թէ զինքը աեանել կ'ու-
զեմ իսկոյն զիս իր քով կանչել առուաւ: Տնօրէնը ըրած
դիտութեանս պատասխանեց.

— Ոռափկանութեան նախարար Նազրմ պէտք երէկ
երեկոյ ինծի լուր զրկած էր որ չարտօնէմ ձեզ աես-
նուիլ Հայերու հետ, գիտէք որ ես չեմ կարող անոր
հրամանին հակառակ շարժէլ:

Տնօրէնին այս պատասխանը չափէն աւելի զիս
յուղեց և գարձայ անօրէնին լոփ:

— Ես կը ինդրեմ ձեզմէ որ նեղութիւն կրէք և
երթաք նազրմ պէյլին ինծմէ բարեւէք և լոէք թէ՝ թող
հրաման տայ որ այսօր իսկ և մինչեւ վերջ ազատ ըլլամ
ինծի ացցելութեան եկողներուն հեա տեմնուիլ, ինչ որ
օրէնք և սովորութիւն է. իսկ հակառակ պարագային
թող լաւ գիտնայ որ ես ցկեանս չղթայակիր բանտար-
կութեան դասապարտուած եմ, ասկէց վերջ կեանքը
այլեւս նշանակութիւն չունի ինծի համար արդէն. այս
բանձներուս հետեւանքն ի՞նչ ըլլալը դուք շատ լաւ
գիտէք, աեսէք որ ես իմ պարկեցառութեանս և հնա-
զանդութեանս շաւզին մէջ եմ, քանի որ նախապէս
ձեզի լուր կուտամ:

Տնօրէնը իսկոյն հաւանեցաւ նազրմին երթալ և
քան վայրկեանէն վերադառնալով, զիս իրեն քով
կանչել առուաւ: Մենք իսկոյն նկատեցինք որ սպառ-
նալիքին տեղի առուած էին, որովհեաւ թուրքիոյ մէջ
բանտարկեալներուն մահուան և ցկեանս դասապարտ-
եալները միւս բանտարկեալներէն կը յարգուին, իսկ
բանտի պաշտօնէութեան ահ ու սարսափի կ'ազդէն. ա-
սոր պատճառն այն է որ մահուան կամ ցկեանս դա-
սապարտեալներ բնաւ վախ մը չունին, քանի որ այդ
դասապարտութեանց ենթարկուած են, որչափ ոճիր-
ներ ալ գործեն բանախն մէջ, չարչարանքէ զատ այդ-
դիտիներու համար ուրիշ պատիժ մը չկայ այլեւս. ուս-
տի այդպիսիները քանի որ իրենց յուսահասական բո-
վէները մէշտ կրնան ունենալ, այդ բովէներուն կրնան
շատ ոճիրներ գործել. ահա այս պատճառաւ է որ բան-
տի պաշտօնէութիւնը միշտ կը վախնայ այդպիսիներէն:

Նաւը մ անօրէնին ըսած էր թէ եկած իրատէն էր
որ գործադրել կ'ուզէր, հետեւարար մինչեւ որ Պալատ
չերթար չէր կրնար արաօնել: Տնօրէնը իրը վերջաւո-
րութիւն ըսաւ:

— Կէս օրին Նազրմ պէտ Սէլամլըքի պիտի երթայ և պէտք եղածը պիտի իմացնէ վեհ։ Սուլթանին և հետեւաբար պէտք է Նազրմ պէտի վերադարձին սպասէք։

Սիրով ընդունեցի անօրէնին տռաջարկը և տեղով վերադարձաց Եղածները պատմեցի Օննիկին և Արմենակին և ըսի որ պատրաստ ըլլան հակառակ պարագային իսուովութիւն մը հանելու բանտին մէջ։ Երկուքն գային իսուովութիւն մը հանելու բանտին մէջ։ Երկուքն ալ հաւանեցան և ինծի հաւասարիցներ տուին թէ մեզի գործակիցներ կրնային ըլլալ քանի մը Ալպանացիներ և թուրքեր։



Ժ. — ՎԵՐՋԻ ՀԲԱԺԵՇՏՍՈ

Ժամը 9ին միջոցները անօրէնը զիս քովը կանչել տռաւ և ըստ։

Սուլթանը հրաման տռաւած է բարեկամներուդ և այցելուներուդ հետ տեսնուիլ։ բայց պայմանաւ որ այդ տեսակցութիւնները թուրքերէն ըլլան, քանի որ ձեր տեսակցութեան միջոցին երկու կարտիաններ պիտի կենան ձեր քով և պիտի հասկնան թէ ի՞նչ բանի շուրջ կը դառնայ ձեր խօսակցութիւնը։

— (Քմծիծալով մը) Եթէ գուշք այդ ձանձրութիւնը յանձն կ'առնէք մեզ վրայ պահապաններ դնելու, ես ոչինչ չունիմ ըսկու։ կ'ուզէք երկուքէն աւելի պահապաններ յատկացուցէք, քանի որ ես գաղանի սը պիտի չունենամ իմ բարեկամներուս հետ խօսելու կամ անոնցմէ իմանալու։

Արդէն Սպարապետութեան Դռնէն երկուզ մը հասցուցած և թուած էի զիս մատնողներուն անունները։ Իսկ կեդրոնական բանտին մէջ երկու պահա-

պաններու հսկողութեամբ տեսնուիլ նորէն արգելք մը չէր կրնար նկատուիլ մեզ համար, բաւական էր որ արտաքին յարաբերութիւնս սկսած էր։ Կեդրոնական բանտին իսկոյն նամակ մը հասցուցի Մուրատին և ընկերներուս, յայտնելով որ ինծի համար հոգ չընեն, միայն տիսուր եմ որ մահուան պատիժս չգործադրուեցաւ, ինչ որ գործի տեսակէտով աւելի օգատիար կ'ըլլար, Խնզրեցի անմիջապէս ինձ գրեն թէ իրենք և իրենց գործն ինչ վիճակի մէջ են, ու ազատ են ինձ հետ տեսնուելու, բայց պայմանաւ որ թուրքիրէն յեզուով խօսին և երկու կարտիաններու հսկողութեամբ։ այս էր պատուէրն Ոստիկանութեան նաև խօսարար Նազրմ պէտի։

Այլեւս ընկերներուս, բարեկամներուս և ծանօթներուս շարքը սկսաւ։ առառուընէ մինչեւ իրիկուն այցելուներ կ'ընդունէի ու իրենց բերած ծիախոս, սեխ, ձմերուկ, խազող են։ նուէրները։ Ընկերներուս հետ որչափ որ թուրքերեն կը խօսէինք, կարող էինք կարելի եղածին չափ իրարու շատ բաններ հասկցնել և տեղեկանուլ նոյն իսկ պահապաններուն ներկայութեան։ Ինծի այցելութեան եկաւ վստահելի անձնաւորութիւն մը, որ կը պատմէր շատ մը հետաքրքրական գէպքեր։ որ հարցաքննութեանս ժամանակ տեղի ունեցած էին և ինքը շատ մօտէն տեղեկութիւն ունեցած էր։

Նշանաւոր տեղեկագիրը, որով կառավարութիւնը զիս կրցաւ զատապարտել, շատ դժուարութեամբ կարողացած էր պատրաստել տալ։ Մէկ քանի օր զիշեր ցերեկ թէ՛ Նազրմը թէ Սպարապետութեան Դռուը կազմուած արտասովոր ժողովը զբաղած է եղեր այդ տեղեկագիրը պատրաստելու հա-

մար : Յուն տեղեկագիրը կազմած է եղեր Տաճառ վրդ . . .
Արդէն Տաճառ նախագիր գիտէ եղեր որ Մամբրէն և
Լուսարար Յովհաննէսը պիտի ստորագրեն եղեր . կը
մնար Սուքիառ Քնյ ին ստորագրել տալ :

Սուքիառ քահանան կ'ընդիմանայ եղեր շատ իրաւ-
ուամբ ըսելով թէ՝ ինքը իմ կենսագրութեանս տեղեակ
չէ , չի գիտեր թէ ինչ անցեալ ունիմ և ներկային . . .
ալ ինչ գաղափարի կը ծառացեմ , ինքը միտին Մայր
Եկեղեցւոյ մէջ զիս գէմքով տեսած ու ճանչցած է ե-
ղեր : Տէր Սուքիասի այս ըրած առարկութեան պատ-
ճառաւ զինքը քանի մը գիշերներ Նազլմին և Սպա-
րագետութեան Դուռը կը տանին եղեր . վերջ ի վերջոյ
կ'ստիպէն եղեր որ Տէր Սուքիասը Տաճառի սարա-
գրութիւնը վաւերացնէ . ահա այս պարագաներւն
ներքեւ է եղեր որ Տէր Սուքիասի ստորագրութիւնը
գտնուած է եղեր այդ տեղեկագրին ներքեւ , և անկէց
վերջն է որ Մամբրէ և լուսարար Յովհաննէս կ'ստո-
րագրեն , և Աշրդեան արդէն իր ձեռագրով և պաշտօ-
նական կնիքով կը վաւերացնէ :

Զերբարկալուելէս վերջ Տաճառ գործի կ'սկսի .
խանութիս և սենեակս խուզարկելու միջոցին տախտա-
կամածները քակել կուտայ եղեր՝ վասնդաւոր թուղ-
թեր և այլն գտնելու յոյսով , բայց ի զուր . Տաճառ
շատ կը ցաւի եղեր որ այնքան տաեն կիտիկ Փաշա իր
քիթին տակ կը բնակիմ բայց ինք տեղեկութիւն չու-
նի եղեր :

Վանէն մեկնած միջոցիս որոշած էի արդէն ո և է
պատրուակ մը սահեծել՝ ծերունի մայրիկիս հաւատա-
ցընելու թէ քանի մը շաբաթ դիւզեր պտտելէն վերջ
պիտի վերագանամ , որովհետեւ եթէ երբեք իրողու-
թիւնը պարզէի . թէ՛ իրեն սոսկալի վիշտ պիտի պատ-

ճառէի և թէ շատ հաւանական էր որ չթողաւր Պոլիս
մեկնէի , քանի որ ժամանակին իր երկու երիտասարդ
զաւակները մահուան զո՞ւ տուած էր . որով իր միակ
արու զաւակը ես մնացած էի . չտիէն աւելի զիս կը
սիրէր և վրաս կը գուրգուրար , իր այդ հասակին մէջ
միակ նեցուկն ըլլալուս պատճառաւ :

Պոնտոս համելէս վերջ մայրիկիս գրեցի Պոլիս
գոլու խստացաց քիչ ատենէն վերադառնալ հայրենիքս :

Բանի մը տարի վերջ այսուս մայրս մկան էր իր
նամակներով զիս թափանձել որ օր առաջ հայրենիք
վերադառնամ քանի որ վերադառնալու վիճակին մէջ
կը գտնուիմ , այսինքն Վանայ մէջ կոկիկ աւելւարական
գործ մ'ընելու համար պէտք եղած զրամագլուխը շա-
հած էի Պոլոս մէջ : Իմ խստագուզական և ձգձողա-
կան նոմակներէս յուսահասած՝ ստիպիւալ որոշած էր
Պոլիս գտնուող քենեկալս Սւետաղայեան Մանուկին
դիմել , որպէս զի զիս համոզելով երկիր զրկէ :

Անշուշտ Սւետաղայեան Պոլիս գտնուելով կը տես-
նէր որ Վան երթալու վիճակին մէջ կը գտնուիմ , բայց
իմ մերժումու և խուսափուզական պատասխանները զին-
քը կասկածի կ'ենթարկէին , և մանաւանդ որ զիս լոր-
տեսելու դիտաւորութեամբ երբեմն երբեմն կը տեսնէ
որ գործիս գլուխը չեմ դանուիր , կիրակի օրեր գաղա-
նի տեղեր պայտահի կ'երթամ . և երբեմն ալ գիշերները
բացակայ կ'ըլլամ տունէս կամ սենեակէս :

Սւետաղայեան քենեկալս ըլլալով , ես ստիպուած
չէի իրմէն չխուսափելու , քանի որ ինքը յեղափոխա-
կան և գաղափարակէց չէր . պէտք էր որ ես այդպէս
վարուէի : Սւետեղայեան որչափ որ աշխատեցաւ , չը
կարողացաւ զիս համոզել և վան զրկել . և կ'զգացի որ
իմ և իր մէջ զգալի ցրառութիւն մը յառաջ եկած էր :

Աւետաղայեան բնական էր որ միշտ աշխատէր համոզել զիս, քանի որ շատ թախանձագին նամակներ կ'ստանար մայրիկէս և այդ նամակներն ինձ ցոյց կուտար, արդէն մայրս այդ տեսակ նամակները միշտ ինծի ալ կը դրէր:

Դրութիւնո շատ փափսւկ էր, քանի որ ոչ մայրիկիս և ոչ Աւետաղաեանին կրնայի պարզել նպատակութ ծոյցին երկու ամրու առաջ Աւետաղաեան շատ իրաւամբ կը կասկածի եղեր իմ բնթացքիս և վարած կեանքիս վրայ, ինքնիրեն այնպիսի յոռի և անսրամարանական պարագաներ կը վերագրէ ինծի, մէկ խօսքով զիս շուայտներու և ցոփակեացներու կարգը կը դասէ: Վերջապէս այն համոզումը կ'ունենայ թէ ես ծերունի մայրիկս, բնաւանիքս և երկու զաւակներս լքած և Պոլսոյ կեանքին վարժուած: այլեւս չեմ ուղեր եղեր Վան վերադառնալ: Ի հարիւ Աւետաղայեան իրաւունք ունէր այդ բոլորը ինծի վերագրելու որ ըստ իր համոզման շատ ճիշդ էր, որովհետեւ չէր զիտեր թէ որչափ որ մայրիկս իմ վրաս կը գուրգուրար, ես ալ զինքը կը պաշտէի: չէր զիտեր որ ամբողջ էութեամբս հաւատարիմ էի դէպի ի իմ ընտանեկան յարկս և զաւակներս հագուստ չափ կը սիրէի և միեւնոյն ժամանակ կը փափաքէի որ առաջ տեսնել զիրենք: բայց Աւետաղաեան չէր զիտեր թէ այնպիսի զազափար մը որդեգրած եմ և նպասակի մը իրագործման ուխտած եմ որ մայրիկէս և զաւակներէս շատ աւելի նախամեծար էր ինձ համար: չէր զիտեր որ հակառակ պարագային ուխտադրուժ և գասալիք կ'ըլլայի:

Երբ Յուլիս 15ի դէպքին օրը ներկայ լլլլլայ և զիս կը տեսնէ իմ ստանձնած դերիս մէջ, այդ երեկոյ առանձնացած միջոցին կ'ակսի լու որ այդ տեսակ յոռի

և անտրամաբանական բաներ վերագրած է եղեր ինծի, մինչդեռ այդ օրը ականատես ըլլալով՝ խկոյն կ'անդրադառնուց թէ պատճառն ի՞նչ է եղեր որ ևս վան երթալ չեմ ուզեր, զանազան պատճառներ մէջ բերելով զինքը կը խարեմ, և միշտ խուսափողական պատասխաններ կուտամ:

Բնական էր որ Աւետաղաեան ալ փութար ինձ այցելութեան գալու բանախն մէջ: Ինչպէս ամէն այցելուներ ուրախ զուարթ գէմքով մը կ'ընդունէի, նոյնպէս և ընդունեցի Աւետաղաեանը: բայց Աւետաղաեան քովս նստելուն պէս սկսաւ լալ, և փոխանակ իր լաւուն վերջ տալու ընդհակառակն աւելի կը սաստկացնէր, վերջապէս ուզեցի իր լալուն պատճառն իմանալ, քանի որ պահապան կեցող կարտիաներն ալ կը զարմանային: Աւետաղաեան սկսաւ պատմել ինծմէ գաղտնի մեացած պարագաները, այս պարագաներն այն էին որ իր սիրտին ցաւ պատճառած էր թէ ժամանակին այդ տեսակ անհեթիթ և անվայել ընթացք մը վերագրած է եղեր ինձ, մինչդեռ բոլորովին հակառակն է եղած: Շատ կը զաւէր որ այդ տեսակ յոռի համոզում մը գոյացուցէր է: Աւետեղաեան իր խիզճն հանդարատեցնելու համար, կը փափաքէր որ ծառայութիւն մը ընէ ինծի այդ սխալին փոխարէն:

Ուստի ևս իրեն ըսի.

«Քանի որ Վան պիտի երթառ քիչ տաենէն, քանի որ ցիեանս դատապարտուած եմ, կը խնդրեմ որ ձեր կարողութեան չափով իմ երկու մանկիներուս կրթութեան և զաստիարակութեան հոգ տանիս»: Խստացաւ և մեկնեցաւ:

Գումգարուի եկեղեցին վրաս յարձակող և հարուածող հրշէներն խկոյն փութացին գալ ներովու-

թիւն խնդրել, նոյն իսկ քանիներ լալով ներում կը խնդրէն : Ես ամենայն սիրով և ուրախութեամբ կը ներէի իրենց, միայն պատուիրելով որ, զգուշանան Հայու մը դէմ այդպէս վարուելէ, որ նորէն չսխալին, նկատեցի որ իրենց բերած ծխախոտն և այլ նուէրները չընդունելով, վշտանալուն անզի պիտի տայի. ատիպեալ կ'ընդունէի՛. իրենց արժանապատութիւնը չվիրաւորելու համար :

Մուրատի երկար և մանրամասն տեղեկութիւններով մէկ նամակը ստացայ, որ ի մէջ այլոց կ'ըսէր.

«Մեծ հարսնիքի մը հանդէսը տօնելու կը պատրաստուինք, այնչափ փառաւոր ու զմայլելի հանդէսի մը ներկայ չըլլալուդ համար շատ կը ցաւինք: Միաձայնութեամբ որոշեցինք ձեր մասին վկայութիւն տուղները տեսօրի ենթարկել անպատճառ, և երէկուընէ գործի սկսած ենք, մասնիչներն անպատիժ չպիտի մնան, ապահով եղիր: Գործը և մեր ասպարէզը՝ ցոյցին առթիւ մեր սպասածէն անհամեմատ շատ աւելի յառաջ գացած է, այնպէս որ, ընկերները չեն բաւեր արուած և խնդրուած ժամադրութեանց երթալ ու հասնելու: Խումբերն և կազմակերպութիւնն ահազին ծաւալ ստացած են: Արփիարն իր խումբով եկաւ, տրամադրելի ընկելով նաև իրենց գրամները: Շատ ու շատ զբաղեալ ենք, գիշեր ցորեկ դադար չունինք: Հածի Պապա, Մէհմէտ էֆն մասնաւորապէս կը բարեւեն քեզ, իսկ ես բոլոր ընկերներուս կողմէ ձակաէդ կը համբուրեմ:»

Վարիչ Մարմինը քանի մը հարիւր բառերէ բաղկացեալ բառարան մը ունէր. այնպէս որ ի պահանջել հարկին այդ բառերը կը գործածէինք, որնց նշանակութիւնը հետեւեալ կերպով կը գասաւորուէր և կը

հասկցուէր բանալին ունեցող կամ տեղեակ եղող ընկերներէն.

Ցոյց (հարսնիք), վառօդ (ալիւր), հանդէս (ցոյց ընել), աստրանակ (սրինդ), գնդակ (կաղին), դաշոյն (գրիչ), արիւն (մելան), թուղթ (կռուոյ գաշտ), Արիմեան (Հածի Պապա), Տոքթ. Թիրեաքեան (Մէհմէտ էֆ.): Այս ձեւով կը յարմարցնէինք, ընտանեկան նամակի ձեւ կուտայինք ու կը գրէինք: Իսկ մենք ամբողջս ալ ինչպէս և ընկերներս զատ զատ կեղծ անուններ ունէինք:

Մուրատի նամակը անհուն ուրախութիւն պատճառեց ինծի, միայն ինձ ցաւ կը պատճառէր Անպարճեանի բացակայութիւնը որ Ժրնէվ մեկնած էր: Թէ ի՞նչպէս այդ նամակները ինծի կը համանէին և իմ նամակներս ի՞նչպէս և ո՞ր ժամուն կը պատրաստէի. այդ գաղանիքները պարզել հարկ չեմ տեմներ, որովհեաւ բացարձակապէս արգիլուած էր Նազըմի հրամանաւ իմ քովս թուղթ գրիչ ունենալ և դուրսէն նամակ ստանալ, մինչդեռ ամէն օր նամակ կամանէի և իսկոյն կը պատասխանէի:

Նաթուրեանի իմ մասիս տուած վկայութիւնը շատ գէշ ազդած էր Նազարէթին վրայ, և ինչպէս կ'երեւէր՝ Նազարէթ մտադրած էր Նաթուրեանի կեանքին վերջ տալ: Նազարէթ՝ Օննիկի, Արմենակի և Եանքոյի հետ ժուռ կուգային բանափ բակին մէջ, իսկ ես Գուլազս սըզեան Մարգարի հետ բակին մէկ անկիւնը աթոռներու վրայ նստած կը խօսէինք: Յանկարծ ուշագրութիւնս դարձաւ Նազարէթի և իր ընկերներուն վրայ: Հեռուէն կարծեցի և ենթադրեցի որ Նազարէթի խումբը կարեւոր և ծանր խնդրոյ մը վրայ կը խօսէր և հետրզնեաէ սուր և վճռական կերպարանք կ'առնէր: Կ'արծեցի որ Եանքոյի ծրագրին վրայ կը խօսէին, ու

բովնետեւ Եանքօն ծրագիր մը ունէր հինգս միասին
փախչելու, բայց ևս այդ ծրագրին համամիտ չէի, որով-
հետեւ համոզուած էի թէ չպիտի յաջողէինք :

Քանի որ խօսակցութիւնն ուշագրաւ եղած էր ինձ
համար, երեկոյեան ճաշէն վերջ Օննիկն առանձին առի՝
բակին մէջ ժուռ գալու: Անզգալարար Օննիկը բերի
խօսքի այն կէտին կամ պարագային, ուր անպատճառ
պէտք էր հետաքրքրութեանս գոհացում տար, և տուաւ:

Որոշած էին անպատճառ Նաթուրեանը սպաննել,
ի պատիժ իմ մասիս տուած վկայութեան: Ես բացար-
ձակապէս արգիլեցի և վերջէն իրենք ալ խոստացան
թողուլ իրենց մտադրութիւնը:

Կառավարութիւնը ինձմէ կը պահանջէր որ պաշ-
տօնապէս փոխանորդ մը կարգեմ, որպէս զի փակ մնա-
ցած խանութիւն կարենամ բանալ տալ, կամ խանութիւն
մէջ ունեցած աւղանքներուս տէր դառնամ: Պահան-
ջուած փոխանորդը կարգելու պաշտօնական գործողու-
թիւնը քանի մը օրուան մէջ վերջացաւ: Արդէն խա-
նութիւն մէջ մնացած ծիսախտար, թէմպէքին ևն. այն-
չափ մեծ բան մը չէր: Փամանակին ամէն ինչ կար-
գագրած էինք, խանութիւն մէջ կար նաեւ ջրավաճա-
ռութեան վերաբերեալ այլեւայլ կարասիներ, սեղանա-
ւորութեան համար գրամներ ևն. ցոյցէն առաջ վեր-
ցուցած էինք: Խանութիւն բանալուն և անոր մէջ զըս-
ուուածները ծախելուն համար իմ Պոլիս գանութիւն կամ
Ա.ք.քեա աքսորութիւն այնքան կարեւորութիւն չունէր.
որովհետեւ եղած ու չեղածն ամբողջովին Հնչակեան
խօսակցութեան կը պատկանէր: Անշուշտ հետաքրքիր
է գիտնալ թէ՝ ինչո՞ւ:

Սնցած էին այն օրերը երբ Պ...եան զիս իրեն
ձանկը անցուցած նկատածի պէս կը զուարձանար: Պ...

բնաւ չէր յուսար որ ևս անդրադարձած եմ արդէն իր
դարձուածքներուն: Իսկ ևս ալ մտադրած էի զինքը
քիչ մը տաեն այդ տեսակ սին յոյսերով օրօրել և ա-
պուշի տեղ գնել, իսկ հակառակ պարագային զրկել
անդիի աշխարհ:

Ընկերներուս (Վարիչ Մարմին) հաւանութեամբ ո-
րոշեցինք Պ...ին ծանօթ եղած առեւտրական գործս
և ընակավայրս փոխել և իրեն կարծեցնել տալ թէ Պո-
լիսէն հեռացած եմ: Ուրիշ միջոց չկար, քանի որ
վասնգուածի պէս էի: Ամենէն առաջ առեւտրական
գործը փախելու պարագան պէտք էր գործադրել: Մեր
ընկերներէն Շիբաքեան Վաղարի խանութը ուղեցինք
գնել, պարզելով իրեն պատճառը, հաւանուցաւ տալու.
ուրեմն Մարդուձներու մէջ ծխավաճառութիւն և
սեղանաւորութիւն ընկելու խնդիրը վերջացած էր: Կը
մնար խանէն ելլելու և այնպիսի տուն մը և փաղոցի
մը մէջ բնակելու խնդիրը, որ պէտք չէր աչքի զար-
նէր և մերիններէն զատ ոչ ոք գիտնար: Աչքի առջեւ
ունենալով մեր տաննապետներէն Պանտիկեան Խաչա-
տուրը, իսկոյն իրեն պարզեցի խնդիրը և միանգամայն
յայտնեցի թէ կէս մը վասնգուած եմ և եթէ իր տան
մէջ ինձի համար բնակելիք սենեակ մը տար՝ գրեթէ այդ
վասնգն անցուցած պիտի ըլլայի: Պանտիկեան Խաչա-
տուր սիրով ընդունեց և մերժեց սենեակի վարձք առ-
նել: Թէիւ վերջէն շատ սինդելով չնչին և աննշան
վարձք մը վճարեցի իրեն: Խնդիրը վարձքի վճարելուն
և ձրիին վրայ չէր: այլ իմ այդ վասնգուած վիճակիս
մէջ իր տան մէջ սենեակ մը տալն էր որ մեծ զոհու-
զութիւն էր: Պանտիկեանը արդէն այնպիսի ոգեւորու-
թեամբ մը փարած էր գործին որ 1891—92 թուական-
ներուն կը մատնուի կը բանտարկուի ու դատապար-

տուելէն վերջ հեռաւոր վայր մը կ'աքսորուի , և վերջին ընդհ . ներման ասիթով ողիս կը վերադառնայ : Խանութիւ և տաւնի խնդիրը կարգադրելնէս քանի մը օր վերջը պէտք եղած միջոցաւ Պ . . ին հասցնել տուփնք և կամ իր հարցումին պատասխանուած էր թէ «Ճանկիւլեանը իր Պոլսոյ մէջ ունեցած գործը ձգելով Բուժէլիի քաղաքներէն մէկուն մէջ հաստատուած է ու առեւտրական գործով կ'զբաղի :»



Խաչատուր Պատիկեան

Խանութս փոխագրուելէս քանի մը օր վերջը վարիչ Մարմնոյն յայտարարեցի թէ խանութս իր մէջի ունեցած դրամագիլովս կը նուիրեմ Հնչակեան կուսակցութեան , իսկ գալով իմ և ընտանեացս ապրուստին՝ պէտք է խանութիւ շահէն յատկացուի այդ համեստ և խիստ չափաւոր ապրուստը Վարիչն ընական

էր որ նախապէս տարօրինակ և անհաւատալի թուէր իմ յայտարարութիւնս . իսկ երբ ես գնուապէս պնդեցի , այն ատեն Վարիչ Մարմինը չնորհակալութեամբ և ուրախութեամբ ընդունեց : Այն օրէն վերջ այլեւս խանութս Հնչակեան կուսակցութեան սեփականութիւնը դարցած էր , ամէն մէկ Հնչակեան անխտրաբար , և մանաւանդ Վարիչ Մարմինը իրաւունք ունէր ինձի չափ հսկել և կարգադրել խանութիւն գործերը . տարակոյս չկար որ գործին տեղեակ եղող Հնչակեան ընկերաները նախապատութիւն կուտային մեր խանութէն ընելու իրենց առուատուրը , քանի որ խանութիւն շահը և վեսոր կուսակցութեան կը պականէր այլ եւս , և այդպէս ալ ըրին :

Բանտարկեալները շատ անգամ նշանաւոր գործի մը համար դատապարտեալները և կամ բարձր աստիճանի բանտարկեալները կը շահագործեն . իրենք խոռվութիւն մը կը յարուցանեն և ոճիր մը կը գործեն , չէ՞ մի որ բանախին տնօրէնը կամ կարտիաներու պետքիրենք պիտի պատժէ ծանր շղթայ կրել տալով , «բռլիս» , «զընտան» կամ «պօարում» ձգելով : Այն առեն յանցաւորներ կակոյն կը դիմեն այդ նշանաւոր և բարձրաստիճան բանտարկեալներուն , որպէս զի անոնք բարեխօսին ուր որ պէտք է , և իրենց արուած պատիժէն ազատուին : Եթիւ դէպքերու մէջ բանատարկեալներն իմ բարեխօսութեանս պէտք ունեցան : Անգամ մը տնօրէնին և անգամ մ'ալ կարտիաներու պետին դիմելս պէտք եղաւ , և իմ դիմումներս ընդունուեցան իսկոյն . այդ պատճառաւ մասնաւոր կերպով կը յարզուէի բանտարկեալներէն . որով կը նշանակէր թէ տնօրէնին և Ա . կարտիանին հետ բարեկամութիւնս լաւ էր , քանի որ իրենցմէ չէի մերժուեր և կամ ի՞նչ մասին որ իրենց դիմէի , դիմումս ապարդիւն չէր մնար :

Նազըմը համոզում գոյացուցած էր թէ բանակն դուրս կը թղթակցիմ. ամէն ձիգ կը թափէր գոնէ նամակ մը ձեւք անցրնելու համար : Բանափին ամրող պաշտօնէութիւնը գրեթէ այս բանը կը հետապնդէր : Այս շուշանազըմին հաճելի ըլլալու կամ ինքինքնին ձարպիկ և գործունեաց ցուց տալու նպատակաւ, օր մը նաթանեան Պաղտասար իր եղբօրք Աւետիսին այցելութեան



Պաղտասար Նաբանեան

Եկած միջոցին կը կասկածին և Նաթանեանը խստաբար կելէ վերջ, կ'ուզեն խստաբարկել նետ գրադանք ունեցած թղթապանակը : Նաթանեան իսկոյն նամակը բերանը կը խօթէ կուլ տալու, բայց կոկորդը սեղմելով՝ ծամուած վիճակի մը մէջ նամակը բերնէն դուրս կը հանին և կոռուներն իրարու քով բերելով կը կարդան, բայց ի՞նչ կա-

րող էին հասկնալ : «Սիրելի Կայծիկս», ո՞վ էր Կայծիկը, կառավարութիւնը ինչէն կրնար գիտնալ կեղծ անունս. հարանիք, բոքախ, անդամալոյծ . ի՞նչ էին այս տեսակ բառերու ներքին գաղտնիքը, չէ՞ մի որ պարունակութիւնը այնպէս կը հասկցուէր թէ՝ ընկերական կամ ընտանիկան նամակ մ'էր : Ո՞վ է նամակագիր Մուրաքը՝ Միայն «Ճաճատ»ի անունը ինդիրը փոխեց, որուն Տերօրի ենթարկուելու որոշման լուրը Մուրաքը կ'ուտար ինծի, և թէ օր մը վերջ արդէն ենթարկուեցաւ :

Ա. կարտիանին օգնական կամ փոխանորդը կար, Ալի Աղա, որ գաժան դէմքով թուրք մ'էր : Ալի քանի մը անդամներ տեսայ որ միշտ ծուռ և խիստ կերպով կը նայէր դէպի ինձ : Հասկըցայ որ ինքը Հայերուն թշնամի մէկն է, ինչ որ վերջէն սասւգեցի:

Նաթանեանի նամակին բռնուիլը իսկոյն իմացած էինք, ճիշդ անթել նետաձայնի պէս, այնպէս որ ո՛չ ո՞ք կուահեց մեր իմանալը : Նազարէթի հետ դուրսի բակին մէջ կը պատէինք . մեր միակ մասձմունքը՝ մեր գուրսի ընկերներն էին և մասնաւորապէս Մուրաքը և վարչութեան միւս անդամները: Կը վախնայինք որ անոնք պիտի կասկածելի լլան, եթէ ո՛չ մեղ համար փոյթ չէնք ըներ բնաւ, Մեզի ի՞նչ կարող էին լնել, բացի շղթայելէ կամ զնտան նետելէ : Այս դաւն մտածմունքներուն մէջ էինք, յանկարծ տեսանք որ Ալի քանի մը կարտիաներու հետ բակին դռնէն ներս մտաւ և ուղղակի դէպի ի մեղ կուգար : Առանց պազարինութիւնս կորսնցնելու և բոլորովին անտարբեր կերպով նազարէթին ըսի .

Նազարէթ պատրաստ եղիր, Ալիին դէպի մեղ գուլը լաւ նշան չէ, անպատճառ նամակին համար ուլուղու է :

Ալին մեղի մօտեցաւ և ըստ .

Եկէք , ասկէց վերջ ձեզի մասնաւոր սենեակի մը մէջ պիտի պահնք , որպէս զի ու է բանտարկեալի հետ չահսնուիք : Նամակ հէ ...

Այլեւս չթողուցի որ Ալին իր խօսքն աւարտէր (չէ որ մենք որոշած էինք մինչեւ վերջը նամակի խնդիրը ուրանալ) իսկոյն օձիքէն բռնեցի ու թօթուելով ըստ .

— Նախ այդ ի՞նչ տեսակ վարմունք է , այն բացատրէ ինծի և դիմացինդ լաւ ճանչցիր . և անկէ վերջ ըսէ տեսնեմ , ի՞նչ նամակ է որուն պատճառաւ կ'ըսպառնաս :

Ալի կը կակազէր և չէր ու զեր որոշ կերպով բան մը ըսել . երբ սկսայ հրմշտկել միւս ձեռքովս , այն աւտեն ըստ .

— Զեմ գիտեր , յունարէն է , հայերէն է , վերջապէս նամակ մ'է որ բռնուեցաւ և նախարարին զրրկուեցաւ :

Վեցերորդ սենեակի բանտարկեալները դուրս թափած էին , քանիներ կը սուլէին և Ալին կը ծաղրէին . արդէն իսկոյն լուր դացած էր սնօրէնին , որով Ա . կարտիանը եկաւ և ըստ .

— Աման ի՞նչ կ'ընես ծանկիւեան էֆ . ի՞նչ է պատահեր :

Երբ Ալիի օձիքը թող առեւ կարտիանը Ալին հրելով ըստ .

— Գնա , սնօրէնը քեզ կ'ուզէ :

Ալի լուռ ու մունջ գուշուը երերցնելով գնաց : Ա . կարտիանը զիս ու նազարէթը առաւ և իր սենեակին քով գանուած նստարանին վրայ նստեցանք . ինչպէս կ'երեւէր , կ'ըսպասէին , մինչեւ որ նազըմէն հրամանը գար : Ելանք սնօրէնին դացինք :

Հաղիւ թէ տնօրէնին սենեակէն ներս մտած էինք , նազըմի հրամանը բերող յիսնապէս մը ըստ տնօրէնին .

— Պէյին հրամանն է առանձին սենեակի մը մէջ լեցնել զանոնք , ուրիշ կերպ կարելի չէ :

Տնօրէնը երբ ուզեց եղածն հասկնալ , ըսի .

— Երկուքս կը պտաշէինք , յանկարծ Ալին եկաւ , կարծես թէ ոճիր մը գործած ենք բանտին մէջ , առանց նախարանի գրեթէ վրանիս յարձակութավ , սպառնաց , «Նամակ հէ» , ըսելով : Չեմ գիտեր թէ ի՞նչ պիտի ըսէր . նամակ չիկար իր ձեռքը . թողունք որ ըսածներէն բան մը չնասկցայ , այլ իր ըրած սպառնալիքներն էին որ անպատճուարեր էին ինծի համար կարտիաններու և բանտարկեալներու ներկայութեան . և մանաւանդ կը խորհէի որ եթէ երբեք այդ տեսակ սպառնալիքի և նախատանաց ու յանդիմաննութեան արժանի յանցանք մը գործած էինք . դուք և կարտիան պատին ինչ որ սնօրինէիք՝ սիրով պիտի ընդունէինք :

Տնօրէնը սկսաւ մեզ միրաշահիլ , ըսելով .

— Սրդէն Ալին տպէտին մէկն է , հետեւաբար իր բրածները շատ մի տեսնէք և ներեցէք :

— Ես ալ սկիզբէն ի վեր այդ մարդը սիրած և համակրած չեմ , ըսի :

— Լսեցիք անշուշտ որ նազըմ պէյ հրաման ըրած է որ ամբողջ մէկ սենեակի մէջ մնաք , հետեւաբար քանի որ ձեզ յատկացնելիք սենեակնիս վեցերորդ սենեակին ներքեւն է , և քանի որ միջադէպը հոն տեղի ունեցած է , միասին կ'երթանք , թող բանտարկեալները գիտնան որ նազըմ պէյի հրամանն է որ կը գործադրենք :

Պէտք էր համակերպէինք , ուրիշ միջոց չկար , քանի որ մեզի գոհացում արուած էր , Ալիի ներողու-

թիւն ին բրելովը . ուրիշ ի՞նչ կարող էինք լնել : Տնօրինին և Ա . կարտիանին հետ եկանք այն սենեակին առջեւ ուր գէպքը պատահած էր . անօրէնը դիտմամբ քիչ մը բարձր ձայնով ըստաւ որ , Սլին սխալած է և թէ առանձին սենեակի հրամանն արդէն Ոստիկանութեան նախարարութենէն եկած է և իրենք պէտք է գործադրէին : Մեզի յատկացուած սենեակը բաղդատմամբ միւսներուն , թէ՛ մաքուր և թէ օդաւէտ էր և մենք շատ հանգիստ էինք այն սենեակին մէջ : Նազըմ ամբողջս հաւաքելով այդ մասնաւոր սենեակը դնելէ վերջ առանձին երեք պահապան յատկացուց , կարծելով թէ ցմիշտ պիտի կարենայ արգիլել մեր թղթակցութիւնը . նորէն ի զուր . Նազըմ մեր թղթակցութեան վերջ աալու միակ միջոցը կրնար նկատել Կեդրոնական բանտին գուները գոցել տալը , այնպէս որ ո՛չ ոք դուրս ելլէր և ներա մտնէր : Այս ալ արդէն անկարելի էր , հետեւաբար ես ալ միշտ կրնայի թղթակցիլ և թերեւս այս պարագան . նկատի ունենալով՝ անուղղակի կերպով անօրէնին միջոցաւ (որուն հետ փոխադարձ մինչեւ վերջը յարգանօք վարուեցանք) , ինծի աղդաբարել տոււաւ որ եթէ շարունակեմ ընթացքս , երկար ատեն Պոլիս չպիտի պահէր ինծի . բայց նորէն ի զուր : Պոլիս մնալ և ընկերներուն հետ չթղթակցիլ , միթէ կարելի էր : Վերջապէս , մեզի մեր աքսորավայրը զրկելու որոշում տոււաւ :

Նաթանեան մինչեւ վերջը չխոսանվանեցաւ , բայց միայն Տաճատի անունը որոշ գրուելուն պատճառաւ՝ կասկածելով թէ նամակը մեզմէ մէկին կը վերաբերի , լոկ կասկածի վրայ հիմնուած՝ եօթը տարուան բերդարգելսւթեան դատապարտեցին զինքը : Օրերը կը մօտենային . եկող ընկերներուն և բարեկամներուն այլեւս

«ցաւեսութիւն» չէինք ըսեր , այլ «Մնաք բարով» կ'ըսէինք :

Վերջերս գտանք քանի մը կատանակ , որոնց ծխախոտ մը և աննշան նուէր մէ տալով , կը թղթատրէին մեղ Հայերէն խօսիլ իրարու հետ : Խեղճ կարտիաներ կ'ուզէին որ նոր այցելու ընտանէինք , որովհետեւ այցելուներուն կ'ըսէինք որ մեկնելու պահուն գոնէ ծխախոտի մը գինը նուէր տայյին , և այնպէս մեկնէին , այդ պատճառաւ էր որ առաւները կարտիաները պատճառաւ կը գտնուէին մեր խօսակցութեան պահապան ըլլալու կամ հսկելու :

Մեր աքսորավայրը երթալու սաւնը մօտենալով , կը պատճառասէինք մնառուկ են , զորուերած էին ընկերները , բայց Աքեա գացող և իր եզրօր միջոցաւ նորէն Պոլսոյ բանար վերադարձող խուլ իսաք ըսած էր .

«Ծատ կը ցաւիմ այն երիտասարդին որ Աքեա կը տանին . աւելի լաւ է որ ճամբան ինքինքը ծովը ձգէ և խեղդուի քան թէ Աքեայի բանար երթայ» Եւ թէ արդէն ուրիշներ ալ ըսած էին որ ականջս հասաւ . Ալաւ է որ մեռնի քան թէ Աքեա երթայ» :

Պէտք է գիտնալ որ բանտին սեմէն ներս մտնող բանտարկեալները առ հասարակ կ'օնքի և աղդութեան խնդիրը շատ անդում մէկ հողմ կը դնեն . չէ՞ որ ամենքն ալ դատարաններու վճռով դատապարտաւած են . աւրեմն ամենքն ալ կառավարութեան թշնամի և հակառակորդ են . շատ քիչեր են որ իրենց կրօնամոլութիւնը կը պահեն , իսկ մահուան և ցկեանո դատապարտաւածներու պատիւը շատ բարձր է բանտին մէջ . ամէն ոք զանոնք կը յարգէ ըսելով թէ «Մեծ մարդիկ և միծ գործ ընտղներն են որ մեծ պատիւ կ'արժանանան» , իսկ մասամբ ալ այդ պատիմներու ենթականերուն

Արջութիւնն է որ իրենք զիրենք յարգել կուտայս
Մահուան ցկեանս դաստավարաւեալներէն ամէն ոք կը
վախնայ սկսեալ բանտր տնօրէնէն մինչեւ յետին բան-
տարկեալը որովհեաւ այդ կարգի պատիժ կրողներու
համար վիրաւորել, զարնել ու սպաննել բնաւ կարե-
ւորութիւն չունի. աչքի առջեւ ունենալով թէ իրենց
այլեւս ինչ պատիժ կրնան տալ, քանի որ արդէն
ցկեանս և մահուան դաստավարաւեած են:

1890 Սեպտ. 13/25ին Թուրք կառավարութեան
համար արշտարկը և տիխրալից օր մը էր, որովհեաւ
հեռագիրը գումածած էր թէ փայտաշէն Երբօրուլ մար-
տանաւը փոթորիկէ մը բանուած ձափոնական ծովուն
մէջ ընկղմած էր:

Երբօրուլ մարտանաւը Պոլիսէն ճամբայ ելած էր
Ճափոնիա երթալու: Դեր ծովակալ Օսման փաշան
Սուլթան Ապա-իւլ-Համբարի հեռագիր նամակը և պատ-
ուանշան մը կը տանէր Միքասոյին:

Երբօրուլի մէջ բայց ի Օսման փաշայէն և հրամա-
նատար Սլի պէտին կային 435 նաւազներ և 200 նաւա-
յին շրջանաւարտ ուսանազներ:

Օսման փաշա Սուլթանի նամակը և պատուանշանը
Միքասոյին տալով և Միքասոյին իրեն չնորհած պատ-
ուանշանը առնելով Պոլիս կը վերագառնար ճանապար-
հին խիստ փոթորիկի մը կը բռնուի և Երբօրուլ կ'ըն-
կրգմի: Երբօրուլի մէջ եղաղներէն կ'ազատուին միայն
6 սպայ և 57 նաւազներ:

Համբար իսկոյն իրատէ բրած էր իրեն անձնական
գանձէն ազատուող սպաններէն իւրաքանչիւրին վճարել
25ական սոկի և նաւասամներուն 15ական սոկի. իսկ
ծովամոյն եղողներուն կրկին չափուլ ամսական վճա-
րել անոնց ընտանիքներուն:

1890 Սեպտ. 13ի օրը մեզի համար ալ պատմական
օր մը պիտի ըլլար քանի որ սրոշած էին այդ օրը մեզի
մեր աքսորավայրը դրկել:

Ի հարկէ Պոլսոյ նման բանոտէ ելնել (որ դուքսի
մանստանդ Աքեայի հետ բաղդատելով վրախա է) և ըն-
կերներէ զասութիւ ցաւալի էր ինքնին. իսկ երբ ոտքս
շվթայելու տարին՝ մէջտեղ ձգուած և պատրաստուած
շվթայ ՅՈ օլույէն աւելի ծանրութիւն ունէր. այդ ծան-
րութիւնը չը օր ինծի ցաւ և զգուանք պատճառեց, այլ
այդ շվթային մէկ ծայրն ալ Նաթուրեանի ոտքը պիտի
գնէին, ուրեմն մինչեւ Աքեայի բանալ իրմէ անբաժան
պիտի ըլլայի: Իրը մըջանկեալ պէտք է հոս լսել թէ
Նաթուրեան իմ մասիս տուած վկայութեան պատճա-
ռաւ անպարտ պիտի արձակուի եղեր, բայց իր վրայ
գանձուած մէկ նամակին պատճառաւ 15 տարի բեր-
գարգելութեան կը դատապարտեն: Ինքը ամսուանացած
ըլլալով հանդերձ Սեբաստիոյ գիւղերէն Թուրք աղջիկ
մը կ'առևելանդէ և վերջէն այդ Թուրք աղջիկը լքելով
և երեսի վրայ թալլավ կը փախչի Պոլիս կուգայ. Թե-
րեւս նկատելով սր այդ Թրքուհիին հետ ունեցած ա-
ռողջ գենակցութիւնը օր մը չէ օր մը երեւան պիտի
ելլէ և իր ընտանիքն ու զաւակը պիտի տեսնեն իր
անբարոյականութիւնը:

Թրքուհին ո՛վ գիտէ ինչ միջոցներով կրցած էր
իր այդ նամակը նաթուրեանին ձեռքն հասցնել և Նա-
թուրեան այդ նամակը իրը նուիրական բան մը շատ
ինամքալ պահած է եղեր. Թրքուհին շատ իրտւամբ
կը գանգաւաի թէ՝ ինչո՞ւ զինքը (այդ գեղջկական աղ-
ջիկը) բանաբարած . . . և վերջէն փախած Պոլիս եկած
է. գոնէ քիչ մը գութ ունենալու էր երբեմն երբեմն
նիւթական օգնութիւն ընելու . . . :

Ահա այս տեսակ անբարոյական և ինձի մահու չափ
առելի եղող Նաթուրեանի մը հետ (անշուշտ դիտմամբ)՝
զիս կը շպթայէին և այս պատճառաւ. էր որ ցաւ և
զգուանք կ'զգայի:

Մանր և ժամփոտած շղթան ձեռքերնիս առած
գօմիսէր Հիւսնիի և քանի մը ոստիկան-դինուորներու
առաջնորդութեամբ դէպի անօրէնին սենեակը զայդ
հրաժեշտ տալու. անօրէնն իսկոյն նստած տեղէն սաքի
ելաւ և ըստ տիսուր դէմքով.

— Հոգ մի՛ բնէք, Սստուծմով շուտով ներման
կ'արժանանաք և նորէն կը տեսնուինք. ձեզ հետ տաշ
բէք իմ անկեղծ բարեկամութիւնս, կը մաղթեմ ձեզ
նանգստութիւն և առողջութիւն:

Տնօրէնին մաղթանքներուն շնորհակալութիւն
յայտնեալ գարձայ Ա. կարտիանին ալ որ անօրէնին
նման բարեմաղթութիւններ լրաւ «ախ» հաւաշով մը:
Պէտք է ըսիմ որ թէ անօրէնէն և թէ՛ Ա. կարտիանէն
չատ գոյն էի: Կարտիանը ձեռքս ամուռ բռնելով ըստ:

— Անշուշտ զիս չպիտի մերժէք, պիտի առաջ
ջարկեմ որ Սլի աղային հետ հաշտուիք, քանի որ ծու-
զու վրայ և հեռու անդ կ'երթաք:

Զմերժեցի, իսկոյն Սլին կանչել տուաւ և ըստ.

— Սրթին էֆէնտիին ձեռքը թօթուէ և ներազու-
թիւն ինդրէ և հաշտուեցէք, քանի որ հեռուն կ'եր-
թայ:

Ալինէկաւ իսկոյն ձեռքս թօթուեց և ես իրեն
ճներուած է» ըսելով զատուեցայ, Կարտիաններէն
գրեթէ հան գտնուածներուն ամենքն ալ կարգու եկան
ձեռքս սեղմեցին և բարեմաղթութիւններ րրին. որով
հետեւ ամենքն ալ բարեկամներուս հետ տեսակցելուս
առթիւ օգտուած էին և իրենցմէ մէկը տիսուր ձեւով
մը ըստ:

— Երանի թէ քեզ չզրկէին և միշտ հոս մնայիր:
Հրապարակին վրայ բաւական բազմութիւն լեց-
ուած էր. մեզի կառք մը դրին. դիմացնիս գօմիսէր
մը և կառապանին քով ալ սատիկան-զինուոր մը.
կառքը երբ բազմութեան մէջ մատաւ նշմարեցի քանի
մը ընկերներ և շատ մը բարեկամներ ու Հայեր. երբ
ժպտաշուրթ իրենց «մնաք բարով» ըսի, յանկարծ լա-
լու աղաղակ մը ծայր տուաւ: Գօմիսէրը երբ տեսաւ
որ լալու շարքը դեռ շատ պիտի երկարի, կառապանին
հրամայեց որ արագ քչէ կառքը:

Մակոյիը պատրաստ էր. գօմիսէրը անմիջապէս մե-
զի Մախսուսէի Ալի Փառա չոգենաւը տարաւ և հոն
հարիւրապետ իսմայիլին յանձնեց:

Ծոգենաւին մէջ քանի մը սպաներ և գօմիսէրներ
ու սոտիկաններ լեցուած էին. իսկոյն զիս անպարն ի-
շեցուցին և պատրաստուած մէկ անկիւնը դրին: Քիչ
մը վերջը նսւուն սրճեվն եկաւ և ըստ:

«Չորս հինգ մակոյկով մեր Հայերէն եկած են և
կ'ուղեն ներս գալ ու իրենց վերջին հրաժեշտը տալ ձեզ!»

Ինձ յատկացուած հարիւրապետ իսմայիլ էֆ. ին
և Զալուշին ըսի որ թոյլատրեն, «Սրգիլուած է» ըսին:
Որչափ որ ինդրեցի անկարելի եղաւ և ըսին. «Եթէ
երբեք մենք թոյլատրենք, վերը կեցող սպաներն և
գօմիսէրները չպիտի թոյլատրեն. անոնք չոգենաւին
մէջ պիտի սպասեն, մինչեւ մեր մեկնելու ժամանակը»

Ծոգենաւն երկրորդ անգամ ըլլալով սուլեց. Նա-
թուրեանին ըսի որ ձէմիշ պիտի երթամ. նպատակս
մակոյկով եկած ընկերներս և բարեկամներս տեսնել
էր, Նաթուրեան չնամակերպեցաւ վեր ելլելու, և ես
արդէն առանց իրեն չէի կարող վեր ելլել, քանի որ
շղթայով իրարու կապուած էինք. ուստի դարձայ ու
սպասնական ձեւով մը ըսի.

Հաւատա՛յ, հաւատա՛յ որ այս վայրկեանիս քեզ
շան նման կը սատկեցնեմ այս շղթայի կոյտով, եթէ
երբեք չհամակերպիս . ոչ թէ միայն հիմա՝ այլ մինչեւ
Աքեա պէտք է մրշտ ինծի համակերպիս : Նախուրեան
համակերպեցաւ : Ճէմիշ գացած մրջոցիս արդէն տե-
սայ այն մակոյկները , որոնց մէջնստած էին ընկերներս
և բարեկամներս : Երբեմն կարծես ապօքինութիւններն
և կոպտութիւններն իրենց բարերար գերերը կ'ունե-
նան : Եթէ ոստիկանութեան յանիրաւի արգելքը չլ-
լար , վերադարձիս ես ստիպուած չէի ըլլար մակոյկնեւ-
րուն մէջ գտնուած ընկերներուս և բարեկամներուս
գլխի շարժումով և շրմունքներուս յամբ երերումովը
վերջին հրաժեշտու տալ : Ընկերներուս և բարեկամ-
ներուս շատերը կ'արտասուէին և դաշկինակով արտա-
սուքնին կը սրբէին կարծես սովորական դարձած ող-
ջերթի և հրաժեշտի դաշկինակներու շարժումն ըլլար .
իսկ եթէ խօսելու տեսնուելու ազատ ըլլայինք , ան-
շուշտ իմ վերջին հրաժեշտի խօսքերն աւելի շատ պի-
տի յուղէին անոնց սիրտերն և մեր մէջ գոյութիւն
ունեցող փոխադարձ սէրն ամբողջիս սիրտերն աւելի
պիտի մորմոքէր ուստի կոպտութիւնն և անիրաւու-
թիւնը ստիպած էր մեզ այդշափով գոհանալ . գլխիկոր
կը քալէի և չէի գիտեր թէ ո՞ւր կերթայի և նախուր-
եան զիս ո՞ւր կը տանէր . յանկարծ իր խռպոտ ձայնը
լսեցի . որ ըսաւ . «Նստէ՛ մեր տեղն եկանք» :

Կարծես ես ընկերներէս և բարեկամներէս աւելի
երջանիկ ըլլայի , որովհերեւ գլխու ցաւի պատրուակաւ
երեսս անկողնոյս մէջ թաղեցի և սկսայ լալ , այլեւս
ընկերներուս և բարեկամներուս մակոյկները չտեսնեւ-
լու համար . իսկ անոնք ո՞վ գիտէ դեռ քանի՛ վայր-
կեան աչքերնին շոգենաւիս յառած դէպի ցամաք գա-

ցին , մինչեւ որ շոգենաւս աներեւոյթացաւ իրենց
աչքէն : Շոգենաւին երրորդ սուլումն էր որ մեքենա-
ներու յատկացուելիք շոգին ալ կ'արտադրէր , իմ սրախս
խորերէն ալ պոռթկացող ձայնին հետ . «ա՛խ ընկերնե՛րս
և բարեկամներս» խուլ բացագանչութիւնն ամբողջ է-
ռութիւնս ելեկարական հոսանքի մը կ'ենթարկէր կար-
ծես : Յանկարծ վկուգումի նման ձայն մը հնչեց ական-
ջիս . կարծեցի թէ բարերախտ եմ եղեր որ վշտակոծ
սրաովս այդ վկատակներուն ներքեւ պիտի մնամ և
հոգւոյս խռովքն ու սրախս դառնութիւնն անոր տակ
պիտի թաղուի : Փլուզումի ենթադրութիւնս սխալ էր .
շոգենաւի մեքենան շարժիլ սկսած էր . անոր ճախըր-
տուքն էր և շոգենաւն էր որ ճամբայ կ'ելլէր . այդ
ճախըրտուքին յաջորդած էր պահապան ոստիկան զին-
ուորի մը ճախած ձայնը որ կ'ըսէր .

«Մնա՛ բարեաւ» ա՛խ սիրուն Պոլիս մենք Աքեա
կ'երթանք :

ՎԵՐՋ Գ. ՄԱՍԻՆ


ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

| | Էջ |
|------------------------------------|-----|
| Ա. Կարեւոր բանակցութիւնը | 3 |
| Բ. Գումգաբուի ցոյցը | 12 |
| Գ. Սիեմին ներքեւ մատնիչ | 28 |
| Դ. Հայ նահատակները եւ Հայոց արիւնը | 40 |
| Ե. Հայ մատնիչները | 45 |
| Զ. Արտակարգ զինուորական ատեան | 51 |
| Է. Առւլրանին նուերը | 86 |
| Ը. Դատապարտութիւն | 95 |
| Թ. Մահուանս վճիռը | 123 |
| Ժ. Վերջի հրաժեւս | 132 |

• 50.000 - 100.000

• POUUS - 100.000

5
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
611
612



Յ. Կ. ՃԱՆԿԻՒԼԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԳԽԱԺԱՄԵՆ

Հայկ



ՀԱՏՈՐ 9.

Կ. ՊՈԼԻՍ

Տպարան «ԿՈՀԱԿ»

Պատ Ալի Էպուստում հաստես, թի 27

1913

ԳԻՆ 4 ԴՐՈՒՅ
ԱՄԵՐԻԿԱ 20 ՄԵՆԹ

Վաճառման կեդրուատեղին է «ԿՈՀԱԿ»ի
խմբագրատմբը :

Դիմել՝

استانبول بونه قوطوسى نومرو ۱۲۵ غوهاق غزنه سنه

Rédaction «GOHAG» B. P. Centrale 125, Constantinople

Խմբագրատմբ «ԿՈՀԱԿ» թ. 125 վառաւելի, Խ. Պոլիս

11.968-1^{kg}
11971-8